

1807

# ԳՈՀԱՔԻ ՅՈՒՆՈՒԹԵԱ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱ

ԵՐԿՐՈՍԻՐԵԱՑ


ՅԱԿՈԲ Գ. ԷՏԻԼԵԱՆ



Կ. Գ. Ե. Խ. Ա.

—  
1893

84  
4-75



201

428  
270-55 ♫ Ο Σ Α Ρ ♫

# ፩ ቤ ሂ.ኔ ሂ ተ የ ክ ት

## ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

6668



## ՅԱԿՈԲ Գ. ԷՏԻԼԵԱՆ



4 · 901 EY

ՏՐԱԳՈՐԾԹԻՒՆ Գ. ՊԱԴԱՍԼԵԱՆ

(Արամեան)

ԶՕՆ ՄԵԾԱՐԱՆԱՑ

Ա.Ռ.

ՄԵԾ. ԲԵՐՐԱԳ ՀՅԱՆՏԻ ԼՍՄՔՐԵԱՆ

ՄԵԾԱՌՈՒ ՏԵՐ,

Առ ո՞ւ արդեօֆ ձօնել կարեմ զայս իմ երկ՝  
առարկայն անհով սիրոյս, երէ ոչ առ Զեզ,  
ո՞ւ վեհանձն եւ ազնիւ ողի, որ յօժարեցալք' Ձեր  
ծանրածանը եւ բազմազան գործոց մէջ իսկ,  
նուիրել ինձ վեհանձնաբար Ձեր բանկազին ա-  
շակցութիւնն, եւ այսու Մեկենաս կանգնիլ ի-  
րաւամբ գործոյս տպագրութեան :

Փառք մեծ է ինձ ապահով, Մեծառու  
ՏԵՐ, բեղազարդել Պոհարներս Ձեր Ազնուու-  
րեան փառաւոր անուամբ :

ՄԵԾԱՐԱՆՈՒ ԱՆ ԶԵԶ

ՅԱԿՈՒ ԷՏԻԼԵԱՆ

2003

297/3-Ա.Հ.

13588-58

88

Ներկայ աշխատասիրութեանս ձեռնարկելով,  
մեր նպատակն ուրիշ բան չէ եղած, բայց եթէ  
ըստ կարի ծանօթացընել հայ ուսանողաց Գաղ-  
ղիարէն լեզուի խորիմաստ՝ հանճարաւոր եւ նուրբ  
ասացուածներն, որք այսօր այնքան գեղեցկապէս  
կը զարդարեն Գաղլիական գրականութիւնն, չնորհ  
եւ փայլ յաւելլով յայն:

Թէ ոյք են մեր ակնարկած ասացուածներն,  
դնեմք աստ 'ի նոցանէ մի քանի օրինակներ.

« On reparle de l'Académie, et les on dit courrent un train de poste : « Le nombre des fauteuils va être porté à cinquante. » Il y a huit jours, un soi-disant critique demandait que les quarante fussent soixante de plus. Mais *il est orfèvre, M. Josse* : il se réserve *in petto* le numéro 100. »

(*Revue de Paris.*)

« Je connaissais le Jardin botanique d'Athènes, qui n'est ni très beau ni très riche. Le jardin royal offrait plus de ressources. J'ai passé là de bonnes journées au milieu des plantations. Le jardin n'est public qu'à certaines heures; mais je parlais grec aux sentinelles, et pour l'amour du grec, on me laissait entrer. »

*Ed. About.*

« Supposez-vous à ces poètes anciens, chanteurs ambulants dans la Grèce, à Homère enfin, qui les résume et les illustre tous, supposez-vous à ces aèdes de profonds desseins de philosophie, de morale et d'enseignement ? Ont-ils voulu être

des auteurs, des hommes de lettres, et ont-ils poursuivi la gloire épique, comme le Tasse à la cour de Ferrare, Milton à Londres, Voltaire à Paris ? Non. Chose étrange, merveille à peine croyable, ces poètes étaient de sublimes ignorants. Ils ignoraient même qu'ils fissent de la poésie épique, à peu près comme M. Jourdain *faisait de la prose sans le savoir.*»

(*Revue de l'Instruction publique.*)

« Le sentiment que nous éprouvons pour nos élèves, je ne puis le définir que par un mot : nous les aimons. Tout artiste aime son œuvre, il s'y plaint, il s'y attache, il y met sa vie, et quand l'œuvre, au lieu d'être une statue ou un temple, est une âme, la grandeur de l'ouvrage émeut l'ouvrier, et, mieux que *Pygmalion* devant *le marbre de Galatée*, il croit à la vie de ce qu'il fait, et y adore, sous une forme créée, la beauté divine elle-même.»

Lacordaire (*Disc. à la distrib. des prix de l'école  
De Sorèze.*)

« Un homme comme Bonaparte, soldat, chef d'armée, le premier capitaine du monde, vouloir qu'on l'appelle Majesté ! Etre Bonaparte et se faire sire ! ... C'est aspirer à descendre. »

(*P. L. Courier.*)

Արդ, ուշիմ ընթերցողն երբ ընթեռնու սոյն հատուածներն, ՚ի հարկէ չպիտի կարենայ թափանցել լիովին նոցա խմասոից, եթէ նախապէս չ' ուսած շեղագիր հատուածոց նշանակութիւնն. եւ սակայն, կը կրկնեմք եւ սստանօր, թէ սցդ հատուածներն Գաղղիարէն լեզուի գոհարներն կը նկատուին այսօր, որոց տիրանալ արժան է իրաւամբ :

Ներկայ երկասիրութիւնս նպատակ ունի ահա նմանօրինակ ասացուածոց նշանակութիւններն ու-

սուցանել, եւ ցոյց տալ միանգամայն նոցա կիրառութեան եղանակներն :

Բարեբախտ պիտի լինիմք ապաքէն, եթէ մեր նախատակի կատարումն տեսնելով, ձեռնարկեմք յապագային ընդարձակելու մեր սոյն գործն, զոր ստիպուեցանք համառօտել առ այժմ՝ հակառակ մեր փափաքանաց :

30 Դեկտեմբեր 1885

Խակիւսար

ԳՈՀԱՐՔ

Թ Ռ Ո Վ Ն Ա Մ Ե Ր Ե Ր Ե Ր

ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

A demain les affaires sérieuses.

Առ վաղին իր կարեւորք.

Ակնարկութիւն այն պատասխանին, զոր Արքիաս՝  
Թերէի բռնաւորն, խնձոյքի մը մէջ արտասանեց  
վերաբերութեամբ մի նամակի, զոր բերած էր Ա-  
թենացի թղթաբեր մը, եւ որով կը ծանուցուէր  
նմա նոյն գիշերուան մէջ կատարելի դաւաճանու-  
թեան մը գոյութիւնն։ Եւ որովհետեւ թղթաբերն  
կը պնդէր իւր բերած լրոյն կարեւորութեանն վրայ,  
Արքիաս նամակն իւր սնարից ներքեւ սահեցնելով,  
պատասխանեց. « Առ վաղին իր կարեւորք ». ան-  
տարբերութիւն մը՝ որ իւր մահուան պատճառ ե-  
ղաւ, զի մի քանի վայրկեաններէ վերջն, Պելոպի-  
դաս եւ ուրիշ քանի մը դաւաճանք խնձոյից սրահն  
յարձակելով, խեղդամահ ըրին զբոնաւորն։

Այս դէպքն, որ ազատեց զթերէ, մի մեծ համ-  
բաւ ստացաւ Յունաստանի մէջ, եւ նշանաւորն

այն ասացուած՝ «Առ վաղիւ իր կարեւոր» , մի առած դարձաւ , զոր անհոգ անձինք , ուրախութեան բարեկամք կ'ընդունին իրեւ նշանաբան , թէեւ լաւագոյն պիտի լինէր եթէ ընդունէին զայն իրեւ դաս : Օրինակ . C'est le propre de l'étourdi , de l'insouciant et du dissipateur , de reculer sans cesse devant les occupations qui réclament du temps et de la réflexion , même quand les plus graves intérêts sont en jeu . A demain les affaires sérieuses est une maxime qui mène infailliblement à sa perte celui qui la pratique .

**Adore ce que tu as brûlé , brûle ce que tu as adoré.**

Զոր այրեցերն պատեա , եւ զոր պատեցերն այրեա .

Խօսք զոր սուրբն Ռըմի ուղղեց առ Քլոիս , մկրտելով զնա , այսինքն կրտապաշտութենէ 'ի Քրիստոնէութիւն դարձնելով :

Գործածութեան մէջ՝ Զոր այրեցերն պաշտեա , եւ զոր պաշտեցերն այրեա , սա իմաստով կը բանի . Հրաժարէ քու կարծիքներէդ եւ քու զգացումներէդ , հակառակ կարծիքներ ու զգացումներ ընթառ : — Trop souvent la foule est aveugle dans ses admirations comme dans ses haines ; elle brise le lendemain la statue qu'elle avait élevée la veille ; en un mot , elle brûle ce qu'elle avait adoré .

**Agar dans le désert.**

Ազար յանապատին .

Ազար եզիապացի աղախին մ'էր , զոր Սառա , ամուլ կարծելով ինքինքն՝ իրեւ ընկեր տուաւ Սբրահամու , որ Ազարէն ունեցաւ զիսմայէլ . Սակայն Սբրահամ իւր տունէն արտաքսեց զԱզար , իւր որդւոյն՝ իսմայէլի հետ , երբոր Սառա ծնոււ զիսակ : Անապատին մէջ ջուրն պակասելով նոցա , իսմայէլ աւազին վրայ ինկաւ , եւ Ազար լալով հեռացաւ իւր որդւոյն քովին , որպէս զի չը տեսնէ անոր մեռնիւը : Յանկարծ հրեշտակ մը երեւեցաւ Ազարու եւ ցոյց տուաւ նմա կենդանույց ցրոյ աղրիւր մը , ուրիէ կրցաւ իւր որդւոյն հետ ծարաւն անցունել , եւ ասլա շարունակեց իւր ճանբորդութիւնն :

Անապատին մէջ Ազարու պատահած այս անցքը , ու հրեշտակին հրաշալի միջամտութիւնն յաճախ նիւթ մատակարարած են նկարչութեան , եւ ճոխացուցած են գրական լեզուն սրաւաշարժ պատկերօք : — En sortant de l'isba où elle avait passé la nuit , la pauvre enfant eut un moment d'effroi lorsqu'elle se vit toute seule . L'histoire d'Agar dans le désert lui revint à la mémoire et lui rendit son courage . Elle fit le signe de la croix , et s'achemina en se recommandant à son ange gardien .

**Aigle volant de clocher en clocher  
jusqu'aux tours de Notre-Dame.**

Արծիւ բառցեալ զանգակատանէ՝ ՚ի զանգակատուն  
մինչ ց'աշտարակու Նօր-Տօմ եկեղեցւոյ.

Այս ասացուտածն, մին ՚ի գեղեցիագոյն ասաց-  
ուածոց Նաբոլցոնի՝ որ կեսարու սերձախօսութիւնն-  
ունենալով հանդերձ, անոր հանճարն ալ ունէր,  
վերջաբանն է այն յայտարարութեան, զոր Նաբո-  
լցոն՝ էլպա կղզիէն վերադարձած ատեն, ուղղեց  
իւր բանակին, ժիւանի ծովածոցին մէջ ցամաք  
ելլելով։

Սոյն խօսքերն նշանաւոր եղած են, եւ մատե-  
նագիրք երբեմն կը գործածեն զայնս նախապատ-  
մելոյ համար յաջողուածոյ մը արագութիւնն ու  
ստուգութիւնը։ — Dans sa verte vieillesse, Mme  
Saqui, la célèbre acrobate, n'eût pas craint  
d'aller de Paris à Saint-Denis, en partant des tours  
Notre-Dame pour arriver à la pointe de la vieille  
basilique; elle eût ainsi parcouru toutes les régions  
aériennes de la France, en volant de clocher en clo-  
cher, comme l'aigle de l'empire.

**Ailes d'Icare, ou simplement Icare.**

Թէիւ Իկարեայ կամ Իկարու.

Իկարոս՝ որդի Դեգալոսի, զոր արքայն Մինովա-  
բանտարկած էր ՚ի կրետէ հօրը հետ ՚ի միասին,  
իսոյս տուաւ, որպէս եւ հայրն, մեղրամունկ կըսր-

ցուած թեւերու միջոցաւ։ Երիտասարդն, մոռանա-  
լով մեծ արուեստագիտին խմաստուն խրատներն,  
կարի մօտեցաւ արեգակոն՝ որով հալեցաւ իւր  
թեւոց մեղրամուն, եւ ինքն անկաւ ՚ի ծով։

Գործածութեան մէջ իկարեց թեւքն կ'անձնա-  
ւորեն երիտասարդական յանդուզն ձեռնարկու-  
թիւններն, յանձնապատան փառասիրութիւնքն։

— La découverte des frères Montgolfier, qui date  
à peine d'un siècle, a déjà causé la mort d'un grand  
nombre d'aventureux Icares.

**Ajax menaçant les dieux.**

Էսա ծանրացառումն ընդդէմ զից.

Հոմերոս կը ներկայացնէ զիաս իրբեւ խրամատա-  
գոյնն քան զամենայն Յոյնս, եւ իրը արիագոյնն  
յետ Աքիլեայ, այլ նաև իրը վայրագ, ամսպարհուտ  
եւ արհամարհող իսկ զիս։ Տրովագայի առմանէն  
յետոյ, իսու՝ Աթենասայ մեհեանն մօսւ, ու հօն՝  
դեռ եւս իւր ծխացունչ ձեռօքն իսկ, առեւանգեց  
զկասանդրա՝ դիցուհոյն քրմուհին։ Աթենասայ  
վրէմինդրութենէն վախնալով՝ իսա խոյս տուաւ.  
իւր նաւն՝ սոսկալի մրրկի մը բռնուելով, ընկղմե-  
ցաւ, եւ իսա՝ ճակատագրոյն դէմ մաքառելով՝  
ապաստանեցաւ վերջապէս բարձրաբերձ ժայռի մը  
կատարն, ուսկից դեռ եւս յասպարեց իլլ կոյէր ըզ-  
դիս, սպառնալից ամբառնալով երկնից դէմ իւր  
կոռուփին։ Օր մ'ալ, երբ Տրովագայի խնամակալ  
աստուած մը՝ երկու բանակներն ալ ամառով մը

Ճաճկած էր Տրովացւոց փախստեան նպաստելու համար, « Դիի հզօր, զոչեց էաս, լոյս ըրէ մեզի, ու կռուկ մեզի դիմ » :

Էտափի այս անընկճելի արիութիւնն առածի կարգ անցած է: Էտա մի՛ կը նշանակէ մի մարդող, մի մարտիկ, սրում ոչինչ կարէ դիմագրել: Ի վերջոյ, ակնարկութեանց ազբիւր մ'ալ այն կատաղի յիմարութիւնն է, զոր կրեց էաս՝ Աքելէսի զէնքերն ստանալոյ համար Ողիսեւսի հետ ըրած վիճոյն առթիւ. յորում յարձակելով բանակին խաշանց հօտերուն վրայ, խող-խողեց զանոնք՝ պատերազմողներ կարծելով զնոսա:

Էտափի կենաց այս զանազան պատահարներն ճնշացուցած են Գաղղիական լեզուն ազդու եւ բանաստեղծական ստացուածովք: — Le vieux marin, habitué dès son enfance à triompher de la fureur des flots, perdit enfin la vie au milieu de cette tempête comme l'Océan n'en avait pas encore vu. Debout sur le pont de son navire complètement démâté, il brandissait vers les vagues amoncelées son aviron devenu impuissant, comme *Ajax levait un poing furieux vers le ciel.* — Cet auteur, qui, jusque-là, n'avait produit que des œuvres de second ordre et fort imparfaites, mettait la dernière main au grand ouvrage qui devait lui assurer l'immortalité. Mais il était vieux, ses forces dépérissaient de jour en jour, il sentait le sol se dérober sous lui, et comme *Ajax demandant aux dieux quelques heures de jour pour achever la victoire*, il demandait au ciel quelques années de vie pour accomplir son œuvre.

### Andromède.

#### Ս. Աղրումենի.

Անդրումեդէ՝ մանկամարդ իշխանուհի մ'էր Եթովպիս, որ յանդգնեցաւ գեղեցկութեան մրցանակին համար վլճիլ Ներէիդաց հետ: Պիսիդոն առ վրէժ քինու իւր յաւերժահարսանց, յարոյց ծովային հրէշ մը, որ աւերեց զհամայն եթովպիա, եւ պատգամն հարցուելով պատասխան տուաւ թէ հարկ էր մատնել զԱնդրումեդէ հրէշին կատաղութեան: Մանկամարդ իշխանուհին կապուեցաւ ժայռի մը վրայ, եւ նհանդն՝ ծովէն ելելով, զնալափելու մօտ էր, երբ Պերսէսս, հեծեալ ՚ի Պերսասս, սպաննեց հրէշն, եւ Անդրումեդեայ շվթայներն խորտակելով՝ զնա հարսնացոյց իրեն:

Դրականութեան մէջ, Ս. Աղրումենի կ'անձնաւորէ կինն, զոր՝ իւր բնութեան տկարութիւնն ու իւր կազմութեան փափկութիւնն կ'ենթարկեն հազարւոր վտանգաց, եւ որ սակայն իւր լինական պաշտպանն պիսի գտնէ յայր մարդն՝ որ անձնաւորութիւնն է քաջութեան եւ ուժոյ: — L'homme est le protecteur, le défenseur naturel de la femme; il doit être pour elle ce que Persée fut pour Andromède.

### Առեաս դե Գյգէս.

#### Փիւզեան մատանի.

Հրաշագործ մատանի որ Գիւգէս հովուին ձեռքն ինկաւ, եւ որ զինքն ՚ի մատին կրող անձն անտես ընելու զօրութիւնն ունէր:

Գրագիտութեան եւ խօսակցութեան մէջ յաճախ ակնարկութիւնք կը լինին այս մատանւոյն։ — Les voleurs me dépoillèrent de tout mon argent. J'espérais du moins sauver une magnifique bague que je portais au doigt et que je dissimulais de mon mieux. Malheureusement, elle ne possédait pas la vertu de l'anneau de Gyges, et elle dut prendre le même chemin que mes écus.

---

**Antée reprenant de nouvelles forces  
en touchant la terre.**

**Անտէոս՝ որ բնի անկանելն յերկիր, զզենոյր  
զօրութիւն նոր.**

Անտէոս՝ վիթխարի հսկայ, որդի Երկրի եւ Պիսիդոնի, կը լավէր բոլոր զանոնք, որք կը յանդբդնէին իւր սահմանները ոտք կոխել։ Սա կառուցած էր իւր զոհերու գանկերովն, Պիսիդոնի նուլիրեալ չէնք մը։ Հերակլէս, որոյ պաշտօնն էր մաքրել երկիրն այն ձիւաղներէն՝ որք զայն կ'ապականէին, մենամարտեցաւ Անտէոսի հետ, եւ զնա երից զգետնեց, առանց կարենալոյ յաղթել նմա։ զի Անտէոս նոր զօրութիւն կ'առնոյր ամեն անգամ որ երկրին՝ իւր մօրն կը հայէր։ Դիւցազնը զայս նշմարելով, զատեց զնա մայրենի գրկէն՝ իւր բազկաց մէջ վերցնելով զնա, եւ խեղդամահ ըրաւ իւր կուրծքին վրայ։

Հսկային այս զարմանալի կարողութիւնն, որ կը զօրացնէր զնա նոյն իսկ նորա անկման ատեն, մա-

տենագրաց համար աղդու բազդատութեանց արգասաւոր աղբիւր մ'եղած է։ Ըստ այսմէ ահա որ Լաքորտէր՝ նշանաւորն այն քրիստոնեայ պերճախոս, ըսած է իւր ձարտասանական գեղեցիկ դարձուածոց միոյն մէջ, թէ Եկեղեցին, հալած անաց ժամանակ, Առասպելաց հսկային նման կ'զգենոյր նոր զօրութիւն, 'ի պահուն՝ յորում զայն զգետնեալ կարծէին։ — Les peuples agricoles sont de la race d'Antée : chaque fois que, renversés par l'invasion ou par la tyrannie, ils touchent la terre, cette mère puissante répare aussitôt leurs forces, et on les voit se relever géants.

---

**Après moi le déluge !**

**Զինի իմ քրիեղեղնեց.**

Անձնասիրական ասացուած մ'որ Լուդովիկոս տասնեւհինքերորդի կը վերագրուի, որով կ'արտայայտէր նա իւր անտարերութիւնն ՚ի մասին այն բոլոր խառնակութեանց եւ թշրւառութեանց՝ որք կ'սպառնային Գաղղիոյ վերայ անկանիլ իւրեան յուսի վարչութեան չնորդիւ։

Գործածութեան մէջ վերոյգրեալ ասացուածն կը յայտնէ ցուրտ անհոգութիւն մը։ — Un père qui est vraiment digne de ce nom a de grands devoirs à remplir ; il doit sans cesse avoir devant les yeux l'avenir de ses enfants. Ce serait un crime de sa part que de vivre dans l'insouciance et de dire ce mot égoïste : *Après moi le déluge !*

L'Arc d'Ulysse.

Ողիսեան աղեղն.

Ահագին աղեղ մը՝ զոր Ողիսեւս միայն կարող էր լարել։ Ամբողջ քսան տարիներ իթակէէն հեռանալէ վերջը, Ողիսեւս կը վերադառնայ վերջապէս իւր հայրենիքն մուրացկանի մը ցնցոտիներով։ Ոչ իւր կինն, ոչ իւր որդին, եւ ոչ ոք յ'իւր ծառայից կրնան ճանաչել զնա։ Թշուառ արարածի մը պէս վառարանին քով նստած, Ողիսեւս կը տեսնէ Պենելոպայ տարփաւորներն որք խնձոյից մէջ կ'ուրախանան յ'անհունս եւ կը նախատեն իւր յիշատակն։ Սակայն Պենելոպէ վերջապէս ստիգուած ըլլալով իւր տարփաւորներէն մին ընտրել, կը յայտարարէ, թէ պատրաստ է ամուսնանալ այն անձի հետ որ պիտի յաջողի Ողիսեւսի աղեղն լարել եւ որոշեալ նպատակին դիմեցնել։ Ամենեքին կը փորձեն, այլ 'ի զուրս Յայնժամ մուրացիկն ամբոխին արհամարհուտ ծաղրանաց մէջ, աղեղն առնլով, կը լարէ կորովակի, կ'անցունէ որոշեալ նպատակին, եւապա իւր նետերն իշխանաց դէմ ուղղելով, կ'սպաննէ զնոսա մի ըստ միովէ իւր որդւոյն՝ Տելեմաքայ օգնութեամբ։

Գործածութեան մէջ Ողիսեան աղեղն կը ցուցնէ մի տաղանդ, մտաւորական կամ բարոյական մի զօրութիւն, որ սոսկապէս շնորհուած է գերադոյն անհատի մը, որում ոչ ոք կարէ ժառանգորդ լինել։ — Chez les hommes, les aptitudes ne sont pas égales; tel échoue, malgré les plus grands efforts, là où un autre réussit sans difficulté. L'histoire de l'arc d'Ulysse sera éternellement vraie.

Arlane.

Արփաղնէ.

Կրետէի Մինովս թագաւորին աղջիկն է այս, որ լարիւրինթոսէն ելնելու համար թեսէսի օգնելէ յետոյ, Նաքսոս կղզւոյն մէջ անսղատսպար թուլուեցաւ այս իշխանին կողմանէ։

Մատենագիրք յաճախակի ակնարկութիւններ կ'ընեն այս լքման։ Տես 'ի III.

Atalante.

Ատալանտա.

Ատալանտա՝ գուսատր Սկիւրացի թագաւորի մը, նշանաւոր էր իւր արագընթացութեամբը։ Սայստարարեց օր մը իւր տարփաւորաց ամբոխին, թէ անոր միայն կին պիտի լինէր, որ պիտի կարենար յալթել իրեն սապարիզին մէջ իրմէ առաջ անցնելով։ Իպագոմենէս ստացաւ յաղթութիւնն չնորհիւ երեք ոսկէխնձորոց, զորս դիցուհի մը պարգեւած էր նմա։ Երբ իպագոմենէս կը տեսնէր որ Ատալանտա իրեն հասնելու մօտ էր, կը ձգէր 'ի գետին ինձորներէն մին, զոր մատաղատի օրիորդն կը փութար առնուլ։ Եւ այսպէս ահա իպագոմենէս կրցաւ նպատակին հասնիլ Ատալանտայէ առաջ։

Մատենագիրք կ'ակնարկեն մանաւանդ Ատալանտայի արագութեանն ու այն ոսկէխնձորոց, որոց միջոցաւ իպագոմենէս յաղթող հանդիսացաւ։ — Le jeune Paul et sa sœur se livraient chaque soir dans le parc à des courses désordonnées où chacun luttait

de vitesse, mais où Paul était presque toujours vaincu. Malheureusement, il n'avait pas de pommes d'or à jeter sur la route pour ralentir cette *Atalante*, et il arrivait qu'à un des derniers détours de l'allée il la perdait presque toujours de vue.

**Attacher le grelot.**

Կախել զզանգակիկն.

Ասացուած մ'որ փոխ առնուած է լաֆոնթէնի  
« Ատեան խորհրդոյ մկանց » անուանեալ առակէն :

Մկունք, չարաշար ջարդուելով սոսկալի Ռոտի-  
լարտէն, որ կ'սպառնար բնաջինջ առնել նոցա ամ-  
բողջ ազգն, կը համախմբուին վերջապէս փրկու-  
թեան ճամփայ մը գտնելու .

Ըզգօնամիտն անդէն նոցին նահասեատ  
Բարբառի զայս. Ո՛վ քաջք, պարտ է մեզ փութալ  
Կախել զանգակ Ռոտիլարտայ զուլանէն .

Զի ՚ի դիմել նորին ՚ի մարտ,  
Զեկիցն առեալ զազդ՝ խոյս տացուք ընդ հողով.  
Այս եւեթ հնար մընաց մեզ:

Հաճ ընդ խորհուրդն եղեւ ատեանն ընդ ծերոյն:  
Չիք ինչ այլ հնար, գոչեն, քան զայն փըրկաւէտ:  
Ա.յլ գըժուարին մնայր գործ՝ կախել զզանգակիկն:  
Ոմն ասէ. Մ'լ լիցի ինձ յայն գնալ երբէք,  
Չ'եմ ինչ անմիտ ինելակորոյս ոք այդքան.  
Ա.յլ ոմն թէ՝ չ'եմ ես բաւական ՚ի պաշտօնն:  
Եւ այսգունակ լուծաւ ատեանն ձեռնունայն:

Գործածութեան մէջ, կախել զզանգակիկն կը  
նշանակէ՝ գժուարին եւ վտանգաւոր ձեռնարկու-  
թեան մը մէջ առաջին բոյլն ընել. — Il s'agissait de  
demander un jour de congé, et tous les élèves réunis  
décidèrent que le moyen le plus sûr pour réussir  
était de se rendre tous ensemble chez le principal,  
chez ce terrible principal, qui, à l'instar de Jupiter,  
les faisait trembler au seul froncement de ses sour-  
cils. Mais qui porterait la parole ? qui *attacherait le  
grelot* ? Ce fut à qui inventerait un prétexte pour s'en  
dispenser. Enfin il s'en trouva un plus hardi, qui se  
dévoua pour la cause commune.

**De l'Audace, encore de l'audace, toujours  
de l'audace.**

Յանդզնուրիւն, դարձեալ յանդզնուրիւն, միօք  
յանդզնուրիւն.

Հռչակաւոր խօսք Տանթօնի: Պրունալիքի դուքսն  
արտասանած էր իւր յանդզուզն յայտարարութիւն  
ընդգէմ Գաղղլոյ. Ֆուանսական զինուորներն ձա-  
խորդութիւններ կրած էին ՚ի լորէն. Լոնդի առ-  
նուած էր, իսկ Վէրտէօն պաշարեալ. եւ արհա-  
ւիրք տիրէին ՚ի Փարիզ, Եկեղեցեաց զանգակներն  
ուժգինս կը հնչէին: Սրուերն յ'արիութիւն վառե-  
լոյ համար, Տանթօն ընթացաւ ՚ի ժողովս օրէնսդիր  
եւ արտասանեց անդ մի ազդու ճառ, որ այսովէս  
կ'աւարտէր. « Թնդանօթն որոյ ձոյնն կը լսէք արդ,  
չ'է երբէք մեզ երկիւղ ազդելոյ թնդանօթն. այլ

յարձակման առաջին քայլ մ'է այն 'ի վերայ մեր թշնամեաց . . . Որպէս զի յաղթեմք նոցա, որպէս զի զգետնեմք զնոսա, գիտէք թէ ինչ պէտք է մեզ. Յանդզնուրիւն, դարձեալ յանդզնուրիւն, միշտ յանդզնուրիւն» :

Այս ազգու կրկնութիւնն առածի փոխուած է արդ, եւ կը գործածուի վերաբերութեամբ ամենայն յանդուգն որոշմանց. Յաճախ պարագային 'ի դէպ եկող մի ուրիշ բառ կը գործածուի յանդնուրիւն բառին տեղ: Թուիժիւլի ծերունի մարաշախտն արդէն ըստած էր. «Պատերազմի մը մէջ յաջողելոյ համար երեք բան կարեւոր է. դրամ, դարձեալ դրամ, միշտ դրամ»: — Le mot de Danton: *De l'audace, encore de l'audace, toujours de l'audace*, ne peut trouver son application que dans les circonstances exceptionnelles et critiques. Dans les cas ordinaires de la vie, c'est de l'honnêteté qu'il faut, encore de l'honnêteté, toujours de l'honnêteté. On l'a dit avec raison: la conduite la plus honnête est toujours la plus habile.

#### Au Dieu inconnu.

Ա.Ճանօրի Ս.սունդոյ.

Ոյր կատիներէնն է Deo ignoto: Խօսք՝ զոր սուրբն զօղս երբ կը քարոզէր յԱթէնս, արտասանեց 'ի մէջ Արխաղակոսին, 'ի քրիստոնէութիւն դարձնելոյ համար երկրիս ամենէն քաղաքակիրթ ժողովուրդն. «Արք Աթենացիք, կ'ըսէր նա, ինձ կը թուի թէ սատուածային իշխանութիւնն կը ներշնչ ՚ի ձեզ

առաւել քան յ'այլ ամենայն մարդիկ մի կրօնական երկիւղածութիւն. զի անցնելով ձեր քաղաքէն եւ դիտելով ձեր պաշտաման առարկայներն հանդիպեցայ մի բագնի ոյր ճակատն այսպէս արձանագրուած էր. «Անձանօթս կը պաշտէք դուք, նոյնն է զոր ես կը քարոզեմ ձեզ. այն Աստուածն՝ որ ստեղծեց զ'աշ-լսարհ, Տէր երկնի եւ երկրի:

Այս նշանաւոր արձանագրութեան նկատմամբ եղած ակնարկութիւնք յաճախ հեգնական իմաստով մը կը լինին, խօսելով այնալիսի անձի մը կամ այն-պիսի բանի մը վրայ, որ իրաւամբ աննշան եւ ան-ձանօթ վիճակի մը մէջ մնացած է: — M. le vicomte d'Arlincourt avait dédié dans son parc un bosquet à chacun de ses ouvrages. Comme il venait de composer une pièce qui avait été refusée par le comité du Théâtre-Français, et qu'il restait un dernier bosquet à baptiser, ses amis lui conseillèrent malicieusement d'appendre aux branches cette inscription: *Au dieu inconnu.*

#### Au plus digne.

Ա.Ռժանաւորազունին.

Մեծին Աղեքսանդրի պատասխանն առ իւր զօրապետու, որք՝ նորա մահուան անկողնոյն քով շարուած, կը հարցունէին նմա թէ որո՞ւ կը թողուր իւր թագաւորութիւնն :

Այս բառի գործածութիւնն դիւրին է: — Quand quelque chose de très-grave obligeait le maître d'

cole à s'absenter momentanément de sa classe, il avait soin de confier la redoutable patoche au plus laborieux et au plus sage de ses élèves, en lui disant solennellement : « Je te la remets comme au plus digne. »

..... Avant l'affaire,  
Le roi, l'âne ou moi, nous mourrons

Նախ քանի բզրումըն գործոյն,  
Արժան, էօն կամ ես մեղոնի.

Հաֆոնթէնի «Պարծուին» անուանեալ առակին մէկ տողն է այս : Պարծուկ մը իշխանի մը առջեւ ներկայանալով, կը վատահացունէ զնա թէ կարող է ճարտարախօս առնել էշ մը .

Այս, պանդոյը դոք, տեարք, անբան ինչ, էշ մի .  
Ածցեն էշ մի առ իս, էշ մի անոալայ .

Ներկուն ըզնա յիրս վաղեմիս կացուցից .  
Այլ կամիմ եւս զի ուշճղնաւոր ըզդեցի :

Բայց սակայն՝ այս հրաշալիքն կատարելոյ համար, տասը տարի սպայմանաժամ կը խնդրէր . եւ այն դրանկաց՝ որք կը ծաղրէին զինքն իւր այս խոստման իրականութեան անկարելիութիւնն ՚ի մէջ քերելով, պատասխանեց պարծուկն .

Նախ քան ըզրումըն գործոյն,  
Արժան, էշն կամ ես մեղոնի:

Այս տողերն կը յիշատակուին ցոյց տալոյ համար թէ մարդ երկիւղ չ'զգար երկարժամանակեայ սպայ-

մանաւ որ եւ իցէ բանի մը կատարման խօսք տալէ, որքան ալ գժուարին լինի անոր գործադրութիւնը :

— A propos d'une comète dont un astronome avait prédit le retour dans cent deux mille cinquante ans, M. Babinet disait plaisamment dans une de ses leçons : « Je me porte garant de la prédiction : d'ici là,

*Le roi, l'âne ou moi, nous mourrons .*

..... Avocat, ah! passons au déluge.

..... Փատարան, նի, թեր ինձ վիպել զօրիեղեղն .

Ռասլինի «Հակառակոյդ» անուանեալ կատակերպ գութեան մէկ տողն է այս : Բանաստեղծն յոյժ ճարտար կերալով մը ցոյց կուտայ իւր ժամանակակից վատատանաց այն ծիծաղելի սովորութիւնն որով պատմութեան բոլոր մեծամեծ դէպքերն ՚ի մէջ կը բերէին, ցանկի մը կամ միջնորմի մը առթիւ .

Լ'ԷՆԹԻՄԷ՝ Փատարան ամբաստանելոյն (ու ո՞ւ ո՞ւ զիշատեալ վառեակ մի )

..... Նախ քան զծնունդ երկրի . . .

ՏԱՆՏԵՆ, յօշանչմամբ .

Փատարան, նի, թեր ինձ վիպել զօրինեղեղն .



Ամենայն ինչ, երկիր ու երկին եւ ընութիւն  
Միահաղոյն կային թաղեալ՝ ի հիւղեայն.  
Տարերք համայն՝ հուր, հոլ եւ ջուր եւ այեր  
Շեղակուտեալ կազմէին մի եւ եթ կոյտ,  
Շըփոթութիւն, անկերաբան ինչ գանգուած,  
Թոհ եւ բոհ, վիճ, խառնակոյտ ինչ անհեթեթ:

(ՏԱՆՏԵՆ. Քաղց ՚ի նուն, անկանի յերկիր)

Արդ, վերոյիշեալ ասացուածն՝ Փաստաբան, ոհ,  
բեր ինձ վիպել զջրիւեղեղն, կը գործածուի հեգ-  
նական եղանակաւ մը հասկցնելու համար մէկու մը  
թէ չափազանց վերէն սկսած է դէպքի մը պատմու-  
թիւնն: — Qui n'a entendu de ces conteurs prolixes,  
fastidieux, qui, à force de vouloir reprendre les choses  
à leur origine, sous prétexte de ne rien omettre,  
donnent à ceux qui les écoutent la tentation de leur  
crier: *Avocat, ah! passons au déluge.*

**Avocat, il s'agit d'un chapon.**

Փաստաբան, բզմառեկ! են մեզ բան,

Բասինի «Հակառակողի» անուանեալ կատակեր-  
գութեան մէկ տողն է եւ այս: Լ'էնթիմէ, մէկէն ՚ի  
մէկ փաստաբանի լիովուելով, թէրէն Տանտէն դա-  
տաւորին ներկայութեան խօսել կ'սկսի, իւր պաշտ-  
պանողական ձառի սկզբնաւորութիւնն հետեւեալ  
բասերով ընելով.

. . . . . Յամենայնէ աներկիւղ

Խօսել առեալ մատչիմ դատիս արդ ՚ի գործ:  
Զքաղաքականին զօրինաց Արիստոտ  
Նախկին ձառեալ՝ յոյժ իսկ բարեսք զայս ասաց:  
ՏԱՆՏԵՆ

Բզմառեկ աս, դատասաց, են մեզ բանի.  
Չեն ինչ ասու իրք Արիստոտեայ եւ բնաւ իսկ  
ձառից նորին զտեսչութենէ քաղաքաց:

Այս ասացուածն ալ՝ որ նախորդ ասացուածին  
նման Ծասինի կատակերգութեան մի եւ նոյն տե-  
սարանէն առնուած է, նորա հետ ակներեւ նմա-  
նութիւն մը կ'ընծայէ:

Լ'էնթիմէ կը յիշեցունէ մեզ այն փաստաբանն՝  
որ միջնորմի մը առթիւ տեղի ունեցած դատի մը  
մէջ ձուոմ բանիւք կը խօսէր Տրովադայի պատե-  
րազմին ու Սքամանդրոս գետին վրայ: Իւր ոսոխն՝  
հանձարեղ մարդ մ'ըլլալով, ընդմիջեց զայն ըսելով.  
«Ատեանն ցայց պիտի տայ արդ թէ իմ կողմն չը  
կոչուիր երբէք Սքամանդրոս, այլ Միջո:»

Այս խօսքը՝ Փաստաբան, զլառեկի են մեզ բանի,  
կը գործածուի այն անձանց նկատման՝ որք վիճա-  
բանութեան մը մէջ, առաջարկեալ նիւթին բոլորո-  
վին օտար տեսութեանց մէջ կը մտնեն: — Combien  
de gens qui, dans une discussion, au lieu d'en venir  
directement au fait, se noient dans des digressions  
interminables, et parlent de l'entrée d'Alexandre à  
Babylone à propos de mur mitoyen! «Mais, monsieur  
l'avocat, est-on tenté de dire, *il s'agit d'un chapon,*  
et non de l'entrée triomphale du conquérant de l'Asie.»

### Les Bâtons flottants .

Արեծիկ զաւազան :

Լաֆոնթէնի « Ուղան եւ Գաւազանին աղեծուիի »  
անուանեալ առակին ակնարկութիւն մ'է այս :  
Կարգեալքն ՚ի պահ անդ լըրտեսք  
Տեսեալ ՚ի ծուփըս ալեաց  
Կոհակալոծ ինչ հեռուստ ,  
Սաեն ցիրեարս . Մեծայաղթ  
Զոր տեսանեմբըս է նոււ :  
Խուն ինչ յետոյ նոււ հըրձիդ  
Եղեւ , նաւակ հուսլ ընդ հուսլ ,  
Սպա ծրարիկ , հուսկ ուրեմն  
Ալեծըիկ զաւազան :

Եւ առակախօսն կը վերջացնէ այսպէս .

Ի հեռուս րուի յինել ինչ ,  
Իսկ ՚ի մօսոյ ե ոչ ինչ :

Թէպէտեւ լաֆոնթէն , այսու՝ տեսաբանական  
սխալ կը գործէ , սակայն « Գաւազանին աղեծուիի » առածի կարգ անցած են , եւ կը գործածուին վերաբերութեամբ ամենայն իրաց եւ կամլու ամենայն անձանց , որք երբ մօտէն նկատուին , եւս կարծեցեալ արժանիքը կը կորսնցաւնեն : —  
Le virtuose avait débuté à Bruxelles, sur le théâtre de la Monnaie, de manière à charmer toutes les oreilles de nos voisins. Toute la Belgique retentissait du bruit de son nom. Cette réputation était venue

jusqu'à nous; l'Opéra l'avait engagé à un prix fabuleux. Il arrive, il débute, il chante; le parterre le siffle, et, le lendemain, dans tous les journaux on comparait sa réputation usurpée aux bâtons flottants du fabuliste, et ce vers était dans toutes les bouches :

De loin, c'est quelque chose, et de près ce n'est rien.

### Les Beaux yeux de ma cassette .

Գեղեցիկ աշխանի արկեղի իմոյ .

Ակնարկութիւն մ'է այս Մոլիէրի « Ազահն » անուանեալ կատակերգութեան մէկ աեսարանին , զոր գրած է հեղինակն հինգերորդ արարուածին մէջ : Ասի մին է ամենէն ծիծաղաշարժ շիոթմանց՝ որք թատերաբեմին վրայ ներկայացուած են : Սորագահն Հարբակոնի արկղիկն գողցուած է . սորասպասաւորն Յակոբոս , այս գողցութիւնն վերատեսչին՝ Վալէրի վրայ կը ձգէ , ՚ի վրէժ իւր անկէ ընդունած գաւազանի հարուածոց : Վալէր կը սիրէ Հարբակոնի աղջիկն , եւ եկած է զնա իրեն կնութեան ուզել : Յայնժամ ազահն՝ որ միմիայն իւր արկղիկն վրայ կը մօտածէ , սմա կը վերագրէ այն բոլոր խօսքեր՝ զորս Վալէր կ'ըսէ իրեն իւր աղջկան նկատմամբ :

ՀԱՐԲԱԿՈՆ

Հարկ է որ խոստովանիս դու ինձ թէ ուր ատրիք զայն :

ՎԱԼԵՐ

Ե՞ս . ես չեմ վերուցած զայն , եւ տակաւին ձեր  
տան մէջ է այն :

ՀԱՐԲԱԿՈՆ (մեկուսի)

Ո՛վ սիրելիդ իմ արկղիկ : ( Բա ձրամայն . ) Դեռ  
եւս տունէս դուրս ելած չ'է միթէ :

ՎԱԼԵՐ

Ոչ , սէր իմ :

ՀԱՐԲԱԿՈՆ

Լաւ . խօսէ , բայէ ինձ ուրեմն , անոր ձեռք չը  
դպջուցի՞ր :

ՎԱԼԵՐ

Ե՞ս , անո՞ր դպջիմ : Ո՞հ , աէր իմ , անիրաւութիւն  
մը կ'ընէք դուք նմա որսէս եւ ինձ . կ'երգնում որ  
ամենամաքուր եւ յարդական սիրով մը կը տոչորի  
սիրոս անոր համար :

ՀԱՐԲԱԿՈՆ (մեկուսի)

Տոչորեալ'ի սէր արկեղ իմոյ :

ՎԱԼԵՐ

Աւելի լաւ կը համարիմ ես մեռնիլ , քան ցոյց  
տուած լինել նմա մի որ եւ է դառնացուցիչ մը-  
տածում . նա կարի զգաստ եւ պարկեշտ է :

ՀԱՐԲԱԿՈՆ (մեկուսի)

Ո՛ կարի պարկեշտ արկղիկ իմ :

ՎԱԼԵՐ

Իմ բովանդակ փարաքս ուրիշ բան չ'է եղած ,

բայց միայն վայելել նորս ներկայութիւնն . եւ  
չոր մտածում մը երբէք չ'է պղծած այն սէր՝ զոր  
իւր գեղեցիկ աչքերն ինձ ներշնչած են :

ՀԱՐԲԱԿՈՆ (մեկուսի)

Գեղեցիկ աչկունիք արկեղ իմոյ :

զործածութեան մէջ , այս բառերն գեղեցիկ աչ-  
կունիք արկեղ իմոյ կը նշանակեն ազահի մը չափա-  
զանց սէրն սուկոյ , հարստութեան , եւ իւր դրա-  
մարկղին նկատմամբ : — C'est une remarque à faire  
que les villes très-commerçantes n'ont jamais mon-  
tré grand souci de s'embellir par les arts et par les  
monuments. S'enrichir , gagner de l'argent , voilà le  
but où l'on vise. La plupart se contentent des *beaux  
yeux de la cassette* . C'est là tout leur mérite et toute  
leur beauté.

### Bellérophon et la Chimère.

ՊԵՂԵՐՈՓՈՆ ԵՎ ՔԻՄԵՐԱ.

Քիմերայն՝ առիւծի գլխով , վիշտակի տանով ու  
նոխազի մարմար ճիւալ մ'էր , որոյ մեծաբաց որ-  
կորն բոց եւ ծուխ կը ժայթքէր համակ : Պեղերո-  
փոն՝ դիւցազն առասպելական , մարտնչեցաւ այս  
ճիւալին հետ որ կ'աւերէր երկիրն ու կը լափէր  
բնակիչներն , եւ սովաննեց զնս նետից տարափառվ մը :

զործածութեան մէջ , Քիմերայն կը ներկայա-  
ցունէ սնապաշտութիւնն , նախապաշտումներն եւ  
զագիտութիւնն : — Au dix-neuvième siècle, la sei-

ence a fait de tels progrès que la magie et la sorcellerie n'ont conservé une ombre de prestige que chez les populations les plus ignorantes. Les grands esprits des deux derniers siècles sont les véritables Bellérophons qui ont vaincu cette chimère.

### Béquille de Sixte-Quint.

Յուլի Սեբաստյան իինզերորդի.

Ակնարկութիւն մ'է այս, սոյն հոչակաւոր պատին կենաց պատահարներէն միոյն։ Գրիգորիս երեքտասաներորդի քահանայապետութեան վերջին տարիներուն մէջ, Մոնթալիթի հինաւուրց հովիւն՝ որ կարդինալի աստիճան առած էր, յանկարծ աշխարհի աղմուկներէն հեռանալով, մենարանի մը մէջ առանձնացաւ, ուր, ըստ իւր ասութեան, հոգւոյն փրկութեան միայն պիտի աշխատէր այնուհետեւ։ Եւ այն օրէն սկսեալ, միշտ ցպոյ մը վրայ յենած կ'երեւէր հասարակութեան, գլուխն կըած, ընդհատ ձայնով մը կը խօսէր ու մահագուշակ հազով մը կը հազար։ Ծերութեան բոլոր այս նշաններն եւս առաւել ծանրացան, երբ Գրիգորիս երեքտասաներորդի յաջորդ մը ընտրելու խնդիրն ելաւ։ Եւ ըստ որում, այս պահուն շատ մը կարդինալներ քահանայապետութեան կը ցանկային, չուտով այս մրցակցութիւնք ծիրանաւորաց ժողովոյն կուսակցութիւններն միաբանեցուցին մահամերձ կարդինալին ՚ի նպաստ։ ուստի առանց նորդիմութիւն կրելու ընտրուեցաւ։ Սակայն հա-

զիւ թէ քուէարկութեան արդիւնքն ծանուցուեցաւ, եւ ահա Մոնթալիթ ուղղելով իւր կոր քամակն այնպիսի ընդուստ շարժուածով մը, որ յետո ընկրկեցան իւր մերձակայք, ևետեւ իւր ցուպն, բարձրացոյց գլուխն, եւ երգեց «զՔեզ Աստուած գովաբանեմ» մտղթանքն, այնպիսի ձայնով մը՝ որ սրահին ապակիներն սարսեցուց։

Այս դէպէէն ՚ի վեր, սոյն բառերն՝ Ցուպ Սեփսէայ հինգերորդի Գաղղիական լեզուին մէջ անցած են, եւ կը գործածուին բացատրելոյ համար մի կեղծիք՝ որ իսկ եւ իսկ կը մերկանայ իւր քօղն, երբ իւր նպաստակին հասած է։ — Celui qui veut vendre ses biens en viager est toujours rachitique, goutteux, asthmatique, et le reste ; c'est la règle. Mais l'acte n'est pas plutôt passé par-devant notaire, que notre homme jette loin de lui ses béquilles et retrouve la santé comme par enchantement.

### Boîte de Pandore.

Յուլի Պանդորայ.

Պանդորա՝ Յունական գիցարանութեան եւան է։ Պլոտինթէսս՝ իրեն ճեռակերտն եղող կաւեղէն մարդոյ մը կենդանութիւն տալոյ համար յ'երկինից հուր յոփշտակած լինելով, Արամազդ՝ այս յանդուգն համարձակութեան դէմ բարկացած, հրամայեց Հեփեստեայ ստեղծել միեւնոյն կաւէն կին մը, եւ իւր ճարտարութեամբն զարդարել մարմնական ամենայն շնորհօք։ Ողիմպեան միւս աստուածք

ուզեցին նախատել այս հրաշակերտի կատարելութեան, եւ իւրաքանչիւրն ՚ի նոցանէ տոււաւ նմամի պարգեւ . Աթենաս զիմաստութիւն, Ապոլոն զերաժշտութիւն, Հերմէս զմարտարիսոսութիւն, եւ այլք այլ պարզեւս, եւ նա անուանեցաւ Պանդորա, այսինքն՝ Ամենավարգեւ : Խակ Արամազդ յանձնեց նմա խնամօք գոցուած տուփ մը, յանձնաբարելով որ Պրոմեթեւոի տանի զայն : Պրոմեթեւս, որ կը կասկածէր որոդոյթի մը մէջ իշնալէ, չուզեց ընդունիլ ոչ զՊանդորա եւ ոչ զտուփն : Սորա եղբայրն՝ Եպիմեթէսս անխոհեմ գտնուեցաւ . զի զՊանդորա իրեն կին ըրաւ, եւ աղետալից տուփն բացուելով՝ ամենայն աղբաք եւ թշրւառութիւնք գուրս խուճեցին անտի, եւ անդէն բոլոր աշխարհ տարածեցան : Երբ Եպիմեթէսս փութաց փակել զայն անդրէն, ոչ եւս էր ժամանակ . Յոյսն էր միայն մնացած ՚ի խորս տփոյն :

Մատենագիրք յաճախակի ակնարկսութիւններ կ'ընեն Պանդորայ սինյն եւ խորը մնացած յուտյն : — Dans une comédie, un des personnages veut mener Arlequin au cabaret; mais Arlequin est en veine de sobriété, et il répond gravement: «Le verre est la boîte de Pandore; c'est du fond de la bouteille que sortent tous les maux. »

**Bon souper, bon gîte et le reste.**

Համեղ ընթիրք, դադար եւ այլք.

Լոփոնթէնի «Աղաւնեալի երկու» մակագրեալ

գեղեցկահիւս առակին գեղեցկագոյն առղերէն մինէ այս . այն առակին կ'ըսեմք, որ բարեկամութեան ամենահիանալի պատկերն կը ներկայացունէ :

Աղունեակը երկու  
Միմեանց սիրարկու  
Անդորրիկ կէին .  
Ա. յլ մին յառաջնին  
Զանձրացեալ կենաց,  
Կիլզախեաց յանկարձ  
Տարադէմ յօտար  
Գընալ ՚ի յաշխարհ :  
Եւ ընկերն իւր չեղ  
«Զայնէ, զի՞ գործես  
Եղբայր իմ՝ կամին  
Լըքանել աստ զիս  
Անոք ու անընկեր :  
Վիշտ մեծ է լինել  
Միայնակ նըժդեհ  
Հեռի յընկերէ :

• • • • .  
• • • .  
Եւ միշտ խորհեցաց  
Ի հոգ, ՚ի կասկած,  
Թէ քանի վըտանգ  
Եւ քանի դարանք  
Լարեալ կան ըզքեւ :  
Եւ յորժամ անձրեւ  
Տեղայցէ երկին,  
Ես միշտ կամթոգին  
Հոգացայց ընդ քեզ  
Ի վիշտ յաղեկէզ.  
Թէ գուցեն արդեօք  
Քեզ յոյժ կարեւորք  
Բոյն, համեղ ընթրիժ  
Եւ որ այլ կարիժ :»

գործածութեան մէջ, սոյն տողերն սրտաշարժ  
կը յիշատակուին արտայատելց համար այն ան-  
հանգստութիւններն զոր կը ներշնչէ մեզ վիճակն  
այն սիրելագոյն անհատի, որ բացակայ է ի մինչ:  
— Notre ascension au Mont-Blanc fut des plus ac-  
cidentées et des plus périlleuses, et la descente en-  
core plus pénible. Trois jours après, nous rentrâmes  
à l'hôtel, où l'on nous attendait avec une anxiété  
que je n'essayerai pas de vous décrire; les suppo-  
sitions les plus alarmantes avaient circulé sur notre  
excursion. Comme le pigeon de la fable, est-il besoin  
de vous le dire? nous trouvâmes

*Bon souper, bon gîte et le reste.*

---

### Briarée.

#### Բրիարէս.

Բրիարէս՝ զիցաբանական հոկայ, որդի Երկնի  
եւ Երկրի, որ յիսուն գլուխ եւ հարիւր բազուկ  
ունէր: Ի պատիժ իւր առատամիւթեան, Պիսիդոն  
գահավիժեց զնա 'ի ծով, եւ Արամազդ շվթայակապ  
դրաւ զնա Ետնա լերան տակ: Բայց սակայն Ո-  
վիմական արքայն իրեն օդնութեան կոչեց զնա  
Տիտանեանց դէմ, եւ յայնմէնոէ իւր քով սուհեց  
զնա:

Բրիարէս անունն լեզուին մէջ անցած է, եւ  
տեսակ մը հասարակ անուն դարձած է, որ կը

գործածուի ցուցանելոյ համար մի անձ կամ մի իր,  
ոյր ջանքերն, գործունէութիւնն կամ զօրութիւնքն  
գոգցես կը բազմապատկին: — Le chœur allemand,  
c'est le Briarée de la musique, c'est un chanteur à  
cent voix obéissant à une seule volonté.

---

### Brûler ses vaisseaux.

#### Այեն զիւր զնուս.

Ակնարկութիւն Ագաթոկլեսի յանդուգն գործոյն,  
որ յԱվրիկէ ցամաք ելելով, այրեց իւր բոլոր նա-  
ւերն, որպէս զի այսու իւր զօրականներն անյոյս  
լինելով փախստեան որ եւ իցէ միջոցէ, ստիպուին  
յաղթել կամ մեռնիլ:

Վերոյգրեալ ասացուածն կը գործուծուի եթէ ակ-  
նարկել ուզէ ոք վերջնական որոշման մը, երբ  
մարդ անխուսափելի հարկի մը առջեւ կը գտնուի:

— Tout enfant, j'étais très-peureux; le bruissement  
d'une feuille m'effrayait la nuit au fond du jardin,  
et je rentrais précipitamment à la maison. Un jour  
que mon professeur m'avait expliqué un épisode de  
l'histoire de Syracuse, je pris la résolution, moi  
aussi, de brûler mes vaisseaux. Je pénétrai en fer-  
mant les yeux au plus sombre de la forêt, et je  
revins lentement au château à pas mesurés. A par-  
tir de ce jour, je fus un Cid au petit pied.

---

Caleb.

Քալեպ.

Ուօթը Սքօթի հեղինակած « Համբուրգի խօսեցեալն » մակագրեալ երկասիրութեան մի անձնէ այս, որ հաւատարիմ ու անձնանուէր ծառայի մը տիսարն կը ներկայացունէ : Քալէպի ճշգրիտ բնաւորութիւնն կը յայտնուի այն պահուն, յորում իւր տէրն՝ իտկառ, Ասդոն գնդապետին հետ մենամարտելու համար առունէն դուրս ելլելու վրայ ըլլալով, կ'ըսէն նմա . « Քալէպ, այլ եւս տէր չունիս դու, եւ էր կապուիս այնպիսի գերգաստանի մը հետ, ոյր անունն ընդ հուզ պիտի անհետանայ : — Այլ եւս տէր չունիմ, կը դոչէ Քալէպ, ես, այլ եւս տէր չունիմ. կը սխալիք դուք, տէր իմ. ես միշտ պիտի ունենամ տէր մը, ց'որչափ աշխարհիս մէջ գոյութիւն ունենայ Ռավանսուտ մը : Զեր ծառայն եմ ես, ձեր հօր ալ ծառայն եղած եմ, ձեր պապին ալ . այս ընտանեաց մէջ ծնայ ես, նորա համար ասլուցայ, ու նորա համար պիտի մեռնիմ : — Chaque année, l'Académie décerne des prix aux serviteurs qui se sont fait remarquer par leur dévouement à leurs maîtres. Mais qu'il y a loin de tous ces *Calebs* à celui que le génie de Walter Scott a immortalisé !

Camille rasant les b̄és . . .

Խամիլս սլացեալ ընդ ծայր որայիցն . . .

Կամիլս՝ թագուհի Վոլոկեանց, Տուրնոսի օգ-

նութեան կուգայ իւր զօրքերովն, Ենէ սոսայ պահանջմանց ընդդիմանալոյ համար : Վերդիլիսս իւր Ենէ ականին եօթներարդ դմոյն վերջն սքանչելի կերպով կը նկարագրէ այս մանկանարդ դիւցագնուհոյն պատկերն .

Անդր եւ գուլկեանն ընդ նոսին գոյր Կամիլլա, Հեծելոզօր ածեալ ըզչետ իւր ըսպայ, Եւ սպառազին գունդըս փայլունս՝ ի յարոյը . Օրիորդ գոռ պատերազմիկ, եւ ձեռք իւր կանանցականք ոչ սովորեալ յաղէ կատ, Եւ ոչ ընդեկը յԱթենասայն՝ ի սասպատ, Այլ գըժընդակ պատերազմաց դիմագրաւ : Եւ քան ըզհողմա արագընթաց՝ ի յարչաւ : Թերեւ պահայր նա որայիցն ընդ նուրբ ծայր, Եւ ընդ ովուն դիվան ալեւաց եթէ գնայր, Ոչ թանայր չուր գնորայն ճապուկ գարշտպար :

Պատմութեան ու բանաստեղծութեան մէջ, Վոլոկեանց թագուհոյն անունն նշանաւոր տեղ մը կը դրաւէ՝ ի կարգս պատերազմիկ դիւցազնուհեաց, որպիսիք են զենթեսիլէ, Պրատամանտա, Քլորինտա եւայլք . սակայն սուսւել նորու անզուգական արագընթացութեան, քան նորա արիութեանն կ'ակնարկեն մատենագիրք : — Je voudrais te donner une idée de l'émotion confuse que j'ai éprouvée en voyant Mlle Berthe. Un front blanc et lisse, sur lequel les noirs soucis n'ont encore creusé aucune ride, ni les années aucun sillon; des yeux d'un bleu limpide et doux, qui sourient, qui rayonnent et re-

gardent innocemment, comme des yeux d'enfant; une taille élancée et souple comme une tige de jeune bouleau; des pieds qui semblaient faits pour courir sur des épis, comme ceux de *Camille*, sans les courber.

**Car que faire en un gîte, à moins que l'on ne songe?**

Զինչ իսկ առնել ի մորւզ՝ քան որոնալ ի խորհուրդս.

Լաֆոնթէնի « Նապատակն եւ Գորժ » մակագըրեալ առակին մի տողն է այս: Գործածութեան մէջ գîte եւ songe բառերն կը փոխուին ըստ պարագայից: — La pluie tombait à flots; impossible de hasarder seulement un pied dans la rue. Ne sachant à quel expédient recourir, pour me sauver de l'ennui, je me mis à lire, car

*Que faire seul chez soi, à moins que l'on ne lise?*

**Cercle de Popilius.**

Երշանակ Պոպիլիայ.

Սիւրիոյ թագաւորն՝ Անտիոքոս Եպիփան, Պաղոմէոս Փիլոմետորի կրտսերութենէն օգուտ քաղելով՝ Եգիպտոսի մէկ մասին տիրապետած էր արդէն: Հռովմայ այս աշխարհակալութեանց վրայ նախանձեւով, Սիւրիոյ թագաւորին դրկեց զհիւպատոսն Պապիմոս Լենա (Յ.թ. 170), իբրև գեսալան, անոր խմա-

ցընելու համար թէ Հռովմայ ծերակոյտն կը հրամայէ նմա իւր գրաւած երկիրներն ետ տալ: Թագաւորն ժամանակ կ'ուզէր իւր խորհրդականաց հետ խորհրդակցելու. բայց Հռովմայեցին՝ զայրագին շարժուածով մը, Անտիոքոսի չարջն աւազին վրայ շրջանակ մը գծելով, « Այս շրջանակին դուրս ելելս յառաջ, կ'ըսէ նմա, տուր ինձ պատասխանդ՝ զոր իմացնել պարտիմ մեր ծերակուտին: » Թագաւորն՝ այս խրոխտ հրամանին վրայ ապշեալ, եւ միանգամայն հզօր ու փառասէր հասարակապետութեան մը զինու զօրութենէն աշարեկեալ, խոնարհաբար կը հնագանդի իրեն եղած առաջարկութեանց, եւ կը թողու վեգիպսոս:

Այս գէպէն 'ի վեր, Պոպիլիայ շրջանակն առածի ձեւ մը ստացած է, որ կը գործածուի այնպիսի մէկու մը նկատմամբ որ ստիպուած է մի որոշումն ընել անյապաղ, եւ զայն ընդ փոյթ յայտնել: — J'essayais de me fortifier au milieu d'un amas de preuves, de raisonnements; je déterminais la limite jusqu'à laquelle je pourrais aller, mais, en deçà de laquelle je devrais rester; en un mot, je traçais autour de moi un cercle de *Popilius*, que je m'interdisais de dépasser.

**C'est ainsi qu'on s'élève jusqu'aux astres.**

Յատեղաւոնս ընդ այդ վերելի են ուղույն,  
Վերգիլեայ ենէտականին իններորդ գլուխն հազար տասներորդ տողն է սա, ոյր կատիներէնն է Sic

*itur ad astra: Ut jū rūmērōmēl ē ḻr Ապոլին կը քա-  
ջալերէ Ենէսայ որդին՝ զամատանեակն Ասկանիոս:  
Վերայգրեալ տացուածն կը գործածուի երիտա-  
սարդութեան ճգունքն զրուատելոյ համար: Վիր-  
գիլեայ մի եւ նոյն տողին մէջն է նաեւ սա հետեւ-  
եալ քաջալերական աղաղակն, որ յաճախ կ'ու զուեի  
Ժրաշան երիտասարդութեան «Macte, puer! Քաշա-  
յերեաց, մանուկ դու:» — Travaillez sans relâche,  
mon jeune ami; nourrissez-vous des lettres grecques  
et latines, c'est la moelle des lions et le pain des  
forts: c'est ainsi qu'on s'élève jusqu'aux astres.*

**C'est un dieu qui nous a fait ces loisirs.**

**Ասուած ոմն ես մեզ զանդորր զայս կեցաղ.**

*Վիրգիլեայ հովուերգութեանց առաջին դլիսոյն  
եօթներորդ տաղն է այս խօսքն, զոր Վիրգիլիոս կը  
դնէ Տիտիրոս հովուին բերանն, ոյր անուամբ կը  
պատմէ նա ուրիշ հովուի մը թէ թնչ կերպով կըր-  
ցած է ստանալ Օգոստոս կայսրէն իւր հայրենի  
կալոււածոց ընորհումն:*

*Ցիշեալ տացուածն կը գործածուի տրտայց-  
տելոյ համար այն երախտապարտութիւնն, զոր կը գ-  
գայ ոք իրեն մատուցուած ծառայութեան մը հա-  
մար: — La vie que je mène chez ce riche châtelain est précisément celle qui convient à un malade:  
une liberté entière, pas le moindre assujettissement,  
un souper léger et gai. Il me rend heureux autant  
qu'un malade peut l'être, et je dois dire de lui avec  
le poète: C'est un dieu qui m'a fait ces loisirs.*

**C'est vous et non pour vous.**

**Այսպէս դու ոչ ձեզ.**

*Ասած՝ ոյր Լուտիներէնն այս բառերով կը բա-  
ցարուէր. Sic vos non vobis. Ահաւասիկ սոյն տ-  
ացուածի ծագումն:*

*Օգոստոս հասարակաց տօներ կատարել կուտար  
՚ի Հոռվմ, որոնք յանկարծական մրգիէ մը ընդմի-  
ջեցան. սակայն հետեւեալ տուաւոտուն երկինք  
պայծառացան, խաղերն վերսկսան, եւ Վիրգիլիոս  
արքունեաց զրան վրայ հետեւեալն արձանագրեց.*

**Անձրեւէ երկն ըգիշերն ՚ի բուն,  
Յամջորդեն դարձեալ տեսարանքն այդուն.  
Այսպէս բաժանեալ կեսարու հանգոյն  
Ծնդ Արամազդայ գինքնակալութիւն:**

*Օգոստոս ուզելով ճանչնալ այս տողերու հեղի-  
նակն, Վիրգիլիոս լուռ կեցաւ, եւ ուրիշ աննշան  
քերթող մը՝ ոյր անունն էր Բաթիզոս, այդ ար-  
ձանագրութեան պարծանքն յափշտակեց ու մե-  
ծապարգեւ մեծարեցաւ կայսրէն: Յայնժամ Վիր-  
գիլիոս ըը կարենալով այլ եւս հանդուրժել այս  
նենգութեան դէմ, նոյն զրան վրայ այսպէս շա-  
րայարեց.*

**Այսոցիկ ես ինքն եմ տողից քերթող,  
Եւ այլ ոք ըզփառսն յափշտակեաց գող.**

**Եւ ուրիշ չորս թերի տողեր ալյաւելցուց, որոց  
առաջին բառերն էին.**

Այսպէս դուք ոչ ձեզ . . . .  
Այսպէս դուք ոչ ձեզ . . . .  
Այսպէս դուք ոչ ձեզ . . . .  
Այսպէս դուք ոչ ձեզ . . . .

Օդասասա վրափոքեցաւ այս տողից լրութիւնն  
անեսնել. Եւ երբ Բաթիզոս չը կրցաւ ամբողջացնել  
զայնս, Վիրգիլիոս լրացուց զանոնք հետեւեալ  
կերպով.

Այսպէս դուք ոչ ձեզ, հուք, լոյնըս կազմէք,  
Այսպէս դուք ոչ ձեզ, խաշինք, գեղմն ածէք,  
Այսպէս դուք ոչ ձեզ, մեղուք, պան գործէք,  
Այսպէս դուք ոչ ձեզ, արջառք, արօրէք:

Արդ, գործածութեան մէջ վերսցգրեալ տսաց-  
ուածն կ'ըսուի բանագովերու, եւ ընդհանրապէս  
բոլոր այն անձանց նկատմամբ, որք իրենց կը սեղ-  
չականեն արծ անիքն այնպիսի գործոյ մը՝ որ չէ  
իրենց գիւտն, աշխատաթիւնն: Յաճախ վերսցիւ-  
եալ ասութեան տեղ, կը յիշառակուի սա հետեւ-  
եալ ասացուածն. *Un autre en a eu l'honneur.* Այլ  
ո՛վ կարաւ զիառսի: — Ces objets merveilleux, que  
chaque exposition de l'industrie offre à nos regards,  
par qui sont-ils créés? Par un ouvrier dont on ne  
sait pas le nom. L'industriel seul est nommé: *Un  
autre en a tout l'honneur.*

*Cet oracle est plus sûr que celui de Calchas.*

Այս անվեկալ հաւասարոյն խնն զկալխասայն է:  
պատզամ.

Այս առղով կը վերջանայ թասինի « Իփիզենի »  
մակագրեալ ողբերգութեան երրորդ արարուածն:  
Կլիտեմեսատրա՝ մայր Խփիզենեայ եւ կին Ագամեմ-  
նոնի, կ'իմանայ թէ Ագամեմնոն պիտի զոհէ Սնահ-  
տայ բագնին վերայ մանկամարդ իշխանուհին, հը-  
նազանդելց համար գուշակին կալքասայ կամաց:  
Կլիտեմեսատրա, իւր յուսահատութեան մէջ, կը  
հայցէ ալաշտանութիւնն Սքիլեայ, որու ՚ի կնու-  
թիւն խոստացուած է Խփիզենի, եւ դիւցազնը կը  
պատասխանէ նմա.

Ի քո սպաս գընամ, տիկին, ես զոմենայն յար-  
դութիւն ու առաջ առաջ գարեալ.  
Այժմ ՚ի յարկըս վըրանաց քոց երթիջիր ՚ի հան-  
գութիւն առաջ առաջ գիւտն առ զիառսի զիստ:  
Դըստրիկըդ քո կեցցէ. զայս գուշակել քեզ կաթեմ:  
Հաւատա գէթ, հաւատա, մինչեւ իցեմ կենդանի:  
Ի նանիր հրամայեսցեն աստուածք ըզմահըն նորա.  
Այս անվեկալ հաւասարոյն խնն զկալխասայն է  
պատզամ:

Այս առղն ազդուութեամբ ցոյց կուտայ այն  
բացարձակ վատահութիւն, զոր կը զգայ ոք կան-  
խաւ, դիսպուածոյ մը իրականացման նկատմամբ:  
— Enfin, me voilà entré en pleine convalescence;  
et mon médecin, qui me disait il y a un mois que

la Parque n'en avait plus que pour quinze jours à filer ! C'est le cas de retourner le fameux vers du poète et de dire :

*Cet oracle est moins sûr que celui de Calchas.*

---

### Chambres de Denys.

Անհակի Դիմիտրայ.

Ակնարկութիւն Դիոնեսիս բռնաւորին կենաց հանգամանքներէն միոյն, որ յաջորդաբար երկու դիշեր չ'էր նեղեր երբէք մի եւ նոյն սենեկի մէջ, երկնչելով զի մի գուցէ սպաննուի հոն :

Գրադիտութեան մէջ յաճախ կը յիշատակուի այս անոտի զգուշութիւնն՝ որով կը արահպանէր զինքն հասկածոտ բռնաւորութիւն մը : — Le pauvre diable, traqué depuis quinze jours par les limiers de la police, mettait en œuvre toutes les ruses pour leur échapper; il avait soin de ne pas reposer sa tête deux fois de suite sur le même oreiller. Comme *Denys le tyran*, il ne couchait pas deux nuits consécutives dans le même garni.

---

### Chapeau de Gessler.

Գլասակն Կեսէրայ.

Կեսէր՝ որ Գերմանիոյ կայսեր Ալգէր առաջնոյն գատաւորն էր, իւր գքսական գլամորկն Ալտորֆայ

Հրապարակին մէջ ցցի մը վերաց բարձրացնել տալով, 'ի մտի գրած էր հարկադրել զամենայն Զուլեցերացիս, որ՝ անցած ատեննին ողջոյն տան նման գուլիէլմու թէլ այս նուաստութեան չուղելով զիշանիլ, դատաւորն բռնել տուաւ զնա, եւ գիտելով նորա ճարտար աղեղնաձգութիւնն՝ դատապարտեց զնա նետով մը ծակել այն ինձորն՝ որ պիտի դրուէր իւր որդւոյն գլամուն վրայ . սոսկալի փորձ, յորում յազթուզ հանդիսացաւ Գուլիէլմու թէլ :

Մատենագիրք կը յիշատակին կեսէրի զիշատկն վերաբերութեամբ այնպիսի նուաստացուցիչ հրամանաց, որոց հալատակի, յանձն չ'առնուը մարդ : — Le censeur le plus capricieux, le plus terrible, le plus tyrannique, c'est le public, qui arbore ses préjugés au bout d'une perche, et veut, comme *Gessler*, qu'on leur ôte son chapeau.

---

### Chêne de Vincennes.

Աաղնին Վենսանայ.

Սուրբն Լուդովիկոս՝ մին 'ի հզօրագոյն արքայից դաղղիսյ, մերթ ընդ մերթ կ'երթար յ'անտառն վենսանայ, կը նստէր կաղնուոյ մը ստորոտն, ու արդարութեամբ կը տեսնէր իրեն ներկայացող ամենայն անձանց դատերն, ինչ որ ալ ըլլար նոցա վիճակը :

Այս դէպքն կը յիշատակուի յաճախ 'ի մատենա-

**Գրաց:** — Le maître de la critique est à la campagne depuis une semaine ; mais son compte rendu hebdomadaire n'y perd pas une ligne. On peut se le figurer écrivant assis à l'ombre d'un tilleul de son jardin, et assistant par la pensée aux représentations de l'Opéra ou du Théâtre-Français. C'est une image de saint Louis sous le chêne de Vincennes. Seulement, il s'agit de savoir si les arrêts du critique sont aussi justes que ceux du fils de la reine Blanche.

### Cheval de Job.

Յորայ ձին.

Ակնարկութիւն մ'է այս Աստուածաշունչ գրոց ամենավսեմ հատուածներէն միոյն, որ կը ներկայացնէ շքեղ նկարագրութիւն մը ձիոյն։ Աստուած որ կ'ուզէ սքանչելապէս ցոյց տալ իւր զօրութիւնն իւր Յոր ծառային, կըսէ նմա։ « Եթէ դու ագուցեր ձիոյ զօրութիւն, եւ զգեցուցեր զահ զպարանոցաւ նորա։ արկեր զնովաւ սպառազինութիւն եւ փառս լոնջաց նորա զյանդգնութիւն։ Որոտայ ՚ի դաշտի եւ դափր հասանէ։ Կըսնէ ՚ի դաշտ զօրութեամբ։ ՚ի պատահելնեամից՝ արհամարհէ, եւ ոչ դարձցի յերկաթոյ։ ի վերայ նորա շողան աղեղն եւ սուսեր, եւ շարժիւն վահանի եւ նիզարկի, եւ բարկութեամբ ապականէ զերկիր։ եւ ոչ հաւատայ՝ մինչեւ փող հարկանիցի։ եւ իբրեւ փող հարկանի, նա վաշվաչ կարդայ, ՚ի հեռաստանէ առ-

նու գհոս պատերազմի՛ վազս առնլով եւ փոնչելով։

Մատենագիրք կը յիշատակեն Յորայ ձին, երբ ուզեն նկարագրել յորձնեռանդն արիութիւն մը, որ անվեհեր կը դիմագրաւէ ՚ի վտանդս։

### Cheval de Séjan.

Սեանսսի ձին.

Սէանսու ձին՝ որ նշանաւոր է Հռովմայեցւոց պատմութեան մէջ, ասածի ձեւ մը ստացած է ՚ի գաղղիսկան մատենագրութեան։ Սակայն հազար ութ հարիւր տարի առաջ, այս ձին առածի կարգ անցած էր արդէն Հռովմայեցւոց մէջ, որք սովոր էին Սեանսու ձի տնուանել այն ամեն բաներ, զորս ընդ ձեռամբ ունենալն յայժ վտանգաւոր է։ իրողութիւնն այս է սակայն, թէ հնոյն Հռովմայ քառուտանի սոսկալի Ժերբարորէն գերազանցած է քան զայժմուն, նոյն իսկ ՚ի Նարոլի։ Յայանի է թէ նորա տէրն խեղդամահ եղաւ Տիրերի հրամանաւ։ սակայն ինչ որ անծանօթ մնացած է բազմաց, սա է թէ՝ այն բոլոր անձինք՝ որք ժառանգեցին այն ձին, բռնամահ մեռան առհասարակ։ Բաս այսմ՝ Դոլաբելլայի ձեռքն էր այս ձին, երբ Դոլաբելլա՝ պաշտրեալի կասսիսէ, հարկադրեցաւ երթալ զիւրովին։ եւ կասսիս հազիւ ստացած էր այն աղիտարեր ձին, երբ իւր սրովն իսկ վերջ տուաւ իւր կենաց։ Դարձեալ Մարկոս Անառնիս, Ակալինի նաւամարտին մէջ կրած պարտութենէն յետոյ, կը

Հեծնէր այս ձիոյն վրայ, երբ՝ կլէոպատրայի հետ  
յ'Աղեքսանդրիս խոյս տալսվ, անձնասպանութեամբ  
մեռաւ, Ոկտաւիանոսի ձեռքը չ'ինալու համար:  
Եւ կլէոպատրա, իւր տարիիւրին այս մահաբեր  
ժառանգութեան հազիւ տէր եղած էր, երբ դոր-  
ծեց այն նշանաւոր անձնասպանութիւն, որ պիտի  
ազատէր զինքն յաղթականին ձեռքէն: Ի վերջոց  
Նէիդոս՝ վերջին ժառանգորդն այս մահահոս ձի-  
ոյն, գահավիթեցաւ ՚ի սմանէ եւ խեղդամահ եղաւ  
գետի մը մէջ: — Depuis que ce maudit chien est en  
ma possession, il m'est arrivé plus de malheurs que  
dans tout le reste de ma vie. Je suis tenté de croire  
que, par un effet de métémpsychose, c'est le *cheval de Séjan* qui revit sous la forme de Médor.

### Chevaux de Diomède.

Դիմենեայ ձիանն.

Դիմենեգէս՝ արքայ Թրակացւոց՝ որ կ'ասրէր ա-  
ռասպելական ժամանակաց մէջ, մարդկեղէն մարմ-  
նով կը սնուցանէր իւր ձիերն: Հերակլէս յաղթա-  
հաբեց զնա, եւ ճարակ տուաւ նոյն իսկ անոր ձի-  
ոց:

Գրագիտութեան մէջ, յաճախ ակնարկութիւնք  
կը լինին « ակն ընդ ական » ի այս տեսակ մը օրի-  
նաց:

### Le Chien qui lâche sa proie pour l'ombre.

Շուն որ բողու զորս իւր փոխան ստուերոյ.

Լաֆոնթէնի առակներէն միոյն վերնագիրն է  
այս, յ'որում շուն մը, իւր բանած որսի ստուերն  
տեսնելով ջրոյն մէջ, կը ձգէ զայն անդէն, ՚ի գրա-  
ւումն ստուերականին:

Գործածութեան մէջ՝ Շուն որ բողու զորս իւր  
փոխան ստուերոյ ճգրիտ պատկերն է այն անձանց,  
որք կը լքանեն բարիք մը, խակական շահ մը, ան-  
ստոյգին զհեա պնդելոյ համար: — Nous sommes  
partis du même point, vous et moi, il y a une dizaine d'années; pourquoi n'ai-je pas suivi le même  
chemin que vous? Oui, la vraie vie est en province,  
et ceux qui courrent, bride abattue, sur le pavé de  
Paris, abandonnent la proie pour l'ombre.

### Colonne conduisant les Hébreux dans le désert.

Սիւնն՝ առաջնորդ Երայեցւոց յանապատին.

Հրեղէն կամ ամպոյ սիւն՝ որ կ'առաջնորդէր Եր-  
րայեցւոց Սինա անապատին մէջ, եւ որում կը բաղ-  
դատուի յաճախ այն ներքին լցուն, որ կը լուսա-  
ւորէ զմարդն կենաց անապատին մէջ, գժուարա-  
կոին ճամբու մը վրայ, առ ՚ի հասուցանելոյ զնա  
գժուարահասանելի նպատակի մը: — Honneur à  
ceux qui savent pressentir les destinées de l'avenir,

à ces hommes précoce, intelligences lumineuses qui marchent en avant de la société comme la colonne de feu qui conduisait les Hébreux vers la terre promise !

**Commençons par Jupiter.**

ՅԱՐԱԲԱՂԻԱՅ ԱԼԻՋԲԻ ՄՐԱՑՈՒԻ.

Վիրդիկեայ հովուերգութեանց երրորդ գեղօնինք վաթսներորդ առաջնորդ տողնէ այս : Մենալկաս եւ Դամետաս անուն երկու հովիւներ փոխադարձաբար զիրեար յասպարէզ կը կոչեն թէ ո՞յ յերկոցունցն կարող պիտի լինի երգել ամենագեղեցիկ բանաստեղծական երգն, եւ Պալեմոն անուն ուրիշ հովիւ մ'ալ իրենց դատաւոր կը բազմեցնեն : Դամետաս նախ կը սկսի մրցման . « Ո՞ Մուսայք, կըսէ, յԱրամաղդայ սկիջբն արացուի . Արամաղդաւ լի են ամենայն համագոյք . . . »

Ի սովորական խօսս, վերոյիշեալ ասացուածն կը նշանակէ . Գլաւորէն սկսինք : — Il y a aux colonies trois classes distinctes, mais qui se rapprochent sous bien des rapports : les blancs, les gens de couleur et les noirs esclaves. Chacune de ces trois classes demande à être examinée séparément ; mais un auteur qui respecte les nuances débutera toujours par les blancs : *Commençons par Jupiter.*

**Comment en un plomb vil For pur s'est-il changé ?**

Ձինրդ ըլացաւ(\*) ոսկին մամուր Սովիերայ,  
Այլազունեաց դարձաւ ՚ի գոյն կապարեայ . . .

Յովիդայեայ հոչակաւոր մարդարէութեան մի տողն է այս . (Գորոդիա, արարուած երրորդ, տեսարան եօթներորդ) :

Զայնի իմում երկինք լերուք ունկնդիր,  
Աստուածախօս լուիցէ բանիս եւ երկիր:  
Մի ասացես զաւակըդ դու յակորեան,  
Եթէ նիրհէ երրէք քային պահապան:  
Անօրինին՝ բացցի երկիր ՚ի հիմանց,  
Զի զարթուցեալ է տէր յամզոց ի բարձանց:  
Զինրդ շլացաւ ոսկին մանուր Սովիերայ,  
Ա. յլազունեաց դարձաւ ՚ի գոյն կապարեայ . . .  
Խակ այդ ո՛վ է քահանայդ մեծ սրախողիսող  
Առ սեղանովդ անկեալ յարեան իւր յոզող.  
Ողբա Սազիմ, ողբա քազաք տիրագրուժ,  
Մարդարէիցն արբեալ յանպարտ տպաժոյժ .  
Աստուածըն քո խըզեաց զոլոր քո սիրոյդ,  
Եւ ՚ի խընկոց քոց արդ գըրգոփի ՚ի զայրոյթ:

Մեծ քահանայապետն՝ մարդարէական հոգւով լցեալ, այս թափանցիկ քօղին տակ կը ցուցընէ մանկանն Յովասայ տալագայ ոճիրներն ու տալականութիւնն, եւ այն կորանաց անգունդն ուր պիտի իյասյ երտաւաղէմ : — Maintenant, comment

(\*) Յուլու.

a-t-il pu se faire que , de ce point de départ , je sois arrivé où je suis ? Comment l'agneau s'est-il changé en loup , le lilas en chardon , le ramier en hibou , l'or pur en un plomb vil ? Comment , sans trop d'in-vraisemblance , eût-on pu m'accuser d'apporter dans ma critique tous les défauts contraires à toutes les qualités que j'avais alors ?

**Comment l'aurais-je fait si je n'étais pas né?**

Զինարդ առնել զայդ կարէի  
Թէ ոչ ծընեալ դեռ եւս էի .

Լավոնթէնի « Գայլ եւ Գառն » մակագրեալ  
առակին մէկ առղն է այս .

Եւ գիտեմ իսկ զի չարախօս եղեր զինէն դռւ  
հերուն : —  
Զինարդ առնել կարէի զայդ , թէ ոչ ծընեալ դեռ  
եւս էի ,  
Պատասխանի ետ գառնուկն հէք . ՚ի ծուծ ըս-  
տեանց սնանիմ դեռ :

Վերօյգրեալ ասացուածն ՚ի մէջ կը բերուի ամեն  
անգամ որ մարդ կ'ուզէ արդարացնել զինքն յան-  
ցանքէ մը , զոր անհնար էր իրեն գործել , ժամա-  
նակի տարբերութեան եւ տեղոյ հեռաւորութեան  
պատճառաւ : — Les Orientaux disent dans leur  
langage imagé : « Le bien mal acquis remplit la bouche  
de gravier . » Le dogme chrétien est plus sévère en-  
core , puisque ce gravier passe de la bouche du père

dans celle des enfants , et qu'aucun de ceux auxquels  
on reproche une faute paternelle n'a le droit de dire :

Comment l'aurais-je fait si je n'étais pas né ?

**Comment peut-on être Persan ?**

Զինարդ իցէ հնարաւոր զու Պարսիկ .

Ակնարկութիւն այն բացագանչութեան , որով  
կը վերջացընէ Մոնթէսքիէօ իւր Պարսկական նախա-  
կանւոյն հանձարիմաց էջերէն մին : Սոյն ասու-  
թիւնն այնքան նկարագրական է , այնքան յաճախ  
յիշտատկեալ , եւ այն նամակն՝ յօրում կը գտնուի  
այս ասացուածն , այնչափ արդարացի եւ այնչափ  
նուրբ դիտողութեանց օրինակ մ'է , որ նորա ի-  
մաստն չոր ու ցամաք կերպով հոս համառօտագ-  
րելու տեղ , չենք վարանիր ասկուզջապէս ՚ի մէջ բե-  
րել զայն : Ուիքո կը գրէ Փարփակն առ իւր բարե-  
կանի իպակէն՝ որ ի Զմիւռին . « Մինչեւ թեթեւա-  
մտութեան կը հասնի , կ'ըսէ նա , Փարփառ ժողա-  
վրդեան հետաքրքրութիւնն : Երբ հոն հասոյ , ա-  
մենքն այնպէս իմն կը դիտէին զիս , իբրեւ թէ  
յերկնից իջած ըլլայի . ծերք , երիտասարդք , կա-  
նայք , տղայք , ամենքն ալ զիս տեսնել կ'ուզէին :  
Եթէ տունէս դուրս ելլէի , ամեն մարդ պատու-  
հանները կը վազէին . եթէ Թիւլըրի երթայի , ան-  
միջապէս բոլորտիքն ամեսով մը կը պատէր . կա-  
նայք իսկ երփներանդ աղեղ մը կը յօրինէին , որ  
կը շրջապատէր զիս : Եթէ թատրոն երթայի , հա-

բիւրաւորք իրենց գիտակներն ինձ կ'ուղղէին . վերջապէս՝ ինծի նման շատ տեսնուած մարդ մը անկարելի էր գանել: Ժալտելս կուգար երբ իրենց սենեկէն գրեթէ ամենեւին դուրս չելած անձանց իրարու հետ ըրած խօսակցութիւնը կը լսէի , որ զիս երբ տեսնէին , յիրաւի , կ'ըսէին , ճիշդ Պարակի կը նմանի: Զարմանք . ամեն տեղ պատկերս կը գտնէի , գրեթէ ամեն կրպակաց մէջ ու վառարանաց վրայ . այնչափ կը վախճային որ զիս րաւական տեսած չըլլան: Սակայն այսչափ պատուասիրին ալ ծանրութիւն մ'էր ինձ . ինքինքս այնչափ զարմանալի ու սակաւագիւտ մարդ մը չ'էի կարծեր . եւ որչափ որ անձիս վրայ աղէկ համարումն ալ ունենամ , երբէք չ'էի կրնար երեւակայել որ մեծ քաղքի մը՝ ուր ոչ ոք կը ճանաչէր զիս , հանգիստը կարող ըլլամ վրդովել: Ուստի այս դիտամբ որոշեցի պարսիկ ձեւո փոխելով , եւրոպական զգեստ մը հազնիլ , որպէս զի տեսնեմ թէ արդեօք գծագրութեանո վրայ դեռ ոյնպիսի զարմանք աղդող բան մը պիստի մնայ թէ ոչ: Այս փորձն հասկըցուց ինձ իմ ստոյդ արժանիքո: Ազատ ամեն օտարուսի զարգարանքներէ , բուն ի՞նչ ըլլալս հասկըցայ: Պէտք էր ինձ դերձակիս դէմ գանգատանաց ձայնս բարձրացընել , որ վայրիկնի մը մէջ հաստարակաց յարգն ու մտադրութիւնը կորսնցընել տալով ինձ , սոսկալի ոչնչութեան մը մէջ ձգեց զիս: Երբեմն ամբողջ ժամեր ակումիք մը մէջ կը կենացի , առանց մէկու մը ուշագրութիւնն գրաւելու , եւ առանց առիթ տրուելու ինձ բերանս բանալոյ . այլ եթէ ակումբին մէջէն մէկն իմանար դիսլուա-

ծով Պարսիկ ըլլալս , ո՛հ , ո՛հ , կը գոչէր , պարոնն Պարսիկ է . շատ տարօրինակ բան մ'է այս . զինադից հնարաւոր զոյ Պարսիկ :

Գործածութեան մէջ , սոյն հարցումն՝ հեգնօրէն՝ կը յայտնէ զարմանք մը , զոր՝ մեր հետաքրքրութիւնն շարժող ազգի մը կամ դասակարգի մը վերաբերեալ անհատի մը երեւոյթն կը պատճառէ մեզ: — Mmes de Guernay , les deux brebis de la maison , étaient trop molles ou trop chrétiennes pour haïr comme il faut . Leur âme droite , mais sans ressort , croyait difficilement au mal , et ne songeait point à lui livrer bataille . De même que les plaisants de Paris disaient , en 1764 : Comment peut-on être persan ? elles étaient femmes à s'écrier : Comment peut-on être méchant ?

### Les Compagnons de Cadmus.

Ընկերք Կաղմեայ.

Բաս առասպելախառն պատմութեան: Յունաց , կադմոս հիմնադիրն է Թերէի: Սա՝ հասնելով ՚ի Բէովախա , ահագին վիշտով մը սովաննեց , որ իւր ընկերներն գիշատեր էր , եւ անոր ատամունքն ցանեց յ'երկիր , յ'որոց ծնան զինուորներ , որք անմիջապէս զիրեար խոլխովեցին:

Վիշապի ատամունն՝ որ մորդկամ կը փոխակերպին , եւ կաղմեայ շնկերին՝ որք կը սպաննեն զիրեար , գրականութեան մէջ առասպելապատում վիպագրութեան յիշտուկ մը թողած են , որ յաճախ

**ԿԸ յիշուակուի ՚ի մատենագրաց :** — Partout, en politique, en littérature, dans les arts, deux partis sont presque toujours en présence, les Gibelins et les Guelfes, les classiques et les romantiques, les gluckistes et les piccinistes. Si l'un des deux camps se croit plus faible que l'autre, ne pouvant triompher par la force, il cherche à semer la division dans le camp opposé, afin que ses adversaires en viennent à s'entre-tuer les uns les autres comme *les soldats de Cadmus*.

## **Les Compagnons d'Ulysse.**

## ԸՆԿԵՐԸ ՈՂԻԱՆԵԱՅ .

Ողիսեւս՝ Տրովադայէն վերադարձած ժամանակ, հոչակաւոր վճկին կիրկեայ տիրապետած կղզին քշուելով մըրկէն, Կիրկէ որ կ'ուզէր պահել զՄդի-սեւս խւր պետութեան սահմանաց մէջ, Խոզի փոխակերպեց նորա ընկերներն, տալով նոցա դիւթիչ բամբելի մը:

Այս եղական փոխակերպութեան առթիւ եղած  
ակնարկութիւններն ամենէն աւելի տեղի կունենան  
բարոյական յատկութեանց վրայ խօսուած ժամա-  
նակ, նկարագրելը համար այն ապշութիւնն՝ որ  
երբեմն կը յաջորդէ խելացիութեան: — Nos ro-  
manciers nous ont mis depuis longtemps au régime  
du poison. Nous ressemblons aux compagnons d'*U-*  
*lysse*: le roman moderne a fait de nous ce qu'avait  
fait d'eux la baguette de Circé.

## **Conseil tenu par les rats.**

**Առեան խորհրդոյ մկանը .**

Լափոնթէնի առակներէն միոյն վերնագիրն է այս ,  
յորում Լափոնթէն ՚ի հանդէս կ'ածէ միներ , որք  
թէեւ իրենց փրկութեան կարի նպաստաւոր դիւ-  
ցազնական մի օրոշում կ'ընեն , այլ սակայն ոչ ոք  
՚ի նոցանէ կը համարձակի գործադրել զայն . ըստ  
որում խնդիրն ոչ այլ ինչ է , եթէ ոչ բոժոժ մի  
կախել սոսկալի Ռոտիլարտայ մկանց սատակչին  
վզէն :

Ա.յլ.դըժուարին մնացր գործ՝ կախել ըզզանկիկն ։  
Ո՞մն ասէ. Մի՛ լիցի ինձ յայն գնալ երբէք,  
Չ'եմ ինչ անմիտ խելակորոյս ոք այդքան.  
Ա.յլ. ո՞մն թէ՛ չ'եմ ես բաւական ՚ի պաշտօնն ։  
Եւ այսգունակ լուծաւ ատեանն ձեռնունայն ։

Այս ասացուածն՝ Ատեան խորհրդոյ միանց, կը  
յիշատակուի յաճախ ճշգրիտ իմն ցոյց տալու հա-  
մար այն գումարումներն, յորս թէեւ ընտիր որո-  
շումներ կը արուին, այլ սակայն կը մնան յաւէտ  
անդորձադրելի, կամ՝ որոյ գործ ադրութիւնն ոչ  
ոք չստանձներ :

**Cordonnier, pas plus haut que la chaussure.**

Կուկակար դու, մի անգր ՚ի վեր բան զկօշիկն .

Ապեղէս ուղղեց այս խօսքն կօչկակարի մը , որ  
՚ի առա գրուած պատկերի մը վրայ նկարեալ կօչկի  
մը մէկ մասին նկատմամբ արդարացի դիսողաթիւն  
մ'ընելց յետոց , լնքզինքն կարող կը կարծէր հրա-  
շակերտին միւս մասերն ալ քննադատելու :

Գործածութեան մէջ վերոյդեալ ասացուածն  
իրեւ խրատ կ'ուղղուի այն անձանց՝ որք իրենց  
կարողութենէն բարձր բաներ դատել կ'ուղեն : Այս  
առածն յաճախ կը յիւստակուէր հնոյն Աթէնքի  
մէջ : — Il n'est personne qui ne se croie obligé  
d'avoir son opinion politique; et, cependant, com-  
bien il en est à qui l'on pourrait dire : Mêlez-vous  
de vos affaires, de votre commerce, de ce qui est  
à votre portée : *Cordonnier, pas plus haut que la  
chaussure.*

**Le Coup de pied de l'âne.**

Կից իւոյն .

Ակնարկութիւն Լաֆոնթէնի « Առիւծ ծերացեալ »  
մերնագրով առակին : Սնասուաց թագաւորն՝ ծե-  
րացեալ եւ զառամեալ , անզօր եւ գողցես անկեն-  
դան ասրածուած է իւր որջին մէջ , արտասով թա-  
փելով իւր նախնի ժացորեան վրայ : Կենդանիք  
բալոր յաջորդաբար կուդան իւրեանց վրէժն լուծել .

Սնդըր ձիոյ մասուցեալ կիցս ընդ կառավին  
չանէ ուժգին զառամելոյ արքային .  
Ժանեացըն գոյլ վրբիժակօք խածատէ ,  
Եւ ցուլ զեղջերսն ածէ զըմնեայս ՚ի հարուած ,  
Վերջապէս էջն ալ կը փութայ թշնամանաց վեր-  
ջին հարուած մը տալ .

Ո՛հ , բուռն է ինձ , ասէ արքայն կիսամեռ .  
Զրաւել զիեանս իմ ցանկայի ապաքէն ,  
Այլ նախատից գոյլ վատագգւոյդ նըշաւակ  
Տայ ինձ մահունըս կըրկնակի մեռանել :

Գործածութեան մէջ , Կիցի իշոյն կ'ըսուի այն  
նախատանաց նկատմամբ , զորս անզօր՝ վատ անձինք  
կը տեղան անկեալ իշխանութեան մը , զօրութեան  
մը գլխուն : — Le coup de pied de l'âne est le sort  
de toutes les royautes tombées, dans quelque ordre  
d'idées que ce soit : on souffrait de leur élévation ,  
on se venge quand elles sont humiliées.

**Dans la queue le venin .**

Թոյնին ՚ի սսնում .

Գաղղիական թարգմանութիւնն *In cauda vene-*  
*num* Լատինական առակին , զոր Լատինք յօրինած  
էին կարիճի տոտոյն ծայրն եղող թունաւոր խայ-  
թոցին ակնարկութեամբ :

Յիշեալ բառերն ընդ հանրապէս կը գործածուին

ձառի մը , նամակի մը , եւ կամ այլ գրուածոց նը-  
կառամամբ , որք 'ի սկզբան անդ ուրիշ բանի համար  
չեն փայտացեր զունկնդիրս , եթէ ոչ սաստկադոյն  
եւս վիրառելց համար զայն յետոյ : — A tort  
ou à raison, on prétend que la femme, en écrivant  
une lettre, ne dévoile le fond de sa pensée que  
dans le post-scriptum; s'il s'agit d'un trait malicieux,  
c'est alors surtout que l'on peut dire : *Dans la queue  
le venin.*

**Dans son chapitre des chapeaux.**

Տիւրում զիսին զիսարկաց .

Մոլիէրի «Ակամայ թժիշի» մակագրեալ կատա-  
կերգութեան նշանաւոր մէկ տողն է այս :

ՍԿԱՆԱՐԵԼ

Իպոկրատ կը պատուիրէ . . . թէ պարտիմք մեր  
գլուխը ծածկել :

ԺԷՐՈՆԹ

Իպոկրատ կ'ըսէ՞ զայդ :

ՍԿԱՆԱՐԵԼ

Ա.ՅՇ :

ԺԷՐՈՆԹ

Կը հաճիք ըսել թէ ո՞ր գլխուն մէջ :

ՍԿԱՆԱՐԵԼ

Ցիւրում զիսին . . . զիսարկաց :

Գործածութեան մէջ , որ միշտ հեգնօրէն կը լինի ,  
վերոյդրեալ սասցուածն կը յիշատակուի տմեն ան-

գամ , որ մարդ ստիպուած ըլլալով ցոյց տալ իւր 'ի  
մէջ բերած վկայութեան տեղիքն՝ աղբիւրն , անկարող  
կը լինի զայն ցուցանել : — Combien d'avocats au palais,  
qui , pour se donner gain de cause , citent un texte  
de loi en le dénaturant , et qui , si on leur demandait dans quel chapitre du code ils l'ont puisé , en  
seraient réduits à répondre ( car un avocat ne doit  
jamais rester court ) : *Dans le chapitre des chapeaux.*

**Les Délices de Capoue.**

Հետուրիւթիւնն կապուայ .

Կաննայի պատերազմէն յետոյ , Սննիբաղ՝ իւր  
յաղթական բանակին գլուխն անցած , գնաց 'ի կա-  
պուա , որ իտալիոյ ամենէն հեշտալի քաղաքն է :  
Հոն , ըստ պատմագրաց ոմանց , Սննիբաղյ գօրքը  
մեղկանալով , կորուսին իրենց նավկինք քաջութիւնն :

Վերոյիշեալ ասացուածն Հեշտորիւնին կապուայ  
անցած են արդ բալր արդի լեզուաց մէջ , ու կը  
ցուցընեն բարոյական մի թմբրութիւն , յորում  
մարմեց ու մասց չարժիչ զօրութիւններն կը թու-  
լանան ու կը մեղկանան : — Dès qu'un écrivain est  
arrivé au fauteuil académique , il s'y repose de ses  
veilles passées et s'y endort mollement sans songer  
à de nouveaux lauriers . Le fauteuil , voilà *les délices*  
*de Capoue* pour la plupart de nos immortels .

Démon familier de Socrate.

Անտառի ոզին Սոկրատայ.

Կը պատմուի թէ Սոկրատ ներշնչեալ կը համարէր զինքն մասնաւոր ողիէ մը , զոր իւր դեւն կ'անուանէր , եւ որ կը թելադրէր իրեն բոլոր իւր որոշումներն , իւր փիլիսոփացութեան եւ իւր վարուց բոլոր սկզբունքն :

Յաճախակի ակնարկութիւն կ'ընեն մասնագիրներն Սոկրատ ոզւոյն կամ դիւին : — Le bon-homme , sous son indifférence apparente et son enveloppe grossière , cachait de la finesse et de la pénétration ; jamais il ne commit la moindre imprudence . Un instinct presque infaillible , une sorte de démon de Socrate paraissait l'inspirer dans toutes ses actions .

Les Derniers Romains.

Վերջին Հռովմայեցիք .

Անուն՝ որով աւելի մասնաւորապէս կը նշանակուին թրուտոս եւ հասիսի , որք հեղինակներն եղան այն դաւաձանութեան , ում զոհ գնաց կեսար , եւ որոնք՝ Փիլիսոփէի դաշտերուն մէջ հռովմէական ազատութաան թշնամեաց գէմ պատերազմելէ յետոյ , անձնասպան եղան , որպէս զի չապրին այլ եւս ազատութեան կորսաենէն յետոյ :

Մոյն բառերն երբեմն լրջօրէն եւ երբեմն հեգնօրէն կը գործածուին , նշանակելոյ համար այն անձերն՝ որք կը պահեն աւանդութիւնն անցելոյ մը , որոյ միակ ներկայացուցիչքն են : — Chaque année , le 5 mai , anniversaire de la mort de Napoléon 1er , on voit errer dans Paris quelques vieillards vêtus d'un uniforme usé et presque gothique , au colbach sauvage et pelé , suivant l'expression de M. Th. Gautier . Ils se rendent d'un pas lent et triste aux Invalides . Ces derniers Romans d'une grande époque inspirent encore le respect et l'admiration .

Des mots longs d'une toise.

Բառք երկարք միով գրկաշափիւ .

Որատիս , Արուեստ քերթողական , տաղ 97 : Լատինական Պատնասի օրէնսդիրն կը գծէ ո՞չոյ կանոններն . « Ողբերգութեան մը գիւցազնը , Եթէ կ'ուզէ որ իւր թշուառութիւններն հանդիսատեսին սիրոն յուզեն , պարտի ըը գործածել ոչ ուռուցիկ խօսքեր , եւ ոչ բառս գրկաւ չափ երկար :

Ուստին այս չափազանցութիւնն հաճոյական եղանակաւ մը « Հակառակողի » ի անձինքներէն միոյն թըթի-ժանի բերանն դրած է .

Բառս ինձ երկարս իսկ տան խօսել գրկաւ չափ , Բառս մեծամեծս՝ որ ձգին ասաի ցըթոնդուազ :

Մոյն ասացուածն կը գործածուի նշանակելու հա-

մար ճոռոմաբանութիւններն , մոտահանոյ շրջաբա-  
նութիւններն , ուսուցիկ պատկերներն ու բացատ-  
րութիւններն : —

Le jour n'est pas plus pur que le fond de mon cœur.

Voilà un beau vers de Racine , appelé en poésie  
monosyllabique , et que Petit-Jean n'accuserait cer-  
tainement pas de renfermer des mots longs d'une  
toise .

**Devine si tu peux, et choisis si tu poses.**

Գուշակեա եք կարես , ընթիր արա քէ իշխես .

Քոռնէյլի « Հերակլիոս » ողբերգութեան նշանա-  
ւոր մէկ տաղն է այս , զոր հեղինակն դրած է չոր-  
րորդ արարուածին , հինգերորդ տեսարանին մէջ :  
Փոկաս՝ ՚ի գահ բարձրանալու համար , իւր փառա-  
սիրութեան կը զոհէ զՄորիկս՝ կայսրն արեւելից ,  
ինչպէս նաև նորա բոլոր որդիքը : Հերակլիոս՝ նո-  
ցա ամենէն կրօսերն , կը զերծանի նոր ընտանեաց  
այս կոտրածէն , չնորհիւ իւր լեւոնդիա սանառին ,  
որ անձնուիրաբար բոնաւորին ձեռքը կը մատնէ  
նոյն իսկ իւր հարազատ զաւակն՝ զլեւոնս , ազա-  
տելու համար կայսրութեան ժառանգորդն՝ փոկաս ,  
նոյն իսկ Հերակլիոսն կարծելով զլեւոնս , սպան-  
նել կուտայ զնա . եւ ուզելով վարձատրել լեւոն-  
դիայի կարծեցեալ ծառայութիւնն , կը յանձնէ ա-  
ղիայի կարծեցեալ ծառայութիւնն , կը յանձնէ Պար-  
սպ դէմ ըրած արշաւանայ միջոցին , որ կը տեւէ

Երեք տարի : Երր Փոկաս կը վերադառնայ , ստըն-  
առուն՝ վստահ լինելով թէ անկարելի է յետ մի այս-  
պիսի բացակայութեան մատաղատի մանկունքն զա-  
նազանել ՚ի միմեանց , բռնաւորին կը յանձնէ զմա-  
նուկն Հերակլիոս , առ իւր պահելով զՄարտիանոս ,  
զոր կը սնուցանէ իւր որդւոյն՝ լեւոնսի անուամբ :  
Սակայն տարատամ զրոյցներէ կիմանայ Փոկաս թէ  
Մորիսի վերջին շառաւիղն դեռ եւս կենդանի է ,  
ուստի կ'ուզէ նորա մահուամբն իւր անձն ապահո-  
վել : Հերակլիոս՝ որ տեղեակ է իւր ծննդեան  
գաղտնեաց , եւ զոր փոկաս կ'ուզէ ազգապիղծ ա-  
մուսնութեան մը բոնադատել , կիմացընէ բոնաւո-  
րին թէ լեւոնս իւր զաւակն է , առանց սակայն  
իւր ովլըան յայտնելու : Փոկաս , դժնդակ տա-  
տամատութեան մը մասնուած , կոչել կուտայ սաըն-  
տուն եւ կը պահանջէ անկէ այս գաղտնեաց մեկ-  
նութիւնն : Այս պահուն է ահա որ լեւոնդիա խօ-  
սելու ստիպուած ըլլալով , ու գիտելով միանդա-  
մայն Մորիսի ժառանգորդին սպառնացող վտանգն ,  
կը պատասխանէ վերջապէս առ Փոկաս :

Գուշակեա եթէ կարես , ընթիր արա քէ իշխես .

Մի ՚ի դոցունց որդի քո է . և միւսն՝ արքայ  
քոյին կայսր :

Այս նշանաւոր տաղն առածի փոխուած է արդ ,  
և թէպէտ զուարձարանական եղանակաւ մը կը յի-  
շտակուի միշտ , սակայն մեծ ազդուութեամբ մը  
կը բացատրէ այն վարանումն՝ զոր երբեմն կզգայ  
մարդ որոշում մը ընելու երկու իրաց , երկու ա-  
ռաջադրութեանց , կամ երկու անձանց մէջ , որք

Հաւասարապէս կը յանկուցանեն իւր սիրութ : —  
Trois candidats briguent la députation de mon arrondissement, et chacun d'eux m'a envoyé sa profession de foi, dont les promesses sont à peu près identiques; mais quel est celui qui tiendra le mieux ses promesses? N'est-ce pas ici le cas de dire:

*Devine si tu peux, et choisis si tu l'oses.*

---

### Les Dieux s'en vont.

**Առջշին դիմ .**

Ակնարկութիւն կռապաշտութեան անկման : Ս.յս  
բառերն ընդհանրապէս կը վերագրուին պատմիչն  
Յովսեփայ, եւ մատենագիրք յաճախակի ակնար-  
կութիւններ կընեն այս բառից, որք կը նշանակեն  
զանկումն հաստատութեան մը, իրաց դասակարգի  
մը, որ ընդերկար վայելած են բացարձակ իշխա-  
նութիւն մը, ու բարոյական ազդեցութիւն մը :

**Տես 'ի Pan est mort.**

---

### Le Dindon de la fable.

**Ճնդկահաւն առակից .**

Ակնարկութիւն Ֆլորիանի « Կասիկ » որ ցուցանէ  
զմոզական շապտեր » մակագրեալ առակին գեղեցիկ  
մէկ հատուածին :

**Ի միում յաւուր**  
Մինչ ըստացիչն իւր  
Կայր 'ի գիներբուս  
Թաղեալ խորասոյզ,  
( Եւ թուի ինձ այն  
էր օր տօնական ),  
Կապիկ մեր արձակ  
Գըտեալ ժամանակ,  
Հանձարայն ինչ ցոյց  
Խորհի տալ հանուրց :  
Եւ անդէն յուղի  
Բաջտոն անկանի,  
Կենդանիս պէս պէս  
Խըմբել 'ի հանդէս .  
Շունք, կատուք եւ հաւք,  
Խոզք և հընդկահաւք  
Խըոնին կամակար  
Զիւրեւ առեալ պար :

Իւրաքանչիւր ոք կը բազմի . և ահա մեր Սպուղ-  
նիկն գործի կը սկսի . լսալուերին մէջ կը դնէ նկար-  
եալ ապակի մը, և մի ըստ միոյնէ կը պարզէ իւր  
հանդիսականներու գէմ աշխարհիս համայն հրա-  
շալիքն . այլ հանդիսականք 'ի զուր կը բանան ի-  
րենց աչերն . կառուներն անդամ բան մը չ'են նըշ-  
մորեր :

Ես, ասէր այժմիկ  
Հաւ ոմքն հընդիկ,  
Աղօտ ինչ թէւ  
Դիտեմ արդարեւ ,

Ա. Անգիտանամ  
Թէ էր յարտամ  
Ոչ կարեմ արդեօք  
Նըշմարել բարւոք :

Պարոն Ապուզնիկն բան մը միայն մոռցած էր,

Եւ այս իսկ էր  
Լուսաւորել  
Զիւրըն լավեր :

Այս տողերն հեգնօրէն կը գործածուին հասկըցը-  
նելու համար պատմին թէ չ'են յստակ իւր բացատ-  
րութիւններն , եւ թէ ինքն ալ մոռցած է լուսա-  
ւորել զիւր լավեր :

### Diviser pour régner.

Բաժանել առ ՚ի տիրել .

Ոյր Լատիներէնն է Divide et impera . Քաղաքա-  
գիտական սկզբունք Հոռվմայեցւոց , զոր ՚ի գործ  
դրաւ կուղովիկոս մեասաներորդ , և որ Մաքի-  
վելի ալ սկզբունքն եղաւ :

Վերայիշալ ասացուածն կը գործածուի հասկը-  
ցընելու համար թէ այն երկառակութիւն՝ զոր  
գիտէ ոք ձգել իւր թշնամեաց մէջ , միջոց մ'է իւր  
զօրութիւնն աճեցընելու :

Double visage de Janus.

Երկդիմին Յանոս .

Յանոս Լատինական գիք մ'է , որոյ բնաւորու-  
թեան և սոորոգելեաց նկատմամբ դիցաբանք կարի  
տարրեր կարծիքներ ունեցած են : Ամենէն աւելի  
տարածուած տւանդութիւններն կը ներկայացընեն  
զՅանոս եթէ ոչ Լատինի իբր հնագոյն արքայն ,  
գէթ իբր վաղեմի թագաւոր մը : Սատուրնոս՝  
վանեալյ'երկնից , ապաստանեցաւ յ'իտալիա , ուր  
Յանոս վեհանձն հիւրասիրութեամբ ընդունելով  
զնա , մասնակից ըրաւ իւր կայսրութեան : Սա-  
տուրնոս՝ ՚ի վարձատրութիւն , օժանեց զՅանոս բարի  
թագաւորի մը ամենայն առաքինութեամբք , պար-  
գեւելով նմա միանգամայն անցեալն յիշելց եւ ա-  
պագայն կանխազուշակելոց գաղտնիքն : Վասն այ-  
սորիկ Յանոս միշտ երկդիմի կը նկարի :

Երկդիմին Յանոս առածի կարգ անցած է , որ  
կը գործածուի նկարագրելց համար ինչ որ երկու  
հակառակ երեւոյթ կ'ընծայէ , մանաւանդ անձանց  
նկատմամբ խօսելով : — La loi de l'humanité doit se  
composer du passé , du présent et de l'avenir que  
nous portons en nous Quiconque ne possède qu'un  
seul de ces termes ne possède qu'un fragment de la  
loi du monde moral . La vraie philosophie de l'his-  
toire , c'est Janus aux deux visages tournés l'un vers  
le passé , l'autre vers l'avenir .

**Douleur, tu n'es pas un mal !**

Ո՛ ցաւ, չես դու չար ինչ.

Նշանաբան Ստոյիկեանց՝ աշակերտացն Զինոնի,  
որք չարիք չէին համարեր մարմական ցաւերն,  
այլ հոգւոյ տկարութիւններն :

Այս ասացուածն կը գործածուի, երբ հասկըցնել  
ուզեմք թէ առաքինութիւնն ու երջանկութիւնը  
կը կայանան հեշտութեան եւ ցաւոյ անզգայ, յա-  
մենայն կրից ազատ, համայն երկիւզներէ գեր ՚ի  
վեր, եւ ամեն տկարութեանց անմատոյց հոգւոյ մը  
ստացման մէջ : — Cette intéressante et malheu-  
reuse enfant est tourmentée par un horrible cancer  
qui lui ronge la tête; le mal s'avance comme un  
incendie qui dévore un palais. Une piété tendre et  
presque céleste semble la rendre inaccessible à la  
souffrance. Elle ne dit pas comme le fastueux stoï-  
cien : *Douleur, tu n'es pas un mal;* elle fait mieux,  
elle n'en parle pas.

**Du Capitole à la roche Tarpéienne**

Il n'y a qu'un pas .

Ի Կապիտոլեայ ՚ի ժայռն Տարպեան  
Քայլ մի եւեր է ոսին .

Ի Հոռվի, կալվատուիոնն՝ ուր յաղթականք կ'ել-  
չին յաղթանակաւ՝ կառուցուած էր մերձ ՚ի ժայռն  
Տարպեան, ուսկից կը գահավիժէին ոչրագործներն :

Այլաբանօրէն, յիշեալ ասացուածն կը նշանակէ  
թէ ամենասպացառ յաջողութենէ մը յետոյ կրնայ  
իսկոյն անակնունելի անկում մը պատահիլ :

**Du côté de la barbe est la toute-puissance.**

Ի վախճանութիւնն ՚ի մօրուաց կոյս է բովանդակ .

Մոլիէրի «Դպրոց կանանց» մակագրեալ կատա-  
կերգութեան մէկ տողն է այս, զոր գրած է հե-  
ղինակն երրորդ արարուածին երկրորդ անսարս-  
նին մէջ: Արնոլֆ, որ կը կարծէ թէ Ագնէսի հետ  
ամուսնանալու ժամն հասած է, զգուշութեամբ կը  
պարզէ նմա նախապէս ամուսնացեալ կնոջ մը պար-  
տականութիւններն :

Ամուսնութիւնն, Ագնէս, ոչ է խաղ եւ կատակ .  
Հնդ խիստ պարտեօք նովաւ մտանեն համայն  
կանայք .

• • • • •  
Մեռ ձեր պարտի լինել հըլու, միշտ հըպատակ,  
իշխանութիւնն ի մօրուաց կոյս է բովանդակ :

Այս տողն՝ որ այնքան ծիծալաշարժ է Արնոլֆի  
բերնին մէջ, յաճախակի կը գործածուի ՚ի մատե-  
նագրաց : — C'était une femme acariâtre et revêche,  
et qui ne se souvenait guère d'avoir jadis, par-devant  
M. le maire, promis obéissance et soumission à son  
mari Le pauvre homme eût été mal venu à reven-  
diquer ses droits en lui citant le fameux vers de  
Molière :

*Du côté de la barbe est la toute-puissance.*

## **Du pain et les jeux du cirque ou Du pain et des spectacles.**

Հաց եւ խաղիք կրկիսին կամ Հաց եւ տեսարանին .

Զայսոսիկ կը խնդրէին անկեալ Հռովմայեցիք ,  
այսինքն հրապարակային ցորեան եւ ձրի տեսա-  
րաններ : Ազատութեան գալով , ոչ ոք կը խորհէր  
յայն :

Գործածութեան մէջ, վերսիշեալ բառերն կը ցուցընեն ժողովրդեան մը բարոյական նուաստութիւնն, անկումն : — Certains peuples sont comme les enfants ; ils ne demandent rien, pourvu qu'on les nourrisse et qu'on les amuse : *du pain et les jeux du cirque*, cela leur suffit.

## **Échelle de Jacob.**

## **Սանդուղ Յակոբայ.**

Ասորհրդաւոր սանդուղ զոր Յակոբ տեսաւ երազի  
մէջ, երբ իր Եսաւ եղբօրը վրէժխնդրութենէն  
խոյս տալու համար, իւր մօրեղբօրը՝ Լաբանու  
տունը կ'երթար։ Գիշերը, անսապատ տեղ մը քնա-  
նալով, քնոյ մէջ սանդուղ մը տեսաւ, որոյ մէկ  
ծայրը գետինն էր, եւ միւսը՝ մինչեւ Երկինք կը  
հասնէր։ Ոյս սանդղէն հրեշտակներ կ'ելլին ու  
կ'իջնէին, եւ միանդամայն Աստուած ալ կը յայտ-  
նէր Յակոբաց թէ իւր սերունդը երկրի փուլոյն  
և ըստ անթիւ ակտիւ ինէր։

Յակոբայ սանդղոյն եղած ակնարկութիւններն

յոյժ բազմազան են, եւ մանաւանդ փիլիսոփայու-  
կան լեզուի կը վերաբերին։ Կարի յաճախ, այս  
սանդղին ծայրը գաղափարականն է, յոր չ'է կա-  
րող հասանել հանձարն, եթէ ոչ ստորին սանդղա-  
մատներն տաժանօք մագլելէ յետոյ։ Սյս պատ-  
կերն մին է այն վսեմագոյն եւ բանաստեղծական  
պատկերներէն, որք այնքան առատ են քրիստոնէու-  
թեան յիշառակարանաց մէջ։ — L'auteur de ce  
livre, qui débute dans la carrière littéraire, ne nous  
paraît pas avoir le pied solide sur le premier éche-  
lon de cette terrible échelle de Jacob qui monte de  
l'obscurité à la gloire, et le long de laquelle on ren-  
contre autant de génies avortés qui descendant que  
de talents heureux qui grimpent résolument.

## **Éducation d'Achille.**

## **Գասիարակուրիւն Ս. Բիլլեայ.**

Սկզբանական մշտի ուսուցչութիւն այս այն առնական եւ խիստ  
եղանակին, որով Յուլիուս Կապիտուլիուն քիրոն դաստիա-  
րակեց զԱքիլլէս։ Քիրոն կը վարժեցընէր իւր աշա-  
կերտն որսորդութեան, անդունդներուն մէջտեղէն  
կ'առաջնորդէր նմա առիւծուց եւ արջերու ընդ ա-  
ռաջ, որոց արիւնն խմել եւ ոսկերաց ուզեղն ձծել  
կուտար նմա։ Այս ահարկու մարտերէն յետոյ,  
Քիրոն կուսուցանէր Սքիլլեայ զաստեղագիտու-  
թիւն, զբուսարանութիւն, զբժշկութիւն, զերա-  
ժշառութիւն, եւան։

Գործածութեան մէջ, սոյն բառերն՝ Դասիարա-

կուրիւն Ա. իշխան, ուղեն առիծոց, ճշգրիտ իմն  
կը սահմանեն այն կորովի դաստիարակութիւնքն,  
ոյց չնորհիւ կը նոդարձակին մեծ տաղանդներն եւ  
առնացի բնաւորութիւններն :

**Élevez vos cœurs.**

Ե զեր ընծայեցուցէ՛ զմիս ձեր .

Խօսք՝ որ պատարագի ատեն կը յիշատակուի նախ  
քան զկանոնն, եւ կ'ազդարարէ մտաց առ Աս-  
տուած ամբարձումն։ Հայրն Փելիքս յաճախ գոր-  
ծածած է այս ասացուածն իւր քարոզներուն մէջ,  
եւ միշտ ճարտար կերպիւ յարմարցուցած է իւր ը-  
րած ակնարկութիւններն . « Երեւակայեցէք թէ ինչ  
պիտի լինի ընկերութիւն մը, յ'որում ամենայն ոք  
դարձուցած ըլլայ իւր սիրտն ու իւր սէրն առ  
Աստուած . ընկերութիւն մը, յ'որում ամենայն ինչ՝  
մարդիկ եւ իրք կարծես կը գոչեն միաբերան . « Ի  
վեր ընծայեցուցէ՛ զմիս ձեր » : Այս ամբարձմամբք  
եւ այս սլացմամբք սիրոյ առ իւր կեղրոնն, ամեն  
սրտեր ՚ի վեր կը բարձրանան, ամեն սէր առ Աս-  
տուած կը սլանաց, եւ վերաթեւող մարդոյն ու ըն-  
կերութեան այս մժաց վերնծայումն, բարոյական  
յառաջադիմութիւնն է, եւ նովառ ճշմարիտ զար-  
դացումն մարդկութեան ընդ նմին :

Վերոյէւալ ասութեան եղած ակնարկութիւններն  
բարձր ո՞նց մէջ տեղի կ'ունենան : Բոլորովին նիւ-  
թական եւ գծուծ զգացումներէ խոյս տալու հրա-  
ւէր մ'է այս : — Quelque carrière que vous em-

brassiez, proposez-vous un but élevé, et mettez à  
son service une constance inébranlable. Élevez vos  
cœurs : voilà toute la philosophie.

**Un Empereur doit mourir debout.**

Յոսին մեռանել պարտ է ինքնակալի .

Խօսք Վեսպասիանոս կայսեր, որ իւր հիւանդու-  
թեան մէջ զգալով իւր յուսահատական վիճակն,  
վերջին ճիգ մ'ըրաւ ոտքի վրայ ելլելու համար,  
եւ իւր հոգին աւանդեց իւր պաշտօնէից գրկաց մէջ :

Լուդովիկոս ութեւտասներորդ իւր կենաց վեր-  
ջին առուրց մէջ արտասանուած է մի խօսք, որ կը  
յիշեցընէ Վեսպասիանոս կայսեր ասացուածն։ Հա-  
կառակ իւր զգացած տկարութեանց, Լուդովիկոս  
ութեւտասներորդ կ'երեւէր միշտ ՚ի հրապարակի եւ  
՚ի ժողովս։ Ի 25 Օգոստոսի 1824 ամի, տօն սրբան  
Լուդովիկեայ, Լուդովիկոս պատասխանեց իւր եղ-  
բօր՝ տ'Արթուր կոմին, որ խորհուրդ կուտար նմա  
ոչ զոք ընդունիլ . « Գաղզիոյ թագաւոր մը կը մեռ-  
նի, սակայն հիւանդանալու չ' նա : »

Գործած ութեան մէջ, Հոռվիմայեցի կայսեր խօսքն  
կը յիշատակուի համկցնելց համար թէ կան այն-  
պիսի պարագայնէր, յ'որս հիւանդի մը իսկ ներելի  
չ' հանգչիլ : Այսպէս մէծն Արնուլտ կը պատաս-  
խանէր Նիքոլի, որ խորհուրդ կուտար նմա ընդ-  
հատել սուզ ինչ իւր աշխատութիւններն . « Հանգ-  
չիլ, է՛, միթէ չունի՞մք մեք հանդստեան համար  
զյաւիտենականութիւնն : » — On sait qu'en jouant

*e Malade imaginaire*, Molière fut pris sur la scène d'un crachement de sang, avant-coureur de sa mort. Malgré les conseils de ses amis, il s'était obstiné à figurer dans cette représentation. On eût dit que, à l'exemple de cet empereur romain, il avait voulu mourir debout.

**Encore une victoire comme celle-là,  
et nous sommes perdus.**

Միւս եւս յաղբուրին իրեւ զատ, եւ կորիցեմք.

Պերճախօս եւ ուղղախոհ պատասխան Պիւրոս կայսեր, ուղղեալ առ իւր զօրապետս, որք կը չորդ հաւորէին զնա իւր տարած մէկ նոր յաղթութեանն համար 'ի վերայ չոռվախեցոց :

Սյն ասացուածն կը յիշասակուի ճշգրտաբար նկարագրելոց համար ամեն ծանրագնի յաջողուած :

### L'Enfer du Dante.

Դժոխ Տանըթի.

Ակնարկութիւն առաջին մասին Ասուածային կատակերգութեան, զրո Տանթէ բաժնած է երեք մասերու, որ են դժոխք, քաւարան եւ արքայութիւն : Այդ դժոխքն ինն գաւառներու բաժնուած է, եւ ամեն մէկ գաւառն ալ այլ եւ այլ ստորաբաժնումներ ունի, ուր արգիլուած են մեղագարտք իրենց յանցանաց բնութեան եւ ծանրու-

թեան համեմատ : Տանթէի երեւակայութիւնն հնարած է տանջանաց ամենասովորալի ու բազմազան երեւոյթներն : « Անդ, կըսէ նա, ամենուրեք տարածուած են, խաւարամած աննշոյլ երկնքի մը տակ՝ հառաջանք, ողբք եւ ցաւագին հեծեծանք : Բիւր ազգի ազգի բարբառներ, յուսահատական եւ կատաղի աղաղակներ, սոսկալի հռնտիւններ, եւ կերկերեալ ու որոտագոչ ձայններ կը յօրինեն ահեղ մի շոփնդն, յ'որմէ այս մշտնջենաւոր մառախուղն կը յուզուի, 'ի հողմոյ եւ ՚ի մրրկէ ցնդեալ աւազին նման : »

Գործածութեան մէջ, այս բառերն՝ Դժոխ Տանթէի կ'արտայայտեն ցաւոյ, տանջանաց, աղէաից յետին ասաբիճանն : — Le théâtre est le pays des illusions et des désenchantements ! On y fait des rêves d'or et on y a d'affreux cauchemars, on y rit et on y grince des dents ; c'est le paradis de Milton, mais c'est aussi l'enfer de Dante.

**Էմֆի Մալհերե վիճ . . .**

**Մալէրազ նեաս ապա ուրիսն . . .**

Պուալյի « Արուես ֆերողական » անուանեալ երկասիրութեան առաջին երգէն կիսասով մ'է այս :

Հեղինակն կը ճառէ գաղղիական բանաստեղծութեան առաջին փորձերուն վրայ .

Յառաջին ամս գաղղիական քերթութեան, Հանգյը մըսաց տային օրէնս ինքնշխան .

Ի ծայր բառից կուտակելոց անպայման [տեան, թուոյ՝ յանգն ունէր զոեղի, զարդու, հանգըս-

Եւ կարգաւ խօսելէ յետոյ այլ եւ այլքերթողաց վրայ, որք գաղղիական նախնի վիպասանից շփոթ արհեստն յարդարելու նպաստած են, Պուտալը կը հասնի Մալբրաֆի, եւ կը մատուցանէ նմա իւր մեծարանաց հարկն, որ գրեթէ խանդավառ զիսյլման արդիւնք է.

Մայերա ենաս ասս ուրեմնն, եւ նախկին Գաղղիական եմցի ՚ի յերգ զչափ տաղին. Զանցնիւր բառից զպատշաճն իմաստ սահմանեաց, եւ ըզմուսայն ընդ օրինօք եղ պարտեաց :

Գաղղիարաց ինչ դասակարգութեան մէջ ալ որ ըլլայ, վերոյիշեալ բառերն կ'արտայայտեն բարեփոխութեան մը, յառաջադիմութեան մը իրագործութենէն յառաջ եկած գոհունակութիւնն : — Autrefois, les navigateurs les plus intrépides osaient à peine s'éloigner de quelques lieues des côtes, faute de pouvoir se diriger sur l'immensité des mers. Enfin la boussole vint, et les courses à travers l'océan n'épouventèrent plus personne.

**En mourant, il revoit en souvenir  
sa chère Argos.**

Եւ ՚ի ըունչ վախճանին զբաղցր ՚ի յուռ ածէ զԱրզու.

Ոյր Լատիներէնն է Parcere subjectis. Ենէական, Դիրք վեցերորդ, տող 1236: Ենէաս դժոխք իշնելով, կը տեսնէ ապագայ սերնդոց եւ դիւցազանց ստուբներն, որք կ'անցնին իւր աչաց առջեւէն մի զմից կնի: Իւր հայրն Անքիս ցոյց կուտայ իրեն Հռովմայեցի ժողովրդեան պահեալ փառաւոր պագայն :

Վենտեաց դէմ կուռի մը մէջ արովական դիւցազին ուղղեալ մահացու հարուած մը կ'ընդունի: Եթէ բարացուցականն սրտի յուզին ու արտասուաց յորդորովն է, ի՞նչ կայ արդեօք առաւել սրտաշարժ քան սպատկերն այս մանուկ զօրականին, որ մահացու հարուած ովլ մը խոցեալ, տաժանօք սաքի կ'ելէ, եւ գողցես կը խնդրէ աչերովն իւր քաղցր հայրենիքն, ում կը ցանկայ առաքել իւր վերջին բարեաւ մնայն: Այս սրտաշարժ ու տիսուր պատկերն յաճախ նիւթ մատակարարած է նկարչութեան եւ քանդակագործութեան: — Dans une visite au Jardin des Plantes, je vis une lionne qui avait l'air mélancolique des nouveaux détenus. C'était triste à voir comme elle semblait regretter les sables brûlants de ses déserts; on eût dit qu'elle revoyait par la pensée sa chère Argos.

**Épargner les vaincus.**

Հնազանդելոց խնայել.

Ոյր Լատիներէնն է Dulces moriens reminiscitur Argos. Ենէական, Գիրք Ժ. տող 813: Այս առղն ըսուած է Անթորի մահուան առթիւ, որ եւանդրի բարեկամն ու Հերակլեայ ընկերն էր, եւ որ Մե-

իսկ գու իշխել աշխարհի կալքեղ պահեստ, Հռոմայեցիդ գու, այդ լիցի քո արհեստ.

Խաղաղութեան դընել պայմանըս պէսպէս,  
Հնազանդեց խնայել եւ զազգ ընկծել վէս :

Այս վերջին պողն կրկնակի գործածութիւն ու-  
նեցած է. Հնազանդեց խնայել. — Զազգ ընկծել  
վէս : — On ne doit jamais profiter de la détresse  
d'un ennemi pour lui imposer des lois trop dures:  
*Épargner les vaincus*, voilà la devise de tous les  
honnêtes gens.

### Էպէ դէ Դամօլէս.

Սուր Գամոկիայ.

Դամոկլէս՝ Սիրակուսայի Դիոնեսիոս բոնաւորին  
պալատականներէն մին, յարաժամ կը պանծացընէր  
իւր տիրոջ երջանկութիւնն : Դիոնեսիոս՝ հանճարեղ  
մարդ մ'ըլլալով, միաքը դրաւ Դամոկլէսայ հասկը-  
ցընել, այլաբանութեամբ մը, թէ ինչպիսի բաներ  
են մեծութեան վայելքներն : Ըստ այսմ, բռնա-  
ւորն որ մը զԴամոկլէս խնձոյքի հրաւիրելով, հրա-  
մայեց իւր ծառայից որ արքայավայել պատուով մե-  
ծարեն հրաւիրեալն : Դամոկլէս իւր երջանկութեամբն  
կը զմայէր, երբ յանկարծ աշէրն վեր առնելով,  
նշմարեց ծանր եւ սրածայր սուր մը՝ ձիու մազով մը  
կախուած, իւր գլխուն վրայ սրահին առաստաղէնն :  
Բաժակն, դեռ եւս զեղուն, սահեցաւ յանկարծ  
պարզամիտ պալատականին ձեռքէն, որ ըմբռնեց  
իսկոյն թէ ինչ է բռնաւորի մը երջանկութիւնն :

Գործածութեան մէջ, Դամոկլէսայ սուրն այն վը-  
տանդին է, որ կրնաց հասնիլ փայլուն երջանկու-

թեան մը մէջ գտնուող մարդու մը : — Redoutant  
une apoplexie, cette épée de Damoclès constamment  
suspendue sur la tête des vieillards sanguins et  
replets, il avait exigé que son cocher et son valet de chambre apprisseut à saigner, afin de n'être pas  
pris au dépourvu.

**Et dans de faibles corps s'allume un grand courage.**

Պառի ՚ի տկար մարմնի կորով զեր ՚ի վեր.

Ռասինի կրտսերոյն « ի Կրօնս » քերթուածին մի  
առղն է այս, յորում քերթողն կը խօսի թռչնոց  
բոյներուն վրայ, կը ձառէ այն խնամոց մասին՝ ո-  
րով թռչնիկը կը սնուցանեն իրենց ձագերն ու կը  
պաշտպանեն զայնս :

Ի՞ր այդոցիկ նախահոգակ հաւուց գունդ  
Ըզզաւակացըն գուշակեն ըզծընունդ :  
Տես քանիօն որրանք կախեալ զուգչշլուք,  
Եւ յարդարեալ ՚ի բամբակ բարձք ՚ի փափուկ,  
Թռանի ՚ի դաշտ պարենից հայրն ՚ի խընդիր,  
Առ ՚ի բերել հարսինըն զայն սիրալիր.  
Եւ դէմ նախաստիցըն կալով մայրն ՚ի յանդոյր,  
Տածէ զաիրոյն իւրեանց խայրիս ՚ի ծոց իւր.  
Յաճախ ՚ի բաց ըզթընամեաց վարեն հեռ,  
Վառի ՚ի տկար մարմնի կորով զեր ՚ի վեր :

Այս առղն կ'ըսուի գլխաւորաբար կնոջ նկատմամբ,  
առ որում ընական տկարութիւնն արգելք չըլլար  
անձնանուիրութեան եւ աներկիւզութեան :

**Et l'avare Achéron ne lâche point sa proie.**

Եւ ոչ ազահն Ախեռն երթէ զաւար իւր լրիսնէ.

Ռամախին « Փեղրա » ողբերգութեան երկրորդ արարուածին հինգերորդ տեսարանէն առնուած տող մ'է այս :

Փեղրա՝ կին թեսէսին, իր որդւոյն իպալիսայ կը յայտնէ այն երկիւղներն, զորս կը զգաց իւր առն ընդերկար բացակայութեան համար, որ վտանգաւոր արշաւանքի մը գացած է : Իպալիս կը պատասխանէ նմա :

Զեւ եւս է ճամ քեզ խռովիլոյ, զբշտոյ տիկին, ո զիտէ Զի տեսանէ իսկ տակախն ալր բո ներեւը զարեւ, Եւ կարեն երկինք բզդորձ իւր արտասուաց մերոց շնորհել . Պիսիդ պաշտօպան է հօրն իմում, եւ ոչ երբէք ՚ի նանիր Լիցի նըմա կարգու զզիս անձին իւրոյ խնամակալ :

Փեղրա.

Հզգըժուից չիր ումեք, տէր, զափունս երկիցըս տեսանել . Գամ մի զգետափնըն զայն տեսեւալ թեսէսի զիսաւրչտին, ի զուր յուսաս զի որ ՚ի դից լզնս առ քեզ զարձուսցէ . Զի ոչ ազահն Ախեռն երթէ զաւար իւր լրիսնէ :

Այս նշանաւոր խոսքն գաղղիական լեզուին մէջ անցած է, ուր ցոյց կուտայ ոչ թէ զմահ, որպէս այն հասուածին մէջ, զոր ՚ի մէջ ըմբինք արդ, այլ յաչափու կրքեր, որպիսի են՝ ատելութիւն, նախանձ, եւ մանաւանդ ագահութիւն խառն ընդժևասութեան : — La passion du jeu peut être comparée à un engrenage : on est pris par un pan d'habit, et tout finit par y passer . C'est le cas de dire avec Phédre :

*Et l'avare Achéron ne lâche point sa proie.*

**Et le combat cessa faute de combattants.**

Եւ դադարեաց մարտին ամբոխ առ ՚ի չզոյէ նահատակաց

Գոռնէյլի « Սիս » ողբերգութեան հինգերորդ արարուածին երրորդ տեսարանին մէկ տողն է այս : Սիս, Գասթիյլի թագաւորին կը պատմէ իւր պատերազմն ընդ Մաւրիտանացիս, որոց երկու թագաւորներն ալ սուրեկնին յանձնած են իրեն : Բոլոր թշնամիք պատերազմի դաշտին վրայ ինկած են գրեթէ, եւ վերոյիշեալ տողն ալ տեսակ մը պերճախօս մակագանչութիւն է այս վիպին, որ իբրեւ գլուխ գործոց մը կը նկատուի :

Այս տողին նկատմամբ եղած ակնարկութիւններն միշտ զուարձաբանական են : — On nous servit à déjeuner cinq douzaines d'huîtres; il fallait voir comme chacun portait la main au plat . Enfin il ne resta plus au fond que de l'eau salée ,

*Et le combat cessa faute de combattants.*

**Et les champs où fut Troie.**

Եւ զարուայ՝ Տրոյա երթին ուր եկաց .

Վիրգիլիս, ենէական, Գիրք երրորդ, տող 19 : Ենէաս՝ Դիդէի կը նկարագրէ Տրովադայի վերջին գիշերն : Քաղաքն ըսցերու մէջ է . այն ամեն անձինք՝ որք խոյս տուած են այս աղետէն, տրովացի դիւցազին ըսցը հաւաքուած են, որ այսպէս կը բարբառի .

*Հզծովափունս յայնժամ լըքեալ հայրենի*

Արտասուելով ըզնաւակացսըն թողի,  
Եւ զարտուայ՝ Տրովա երթեւնն ուր եկաց :

Մելամաղձութեամբ եւ տիրութեամբ լի այս  
տողն ամենապերճամխօս բացատրութիւնն եղած է  
ցաւոցն այն ժողովրդոց, որք արտաքսուած են ի-  
րենց աւերեալ հայրենիքէն . սքանչելի կերպով կը  
բացատրէ սա այն յուզումն, զոր կը զգայ մարդ  
առաջի այն աւերածոց եւ նշխարաց, որք անցեալ  
մեծութիւն մը կը յիշատակեն :

**Et moi aussi j'ai vécu en Arcadie.**

Իմ իսկ կեցեալ է յԱրկադիա.

Պարզութեամբ եւ բանասեղծութեամբ նշանա-  
ւոր այս արձանագրութիւնն, որ դրոշմուած է շիր-  
մի մը վրայ, ուր կը հանգչի արկադացի հովիւ մը,  
ցոյց կուտայ այն ցաւն՝ զոր կը զգայ տարագրեալ  
մը, յիշելով գեղեցիկ դաշտերն, ուր անցուցած է  
իւր կենաց սուաջն տարիններն : — Combien n'y en  
a-t-il pas qui, fatigués du bruit des grandes villes,  
et revenus, sur leurs vieux jours, au pays où ils  
avaient passé paisiblement leurs jeunes années, sont  
tentés de s'écrier : *Et moi aussi j'ai vécu en Arcadie !*

**Et moi aussi je suis peintre !**

Եմ եմ ես նկարիչ.

Խօսք՝ զոր Գորբէժ, մինչ դեռ եւս պատանի էր  
եւ աննշան, արտասանեց աղնուական փառասիրու-

թեան մը առաջին յուզման մէջ, 'ի տեսիլ Ռաֆա-  
յելի մէկ նկարին :

Գործածութեան մէջ, վերոյիշեալ բացագանչու-  
թիւնն՝ որ յանձին վստահութիւնը կը ցուցընէ, յե-  
ղակարծուստ եւ անդիմաղրելի ձգտմամբ յերեւան  
եկող կոչման մը ձայնն է . ինքնաշարժ խլրտումն է  
հոգւոյ մը՝ որ յանկարծ կը զարթնու, կը լուսաւորի  
յորդահոս ուղիմիւք զմայլման՝ որով կը լեցուինք,  
յափշտակութեան՝ որով կը զգածիմք, եւ գեղեց-  
կին՝ ընդ որ կը հիմնամք : — On raconte que Shakes-  
peare sentit s'éveiller en lui le poète à la seule re-  
présentation d'un drame ; il aurait pu s'écrier : *Et moi  
aussi je suis poète.*

**Et moi, suis-je sur un lit de roses ?**

Եւ ես իցեմ ինչ՝ ի վարդալից մահինս.

Մեքսիկայի կայսեր՝ կուաթիմոնէնի վսեմ պա-  
տասխանն է այս, որ Ֆէրնան Գորթէզի հրամա-  
նաւ բոցալսո կրակի մը վրայ տարածուած, կը  
լէր դառն ողբերն ու հեծութիւններն իւր պաշ-  
տօնէին, որ մի եւ նոյն տանջանաց դատապար-  
տուած էր :

Վերոյիշեալ ասացուածն կը գործածուի հասկը-  
ցընելու համար մէկու մը, թէ առանձինն չ' ինքը  
հասարակաց ձեռնարկութեան մը պատասխանա-  
տուութիւնն, յոդնութիւններն ու ծանրութիւնը  
կրելու մասին :

**Et monté sur le faîte, il aspire à descendre.**

Եւ ՚ի զահըն վերամբարձ, ցանկայ ՚ի վայր իշանել.

Գոռնէյլի «Կիննա» ողբերգութեան երկրորդ արարուածին առաջին տեսարանին մէկ տողն է այս : Օգոստոս՝ կայսրութենէն հրաժարելու իւր դիտաւորութիւնն կը յայտնէ կիննայի եւ Մաքսիմոսի :

Փառաց տենչ ածէ զտաղտուկ՝ երբ յափրանայ որ նովաւ, եւ զի միտքն որ ՚ի մեզ՝ մինչեւ ցըշոնչ մեր վերշին Զիրաց ինչ հանապազ տածէ զիարօս բաղձանաց, Չունելով յոր բերդից անդրէն առ ինքնն դառնայ, Եւ ի զահըն վերամբարձ, ցանկայ ՚ի վայր իշանել :

Այս գեղեցիկ տողն, ազդու կերպիւ կ'արտայաց- աէ իշխանութեան եւ փառաց կատարն հասնող մարդու մը յագուրդն, յափրութիւնն, եւ միշտ այս իմաստով կը գործածուի : — Dieu est le plus humble des êtres: lui, qui est sans égal, a des égaux dans la triplicité de la personnalité divine; lui, qui est la hauteur sans mesure, s'est abaissé vers le néant pour créer l'être, vers l'homme pour prendre sa nature. C'est de lui, bien plus que de cet empereur romain, que le poète aurait dû dire:

*Et monté sur le faîte, il aspire à descendre.*

---

**Et pourtant elle tourne!**

Եւ սակայն բաւակի.

Ոյր իտուլերէնն է! E pur si tuove! Խոռք կալիէի, Երկրիս առօրեայ շարժման նկատմամբ: Որովհետեւ

մէծ աստեղագիտին այս գիւտան Ս. Գրոց մէկ յոյժ ճանոթ յայտնութեան հակառակ լինել կը թուէր, ուստի հարկագրուեցաւ իւր կարծիքէն ետ կենալու: Կալիէու հնազանդեցաւ վճռոյն, այլ սակայն մտաց անթերի համոզմամբ գոչելով. Եւ սակայն բաւակի:

Ս.յու խօսքն կը գործածուի ազդու կերպով հաստատելու համար ճշմարտութիւն մը, զոր մարդ կը զգայ, որում համոզուած է, այլ զոր ապացուցանելու անկարող կը գտնուի, կամ թէ այնպիսի առարկութիւններ կ'ըլլան, զորս անկարելի է հերքել: — Que de penseurs, que d'inventeurs méconnus meurent avant d'avoir pu assister au triomphe de leur idée, et qui, pleins de confiance en eux, n'ont pu que s'écrier: *Et pourtant elle tourne!*

---

**Et rose elle a vécu ce que vivent les roses.**

**L'espace d'un matin.**

Հզկինցաղ վարդի եկաց եւ վարդն այն,

Ոչ ինչ աւելի բան բզվադուրդայն.

Այս տողերն մասն են Մալէրակի մէկ տաղին, զոր հեղինակն ուղղած է առ Տիւբէրիէ, սորա աղջրկան մահուան առթիւ: Բանաստեղծն կը ջանայ միսիթարել իւր բարեկամն, յիշեցնելով նմա թէ Երկրի վրաց, ամենայն ոք՝ նորատի կամ ծերունի, հաւասարապէս ենթակայ է մահուան.

Աղէտք դըստեր քո, որ ՚ի հող մահուն էջ հասարակաց օրհասիւ նըկուն,

Զի՞ է զի զոգիդ ածեալ ընդ մոլար  
իբր ՚ի բաւիդ նոր յածեն անդադար :  
Եր նա յաշխարհէս , ուր չըքնաղք յէից  
Զարագոյն բաղդի վիճակեալ կան կից .  
Հզիենցադ վարդի եկաց եւ վարդն այն ,  
Ոչ ինչ աւելի յան ըզվաղնրդայն :

Այս վերջի երկու տողերու մասին փոքրիկ պատ-  
մութիւն մը կայ , որ անհաւանական չըթուիր մեզ ,  
եւ զոր ամեն ոք պիտի կարդայ անշուշտ հեռաքրք-  
րութեամբ : Մալէրպ ՚ի սկզբան անդ այսպէս  
գրած էր .

Et Rosette a vécu ce que vivent les roses . . .

Գրաշարն սիսալ մը գործեց , համահաւասար  
գրեթէ հանձարեղ ասացուածի մը .

Et rose elle a vécu ce que vivent les roses . . .

Անշուք բացատրութեան մը տեղ չնորհալի այլա-  
սացութիւն մը դնել էր այս , եւ Մալէրպ այս փո-  
փախութիւնն գեղեցիկ գանելով՝ յարմար չը դատեց  
գանգատիլ գրաշարէն , որ սիսալ կարդացած էր  
իւր ձեռագիրն :

Սրդ , վերսիշեալ ասղերն կը գործածուին ձըշ-  
գրտարար նկարագրելոյ համար այն ամեն բաներն՝  
որք կը կորնչին , կը մեռանին կանխահաս : — Hier  
encore , mon parterre était si frais , si brillant et  
si émaillé ! une gelée blanche , ce fléau des jardins ,  
a passé par là , et mes roses ont vécu ce que vivent les  
roses , l'espace d'un matin .

### Exécrable soif de l'or.

Ո՛վ ամպարիօս ուկոյ բաղ .

Ոյր կատիներէնն է Auri sacra fames . Ենէական ,  
Գիրք երրորդ , առղ 92 : Ազգու բացատրութիւն ,  
որով վիրդիւիս կը կըսամրէ ձոխութեանց անյառ  
քաղցն :

Այս բառից գործածութիւնն դիւրին է : — Une  
égalité qui est restée acquise en France , c'est l'é-  
galité des dépenses ; aussi le pays tout entier  
tend-il à n'avoir plus qu'une passion , la passion  
du gain , l'exécrable soif de l'or .

### Faire de la prose sans le savoir.

Արձակ յօրինել առանց զիտելոյ զայն .

Մոլիէրի « Ազնուական բաղաբացին » անուն կա-  
տակերգութեան ամենածիծաղելի հատուածներէն  
միոյն ակնարկութիւն մ'է այս :

Պ . Ժուրտէն , ազնուատոհմ տիկնոջ մը սիրահար-  
եալ լինելով , կը խնդրէ վիլխափայութեան իւր  
գասառուէն , որ իրեն համար գրէ փոքրիկ տառ-  
սակ մը՝ զոր ինքն պիտի ձգէ առ ոսս գեղեցիկ  
մարգիղին .

Փ. ԼԻՍՈՓԱՅՈՒԹԵԱՆ ՈՒՍՈՒՑԻՉԱՆ  
Ուսանաւո՞ր գրել կ'ուգէք:  
Պ. ԺՈՒՐՑԷՆ  
Ոչ , ոչ , բնաւ ամենեւին :

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԵԱՆ ՈՒՍՈՒՑԻՉԱՆ

Արձակ կ'ուզէք ուրեմն :

Պ. ԺՈՒՐՏԷՆ

Ո՛չ, չեմ ուզեր ոչ ստանաւոր, ոչ այլ արձակ :

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԵԱՆ ՈՒՍՈՒՑԻՉԱՆ

Հարկ է սակայն որ ձեր ուզածն այս երկուքէն  
մին ըլլայ :

Պ. ԺՈՒՐՏԷՆ

Ինչո՞ւ համար :

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԵԱՆ ՈՒՍՈՒՑԻՉԱՆ

Այն պատճառաւ, պարոն, որ մարդ իւր միտքը  
հասկըլնելու համար պարտաւոր է գործածել կամ  
արձակ բան, եւ կամ ստանաւոր :

Պ. ԺՈՒՐՏԷՆ

Արձակ կամ ստանաւոր ձեւն ուրիշ ձեւ չկաց միթէ :

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԵԱՆ ՈՒՍՈՒՑԻՉԱՆ

Ո՛չ, պարոն. ինչ որ արձակ չէ, ստանաւոր է,  
եւ ինչ որ ստանաւոր չէ, արձակ է :

Պ. ԺՈՒՐՏԷՆ

Մարդոց խօսածն արդեօք ո՞ր ձեւէն է :

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԵԱՆ ՈՒՍՈՒՑԻՉԱՆ

Արձակ է, պարոն :

Պ. ԺՈՒՐՏԷՆ

Ի՞նչ. երբ կըսեմ. «Նիքոլ, հողաթափներս ինձի  
քեր, եւ գիշերային դդակս տուր ինձ, արձակ է  
այս» :

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԵԱՆ ՈՒՍՈՒՑԻՉԱՆ

Այն, պարոն :

Պ. ԺՈՒՐՏԷՆ

Արդարեւ քառասուն տարիէ աւելի է որ արձակ  
կը խօսիմ եղեր առանց զիսնալու, եւ արդ մեծա-  
պէս երախտապարտ եմ ձեզ, որ ուսուցիք ինձ  
դպյու :

Այս խօսքն՝ Արձակ շարադրել առանց զիսելոյ  
զայն, գաղղիական լեզուին ամենապերճախօս ա-  
սացուածներէն մին եղած է, որում՝ թերեւս, ա-  
մենէն աւելի ակնարկութիւններ կը լինին : — Une  
bonne digestion est le complément indispensable  
d'un bon dîner, et il faut digérer pour vivre. Mais  
combien peu savent ce qu'ils font en digérant ! La  
plupart ressemblent à M. Jourdain, qui faisait de  
la prose sans le savoir.

---

Faites des perruques, maître André,  
faites des perruques.

Կեղծամս յօրինեա, եւ Անտէնս, կեղծամս յօրինեա,

Հեգնական խորհուրդ՝ զոր վոլթէր Անտրէսս  
անուն վարսայարդարի մը ուզզեց, որ մարերած  
էր հինգ արարուածով ստանաւոր ծաղրելի ողբեր-  
գութիւն մը յօրինել « Լիզպոնի երկրաշարժն » ան-  
ուամբ, եւ զոր վոլթէրի ձօնած էր, կոչելով զնա  
« Սիրելի եղբայրակից » :

Յիշեալ պարբերութիւնն՝ որ կ'ուզուի յաճախ-  
իրենց չափէն ու կարողութենէն դուրս ելլել ուզող  
անձանց, գաղղիական լեզուին ամենէն կծանող  
ասացուածներէն մին եղած է :

Festin des Lapithes.

Խաղաղ կապիրաց.

Լապիթայք՝ ժողովուրդ թեսաղիոյ, կը բնակէին զենէսս գետին եղերքը։ Զիավարութեան եւ հեծելութեան մասին իրենց ունեցած ճարավիկութիւնը նշանաւոր եղած է, եւ սահման գիւտն ալ անոնց կը վերագրուի։ Պերիթոս՝ սոցա արքայն, հրաւիրած մինելով զենտաւրոս, Խապողամեաց հետ իւր հարանեաց հանդիսին, կենտաւրոք հարսանեաց միջոցին գինեհարած, թշնամանեցին վկանաց։ Աստի ժագումն առաւ արիւնուուշ կուր մը, յորում Կենտաւրոսք յաղթահարեցան։

Լապիրայց խնձոյին կը յիշատակուի հացկերոյթի մը, հանդիսի մը, տօնախմբութեան մը եւ կամ բարեկամական ժողովի մը առթիւ, որ կը վերջանայ աղմկալից անկարգութեամբ մը, կագով մը, այլովքն հանդերձ։ — Quelque envie, toutefois, qu'eût le maître d'école de renvoyer les spectateurs contents, il ne put en venir à bout, parce que, ayant distribué presque tous les prix aux pensionnaires, les mères de quelques externes prirent feu là-dessus et accusèrent le pédagogue de partialité; de sorte que cette fête qui, jusqu'à ce moment, avait été si glorieuse pour lui, pensa finir aussi mal que le festin des Lapithes.

Fil d'Ariane.

Ածիկ ասղանեոյ Արփաղնեայ.

Արփադնէ՝ որ կրետէի արքային՝ Մինովաց եւ Պասիփայեայ գուտարն է, սիրահարեալ լինելով թեսէսիսի, որ լարիւրինթոսին մէջ մոսած էր կոռուելու համար Մարդացուլին հետ, յանձնեց նմա ասղանեոյ կծիկն, որոյ միջոցաւ լարիւրինթոսին պիտի ելէր։ Թեսէսս առեւանդեց զնա, յետոյ թողուց նաքսոս կղզւոյն մէջ։

Թեսէսիսի եւ Արփադնեայ պատմութիւնն տեղի տուած է կրկնակի ակնարկութեանց։ Արփադնէ մի՛ կը նշանակէ լքեալ կին մը ՚ի նմանէ, որ խոստացած էր նմա մշտնջենական սէր, եւ կծիկ ասղանեոյ Արփադնեայ կը ցուցանէ այն միջոյն՝ որ առաջնորդ կը լինի մեզ, այն լցան՝ որ կը լուսաւորէ մեր միտքն՝ ձեռնարկութեան մը դժուարութեանց, եւ դրութեան մը, վարդապետութեան մը, դաստղութեան մը մթութեանց մէջ։ — La philosophie de Montaigne est un *labyrinthe* charmant où le monde aime à s'égarter, mais dont un penseur peut seul tenir le *fil* et pénétrer le véritable plan.

Finir en queue de poisson.

Աւարտի ՚ի ձուկն.

Ոյր Լատիներէնն է Desinit in pisces. Որատիոս՝ իւր թերողական արուեստին չորրորդ տողին մէջ առանց միութեան յօրինուած հանձարոյ երկ մը կը

բաղդատէ կնոջ գեղեցիկ կիսարձանի մը , որոյ  
մարմինն ունէր աւարտիլ ՚ի ձուլին :

Վերսիչեալ ասացուածն կ'ըսուի ամեն գործի  
համար , որոյ վախճանն չը պատսպանէր իւր ըս-  
կըզմաւորութեան : — Il y a loin du *Cid* à *Attila* ;  
le grand Corneille n'est plus que l'ombre de lui-  
même , et un coup d'œil jeté sur l'ensemble de ses  
œuvres fait dire : L'illustre auteur de *Polyeucte* fi-  
nit en queue de poisson .

### Ֆլեշե ծա Պարթե .

Պարքեւական նետ .

Պարթեւք՝ իրը հեծելազունք , համբաւաւոր էին  
եւ միշտ հեծեալ կեանք կը վարէին : Սոքա ամենէն  
աւելի ահարկու էին այն ատեն , երբ փախուստ  
կեղծելով , իրենց ուսին վրայէն կ'արձակէին իրենց  
նետերն զիրենք հալածող թշնամոյն դէմ . ըստ  
այսմ իրենց փախուստն աւելի մահարեր էր քան  
յարձակումն : Այս փախուստն՝ զոր կը կեղծէին  
միշտ իրենց առաջին յարձակումն յետոյ , պատե-  
րազմական խորամնակութիւն մ'էր , որ տեղի տը-  
ւած է սա առածին՝ *Fuir en Parthe* , Խոյս տալ  
պարքեւորէ՝ որ կը նշանակէ՝ փախչիլ սոսկալի հար-  
ուածներ տալով իւր թշնամոյն : Décoccher une flèche  
de Parthe , Պարքեւական նետ մի արձակէլ կը նշանակէ՝  
ետ քաշուելով նետ մը կամ խօսք մը նետել , որ  
ուղղակի սրախն զարնէ :

Գոռնէյլ իւր «Մոդդունի» ողբերգութեան մէջ  
գործածած է այս այլափոխութիւնն .

### ՍԵԼԵԿԱԾ

Խոյս , եղբայր իմ , տայ նա ՚ի մէնջ , յետ այսանակ խըստութեան :  
ԱՆՏԻՌՈՒՍ

Խոյս տայ , սակայն որպէս Պարքեւ , հարեալ զսիրտ մեր կարեվէր :

Հանձարեղ մատենագիր մը ըսած է . «Ճամանակն  
արկանէ խորչում , որովէս Պարքեւն փախստական  
արձակէր նետ » : — Le poète persan Ferdousi , of-  
fensé par son souverain , quitta la cour et partit  
secrètement , laissant un papier scellé aux mains  
d'un ami qui ne devait le remettre au sultan que  
vingt jours plus tard . Quand le sultan ouvrit le  
papier , il y trouva une satire sanglante . C'était la  
vengeance du poète . *la flèche du Parthe* qu'il lui  
décocrait en fuyant .

### ԼԵ ՖՈՍՅՈՒՐ ՇԱՄԼԵՐԻ .

Պիարագ Համլերի .

Շէյքսպիրի «Համլէր» անուն ողբերգութեան մէջ  
գերեզմանատան նշանաւոր տեսարանին ակնարկու-  
թիւն մ'է այս : Գերեզմանատան մը մէջ դիաթաղք  
կը րբեն Օֆելեայ փան , որ իւր հիւանդութեան  
ժամանակ խեղդուած է ծաղիկ ժողված միջոցին  
(Տես Օքհելի) : Դիաթաղք կը խօսակցին միմեանց  
հետ իրենց ախուր աշխատութեան բոլըրովին օսար  
իրաց վրայ : Համլէթ վրայ կը հասնի , երբ դիա-  
թաղներն մին կ'երգէ : «Այս տխմարն , կ'ըսէ Համ-  
լէթ , ըրածն արդեօք կը զգայ . կ'երգէ նա , գե-  
րեզման մը փորելով » : Դիաթաղն շարունակելով  
իւր երգն , գանկ մը կ'առնու ձեռքը , եւ ասպա-

Ղայն գետին կը ձգէ : Համիլթոն կ'ըսէ յայնժամ.  
 « Այս գանկն երբեմն լեզու մը ունէր , որ նոյնպէս  
 կրնար երգել . . . Տես , ինչպէս սա անառակն  
 գետնէ գետին կը նետէ զայն . . . : Սւելի ա-  
 նարդանօք չպիտի վարուէր , եթէ այդ ոսկըն առա-  
 ջին մարդասպան՝ կայենի կղակն եղած լինէր :  
 Թերեւս այս գանկն քաղաքագիտի մը գլուխն լինի ,  
 զոր այս ապուշն այսպէս գետինները կը նետէ . այն-  
 պիսի մարդու մը , որ ուզած է թերեւս հրամայել  
 Աստուծոյ . . . Եւ կամ թերեւս պալատականի մը  
 գանկն է այս , որ գիտէր ըսել . « Բարի լցո , իմ  
 չորհալի տէրս , լինչպէս էք , պատուական տէր » :  
 Կարելի չ'է այս արգեօք : Անտարակոյս , կրնայ ըլ-  
 լուլ . սակայն այսօր ահաւասիկ կեր եղած է որ-  
 դանց , գուսացած եւ ջախջախութիւն մ'է այս , եւ կարի  
 օգտակար դիտողաց : Ուսկերք այսչափ դիւրան  
 կազմուած են որ կրնախաղի գործածուին : Իմ ոս-  
 կրոտիքս կը սարսալին , երբ յ'այն կը խորհիմ :  
 Դիաթաղն միշտ երգելով ուրիշ գանկ մ'ալ կը նետէ ,  
 որ Համիլթի նոր խորհրդածութիւններ կը ներշնէ :

Մատենագիրք յաճախ ակնարկութիւններ կ'ընեն  
 Համիլթի դիաթաղից այս ահարկու աեսարանին ,  
 յ'որում տիեզերաց արքային ոչինչն այնքան ազդու  
 կերպիւ յ'երեւան կուզայ :

### Fumier d'Ennius.

Ս.լրեւ Եննիոսի .

Լատինական առած մ'է այս , զոր Հուսլայեցիք  
 այս բառերով կը բացարձէին . De stercore Ennii ,

այսինքն՝ հանեալ յ'աղբեւաց Եննիոսի : Հռովմայեց-  
 ոց այս ասացուածն կը պատշաճէր Վիրգիլեայ ,  
 որ ամօթ չ'էր համարէր բնաւ փոխառութիւններ  
 ընել հինաւուրց բանաստեղծէն , եւ գիտէր մար-  
 գարիանէր գտնել յաղբեւս Եննիոսի : Արդարեւ  
 Եննիոս իւր ժամանակին ամենայն անարդութեամբն  
 գրած էր , սակայն առ նմա վայելչախօսութեան  
 պակասութիւնն կը ծածկուէր . բացարձութեանց  
 ուժգնութեամբ :

Եննիոսի աղբեւին գաղղիական լեզուին մէջ ա-  
 ռածանման բացարձութիւն մը եղած է , որ գրեթէ  
 միշտ իւր գաղղիական ձեւովն կը գործածուի ,  
 մանաւանդ ցոյց տալու համար թէ մարդ երբեմն  
 պատուական բաններ կը գտնէ հին հեղինակաց գոր-  
 տածոց մէջ , որք այսօր հազիւ հազ ծանօթ են :  
 — Molière et La Fontaine ont su tirer de nos vieux  
 auteurs des traits excellents , qu'ils trouvaient con-  
 fondus , parmi une foule de choses inutiles ou ri-  
 di-  
 cules. Le moyen âge a été pour eux le fumier d'Ennius.

### Le Geai paré des plumes du paon .

Ճայն պինեալ փետրովի սիրամարգի .

Ակնարկութիւն Լաֆոնթէնի առակներէն միոյն ,  
 յ'որում ճայն կը զարդարուի սիրամարգի փետուր-  
 ներով , եւ զինքն խկոյն թշնամանուած , նախա-  
 տուած ու ծալրուած կը տեսնէ :

Վերացիւեալ ասացուածն կը պատշաճի բանագողից ,  
 եւ ընդհանրապէս այն ամեն անձանց , որք օտարին  
 կողուպուտովք ճոխանալ , պճնիւ կ'ուզեն :

**Glissez, mortels, n'appruyez pas.**

Սահեալ անցջիք, մահկանացուք, մի յենուք.

Գեղեցկահիւս տող մ'է այս, զոր Ռուս բանաստեղծն արձանագրած է Լարմէսսէնի մէկ քանդակին ներքեւ, որ կը ներկայացունէ հողաթափիւսառին վրայ սահող անձեր.

Ի ձմերայնի ընդ սառըն նուրբ գնան նոքա.

Ընդ սառուցիւ է անդունդն.

Հանգպան սրմին են հաճոյք ձեր վաղանցիկք,  
Սահեալ անցջիք, մահկանացուք, մի յենուք:

Այս տողերն՝ յորս կը փայլի չնորհն՝ միաւորեալ փիլխոսիայական մասածման մը հետ, կատարելապէս Վոլթէրի գրութեան նկարագիրն ունին, եւ ըստ այսմ յաճախ նմա վերագրուած են :

Այս վերջին տողը՝ Սահեալ անցջիք, մահկանացուք, մի յենուք, այլքամորէն միայն կը գործածուի: Խրատ մ'է սա՝ ուղղեալ այն անխոհեմանձանց, որք չարաշար կը գործածեն իրենց բարեմասնութիւններն, երխասարդութիւնն, հաճոյքը, եւն:

### Grues d'Ibycus.

Խոռոնիք Խպիկեայ.

Ակնարկութիւն՝ խումբ մը կոռունկներու, զորս խթիոս բանաստեղծն, անտառի մը մէջ աւազակներէ սպաննուած սպահուն՝ վրայ կոչած էր ոճրագործութեան: Ժամանակ մը վերջը, մարդասպան-

Ներէն մին՝ Ողիմակեան խաղուց ներկայ գտնուելով ու տեսնելով օդին մէջ կոնկաց տարմ մը, անխոհեմաբար գոչեց: «Ահաւասիկ Խպիկեայ վկային»: Խօսք մը՝ որ նպաստեց ոճրագործներն երեւան հանելու:

Խպիկեայ կոռունիքն առածի կարգ անցած են, եւ կը գործածուին տալց ձգրիտ նկարագիրն այն անակնկալ վլրայից՝ որք երբեմն հրաշալի կերպով մը օգնութեան կը հասնին արդարութեան: — Le criminel n'est jamais sûr de l'impunité, et ne peut jouir en paix des fruits d'une mauvaise action: alors même qu'il arriverait à étouffer au fond de sa conscience le cri du remords, il lui resterait toujours la crainte des révélations imprévues et fortuites, les grues d'Ibycus. C'est ainsi que les anciens ont dit: «Les crimes secrets ont les dieux pour témoins..»

**Hé! mon ami, tire-moi du danger,**

**Tu feras après ta harangue.**

Ենէ, ընկեր, զերծն նախ զիս ՚ի վտանգէս,

Սպա զգնառ նառատանացդ նառեսցես.

Լափոնթէնի «Մանուկ եւ Դասիարակ» վերնագրով առակին մէկ տողն է այս:

Փոքրիկ աղաց մը ջուրը կ'իյնաց. նոյն տեղէն կ'անցնի գաստիարակ մը, որ կը սկսի յանդիմանեւ զնա ընդերկար: ապա, երբ իւր ամեն ըսկիյին կը շննիւնէ, աղացն ջրէն գուրս՝ եզերքը կը հանէ, որն որ թելագրած է չարաձձի առակախօսին հետեւեալ խորհրդածութիւնը.

Յոգունց քան զոր թըւին կարդամ աստ պարսաւ .  
Ամենայն ոք՝ որ շատախօս , քըննաբան  
եւ որ ուսմանց պարծէ ունել գանձ ամբաւ ,  
Նա ըզպատկեր տեսցէ զբարուցն իւր յայս բան ։  
Անձնիւր յերիցըն կազմէ դաս հոծ եւ խիտ .  
Զի արարչին վնաց օրհնեալ է զսերունդ .  
Յամենայնի ոչ այլ իմիք դընեն միտ ,  
Բայց խօսասէր բարուց իւրեանց տալ յադուրդ .  
Ենէ , ընկեր , զերծն նախ զիս ՚ի վտանգին ,  
Ապա ըզան ճառատանացդ ճառեցես :

Մատենագիրք յաճախ կ'ակնարկեն այս բարոյա-  
կանին , որ բացատրուած է այնքան չնորհալի եղա-  
նակաւ : — Lorsque vous avez échoué dans une en-  
treprise et que vous vous trouvez dans une situation  
critique , c'est alors que vous apprenez combien  
certaines gens sont prodigues de conseils et de re-  
montrances stériles . « Je l'avais bien prévu . . .  
je vous l'avais bien dit . . . que ne vous y preniez-  
vous de telle et telle manière ? . . . »

Hé ! mon ami , tire-moi du danger ,  
Tu feras après ta harangue .

---

### Hercule filant aux pieds d'Omphale .

Հերակլէս պարապեալ յաղեկաս առ ոս Ոմիաղեայ .  
Ակնարկութիւն Հերակլեայ կենաց պատահարնե-  
րէն միոյն : Մա՞ մոռնալով իւր պանծալի նահատա-  
կութիւններն , բաւական ժամանակ անցուց կիւ-  
դացւոց դշխոյին՝ Ոմիաղեայ պալատն , ուր կը պա-

րապէր իւր սեռին եւ մասաւանդ իւր համբաւոյն  
անարժան զբաղմանց : Ի մէջ կը բերեմք աստ այս  
պատահարին նկատմամբ կուկիանոսի մէկ հասուածն .  
« Մինչդեռ Ոմիաղէ , Նեմեան առիւծուն մորթով  
ծածկուած լախար կը բռնէր , Հերակլէս՝ կանացի  
ձեւով զգեստաորեալ , ծիրանեգոյն պարեգոտ մը  
հագած , բրդեղէն ձեռագործներ շինելու կը պա-  
րապէր , եւ թոյլ կուտար որ Ոմիաղէ երբեմն եր-  
բեմն իւր հողաթափով թեթեւ հարուածներ տայ իւր  
երեսին » :

Ս.յս վիճակին նկատմամբ եղած ակնարկութիւն-  
ներն՝ յորմէ ներշնչուած է նկարչութիւնն ալ , յա-  
ճախակի եւ դիւրին գործածութիւն մ'ունին . ար-  
դարեւ կարի ծիծաղաշարժ է տեսնել որ արութեան  
եւ ուժոյ տիպարն՝ Հերակլէս , բուրդ մանէ կնոջ  
մը պէս : — Quand on voit M· Cousin , l'auteur de  
la *Méta physique d'Aristote* , du *Cours de l'histoire de la philosophie* , de ce beau livre intitulé : *Du vrai , du beau et du bien* , en un mot , l'Hercule de la philosophie du dix-neuvième siècle , consacrer ex-  
clusivement ses dernières années à écrire la *Jeunesse de madame de Longueville* et nous initier à tous les  
petits secrets de l'hôtel de Rambouillet , n'a-t-on pas  
sous les yeux une image d'*Hercule filant aux pieds d'Omphale* ?

### L'Autre et les Plaideurs .

Ոսրէ եւ Պատաստանաւորք .

Ակնարկութիւն լաֆոնթէնի առակներէն միոյն՝  
յորում երկու ճանապարհորդք կը վիճին ոստրէի

մը վրայ, զոր երկուքն ՚ի միասին դտած են.  
Տանտէն հասեալ, ընտրեն ըզնա դտաւառը:  
Նա լուրջ դիմօք բացեալ զոստրէն եւ ուտէ,  
Մինչ պարոնայքն հային ՚ի նա ակընալիւ.  
Եւ յետ ընթրեացն, ասէ ՚ի ձայն մեծասաստ.  
Առէք, զայս ձեզ անձնիւր ումեք տայ խեցի  
Ատեանն, առանց ծախս ինչ ՚ի ձէնջ խընդրելց.  
Խաղաղութեամբ արդ ՚ի տունս ձեր երթիջիք:  
Գործածութեան մէջ յաճախ Բէրէն Տանտէնի  
կը բաղդատուի Արդարութիւնն, եւ ընդհանրա-  
պէս այն ամեն ոք՝ որ չարաշար կը գործածէ իւր  
դիրքն՝ օդուտ քաղելու համար վէճէ մը:

**Il fallait un calculateur, ce fut un danseur  
qui l'obtint.**

Հառուազիսի ուրու պէտք էին ՚ի պաօսօնն յայն,  
եւ ահա պարիչ ո՛ք բնիկալաւ զայն.

Ակնարկութիւն մ'է այս Մոլիէրի «Ամուսնու-  
թիւն» մակագրեալ կատակերգութեան հինգերորդ-  
արարուածին երրորդ տեսարանին յոյժ երդիծա-  
րանական հատուածներէն միոյն, ուր Ֆիկարօ նշա-  
նաւոր մենախօսութիւն մը կ'ընէ թատերաբեմին  
վրայ: Ֆիկարօ կը պատմէ իւր կենաց արկածներն,  
կը յիշէ այն ազդի ազդի արգելքներն, որք ՚ի  
դերեւ հանած են իւր բոլոր ձեռնարկութիւններն:  
«Յուսահատութիւնն զիս կը պաշտէր. պաշտօնի  
մը համար իմ վրայով խօսք կ'ըլլար, բայց դժբաղ-

դարար ձեռնհաս էի անոր. հաշուազիսի ուրուի պէտ  
էին ՚ի պաշօնն եւ ահա պարիչ ո՛ք ընկալաւ զայն:  
Այս կծանող հակադրութիւնն կը գործածուի  
հասկցընելու համար այն անիրաւութիւնն եւ այն  
անզգոյց ընտրութիւնն՝ որք երբեմն մեծ դեր կը  
կատարեն պաշտօններու բաշխման մէջ:

**Il y a des juges à Berlin.**

**Պատաւորք զոն ՚ի Պերլին.**

Սան-Սուսի ջաղացպանին պատասխանն է այս  
առ վերատեսուչն Բրուսից արքային, երբ սա  
գրաւել կ'ուզէր ալօրիք մը, որ արգելք կ'ըլլար  
արքունեաց որսական անտառ մը շինելու եւ գե-  
ղազարդելու համար պատրաստուած յատակագծից  
գործադրութեան:

Այս ասացուածն առածի ձեւ եւ զօրութիւն  
ստացած է, եւ նմանօրինակ պարագայից մէջ կը  
գործածուի միշտ. այսինքն՝ երբ զօրութիւնը կը  
բռնանաց իրաւանց վրայ: Անտեղի չ'եմք համարիր  
ի մէջ բերել աստ գեղեցիկ մանրավէպ մը, որ յի-  
շատակուած է այս վերջի ատեններն բոլոր գերմա-  
նական թերթից մէջ:

Հոչակաւոր ազօրիքն մինչեւ այսօր յամառ ջա-  
ղացպանին թոռնորդւոյն սեպհականութիւնն է.  
Րայց մի եւ նոյն ընտանեաց մէջ մարդիկ կը յաջոր-  
դեն միմեանց եւ չ'են նմանիր իրերաց.

Որ զամնայն փոխէն՝ եւ զբարս յեղափոխէ յամանակ:

Արդ , անհոգ ջաղացանին թունորդին , ստակի կարօսութիւն ունենալով , ֆրեսերիգ երկրորդի թոռան կիմացնէ թէ պատրաստ է իւր աղօրիքն իւրեն թողուլ : Իշխանն հետեւեալ հանճարեղ նամակաւ կը պատասխանէ նմա .

« Սիրելի դրացիս

« Զեր աղօրիքն ոչ ձերն է և ոչ ալիմս . սպատմութեան կը վերաբերի այն . Զեզ անկարելի է ուրեմն զայն ծափել , և ինձ անկարելի՝ գնել զայն : Սակայն , ըստ որում պարտաւոր են դրացիք միմեանց օգնել , ներփակեալ կը յդեմ Զեզ 10000 ֆլորինի փոխանակագիր մը , զորս կրնաք ընդունիլ թրէզորի դրամատունին : » — Quand le roi de Congo va se promener , il ne met son bonnet que sur une oreille ; si le vent le fait tomber , il impose une taxe sur tous les habitants du pays d'où le vent a soufflé . Voilà une contrée où le meunier le plus entiché de l'héritage paternel ne pourrait pas dire dans une circonstance donnée : *Il y a des juges à Berlin* .

**Il y a fagots et fagots.**

Են խրանիս եւ են խրանին .

Մոլիէրի « Բոնի բժիշկ » անուանեալ կատակերգութեան հաստուածներէն միոյն ակնարկութիւն մ'է այս :

Այս բառերն առածի կարդ անցած են , և կը նըշանակեն թէ համասեռ իրաց մէջ իսկ կարելի է ընարութիւն մընել : — Brave homme , lui dis-je ,

pourquoi faites-vous payer vos poulets trois francs , lorsque votre voisin n'en demande que deux pièces de vingt sous ? — Monsieur , me répondit-il avec dignité , *il y a fagots et fagots* , apprenez donc qu'il y a aussi poulets et poulets .

**J'ai élevé un monument.**

Կանգնեցի յիշատակարան .

Ոյր կատիներէնն է Exegi monumentum . Որատիս , Գիրք Գ , տաղ ԻԴ , տող 1 : Որատիս՝ իւր ոտանաւոր գրուածոց վրայ խօսելով , հանճարոյ ներշնչած վստահութեամբ կըսէ . « Կանգնեցի յիշատակարան երկարաւել յան զարոյր » :

Նախնի ժամանակաց մէջ , նշանաւոր անձինք իրենց կը սահմանէին զանմահութիւն , առանց ընդդէմ գործելց սպատշամից և ընդունուած սովորութեանց , և զարդիս իսկ Գոռնէյլ՝ աշխարհածանօթ գաղղիացի քերթողն , կրցած է արդար հպարտութեամբ մը ըսել .

Վասն ամենայն փառացս անձին եւեթ զտանիմ շնորհապարտ :

Բատ որում լստին բանաստեղծին սոյն ասացուածըն մարդ երեմն իւր անձին վրայ խօսած ատեն կրնայ յիշատակել , դիւրին է անշուշտ հասկնալ թէ որչափ զգուշութեամբ հարկ է ՚ի կիր առնուլ զայն : Յաճախ , սոյն ասացուածն կը գործածուի տալոյ համար ճշգրիտ նկարագիրն հանճարաւոր եւ կամ գէթ յոց նշանաւոր զործոյ մը , երկասկրութեան

«  
— L'obscur inventeur de la charrue aurait pu se dire à plus juste titre que les Alexandre et les César, qu'Homère et Virgile eux-mêmes : J'ai élevé un monument.

**J'aime Platon, mais j'aime encore plus la vérité.**

Սիրելի է ինձ Պղատոն, այլ սիրելազոյն եւս  
հօմարտութիւն.

Ոյր Լատիներէնն է Amicus Plato, sed magis amica veritas. Յայտնի է թէ ի՞նչ համբաւ կը վայելէին ամբողջ Յունաստանի մէջ Պղատոնի սկզբունքն ու գրուածներն։ Արխատոտէլ հետեւած էր անոր դասերուն, եւ աշակերտն քիչ ժամանակ վերջը իւր վարժապետին չափ համբաւ ունեցաւ։ Երկու այսպիսի տաղանդաւոր մոքեր, երկուքն ալ մտածմանց աշխարհին մէջ իշխելու համար ստեղծուած, չէին կրնար ընդերկար միաբան մնալ։ Բայ այսմ Արխատոտէլ, ինչպէս արդէն ըստած է, առանց իւր վարժապետին թշնամին լինելու, անոր վարդապետութեան բոլոր վճիռներն անխսիր չէր ընդուներ. սակայն երբ իւր վարդապետին կարծեաց համամիտ չը գտնուէր, Արխատոտէլ գիտէր իւր կարծիքն բացատրել փիլիսոփայի մը իմաստուն չափաւորութեամբ, եւ ոչ թէ ոսոխի մը դառն լեզուաւ. « Այրելի է ինձ Պղատոն, այլ սիրելազոյն եւս մշմարտորիւն »։ Այս յարդանքն՝ որ կը մասուցուի ճշմարտու-

թեան, երբ սա անհամաձայն եւս նկատուի նոյն իսկ գերազանց հանձարի մը վարդապետութեանց, առածի կարգ անցած է, եւ յաճախակի կ'ակնարկուի երբեմն լսախն լեզուաւ եւ երբեմն ալ գաղղիսրէն։ Այս առածն Պիւթագորայ աշակերտաց հրոշակաւոր նշանաբանին հակոսնեայն է. « Le maître l'a dit. Վարդապէտն ասաց »։ — Nous n'aimons pas ces admirations outrées, fanatiques, qui ne veulent admettre aucune imperfection dans l'auteur ou l'artiste de leur choix. Tout critique consciencieux doit pouvoir exprimer nettement sa pensée, sans avoir à se préoccuper des personnes : J'aime Platon, mais j'aime encore plus la vérité, telle devrait être la devise de tout homme qui tient une plume.

**J'aimerais mieux être le premier dans un village que le second à Rome.**

Լաւազոյն է ինձ լինել նախիւնան ՚ի զեղը ուրեմն հան երկրորդ ՚ի Հռովմ։

Այսպէս պատասխանեց կեսար իւր պաշտօնեացներէն մէկուն, որ Ալպեան լերանց մէջ անծանօթ մնացած փոքր գիւղէ մը անցած պահուն՝ կատակարանելով կը հարցնէր նիս, թէ աւագութեանց սէրն կրնա՞ր սոսիսութեանց պատճառ տալ այս գըձուձ աւանին մէջ ալ։

Վերայիշեալ սասացուածն փառամոլ անձանց նշանաբանն եղած է։ — L'esprit de domination est le péché mignon de certaines gens, qui tiennent moins

à l'étendue de leur domaine qu'à la certitude d'une autorité bien établie ; ils disent comme César : *J'aime mieux être le premier dans un village que le second dans Rome.*

**J'ai perdu ma journée.**

Կորուսի զօր իմ.

Ոյր Լատիներէնն է Diem perdidit. Տիսոս կայսեր նշանաւոր մէկ խօսքն է այս, զոր կ'արտասանէր երբ օր մ'անցուցած ըլլար առանց բարեգործութիւն մը, չնորհ մը ըրած ըլլալու :

Վոլթէր այսպէս կը գրէր նշանաւոր մաթեմատիկոս Մոբերթիւսի. « Քեզ անկ է ասել « Կորուսի զօր իմ », երբ օր մ'անցընես առանց ումեք բան մի սովորեցուցած ըլլալու » :

**Jean s'en alla comme il était venu.**

Ել Յովհաննէս ՚ի բաց որպէս եկեալն էր.

Լաֆոնթէնի տապանագրոյն առաջին տողն է այս, զոր ինքն ինքեան շարադրած է, եւ յ'որում պարզամտին առածական անհոգութիւնն կերպիւ իւիք անձնաւորեալ կ'երեւի .

Ել Յովհաննէս ՚ի բաց որպէս եկեալն էր, Ըզգլուսի գրամայն վատնեալ եւ գհասն անվեհէր, Յաւելորդաց ըզմոխութիւն համարեալ, Նաեւս բարւոք ըզժամանակ իւր վարեալ,

Բաժանելով զայն ՚ի յերկուս, սովոր էր Հզմին ՚ի քուն եւ զմիւսն յոչինչ վըճարել :

Լաֆոնթէնի այս պարզամտ խոստովանութիւնն յաճախակի կը գործածուի գրականութեան մէջ : Այս տողիւ ահա կուի Ֆիլիպ՝ անխոռով դիմոք իւր հրաժեշտի ողջոյն տուաւ Գաղղիոյ . աքսորանաց որոշեալ տեղին երթալու համար կառք նըստած պահուն, կուի Ֆիլիպ զինքը շրջապատող անձանց միոյն ձեռքը սեղմելով, մելամաղձու ժպտով մի ըստ նմա .

Ել Յովհաննէս ՚ի բաց որպէս եկեալն էր :

**J'embrasse mon rival, mais c'est pour l'étoffer.**

Գիրկս ածեմ ախոյանիս, այլ ՚ի խեղդել զինքն անդէն.

Ռասինի « Բրիտանիկ » . ողբերգութեան չորրորդ արարուածին երրորդ տեսարանին մէկ տողն է այս : Ներոն հաշտուիլ կը կեղծէ իւր Բրիտանիկ եզրօր հետ՝ սիրելոյն Յունիայ, որոյ համար ինքն կը տոչրի բուռն կրտով . և ըստ որում Բոռոս կը խընդակցի նմա իւր այս նոր հաշտութեանն համար, բոնաւորն կը յայտնէ յանկարծ իւր անգթութիւնն և իւր խորին կեղծաւորութիւնն այս ազգու տողովըն, որ առած մը գարձած է .

Գիրկս ածեմ ախոյանիս, այլ ՚ի խեղել զինքն անդէն :

Այս գեղեցիկ տողն կը գործածուի հասկցնելու համար որ, եթէ մարդ իւր թշնամոյն հետ հաշ-

— Dans l'opéra, la poésie et la musique ne sont plus que des frères ennemis ; le poète est complètement éclipsé par le musicien, et celui-ci, en donnant l'accolade au premier, peut dire comme Néron :  
*J'embrasse mon rival, mais c'est pour l'étouffer.*

Je n'ai mérité  
Ni cet excès d'honneur ni cette indignité.

Արմանի չեմ ինչ բնաւ  
Ոչ անչափ այդոմ պատուից, ոչ անպատեն գրգռանազ.

Ըստ մասինի « Բրյուսանիկ » ողբերգութեան երկրորդ արարուածին երրորդ տեսարանին մէկ տողն է եւ այս : Ներոն, Բրիտանիկի սիրուհւոյն՝ Յունիայ սիրահարած լինելով, կը յայտնէ նմա զՈկտաւիս արձակելով իրեն հետ ամուսնանալու իւր որոշումն : Յունիա՝ զարմացած ու վշտացած այսպիսի որոշման մը վրայ, որ 'ի գերեւ կը հանէ իւր յոյսերն եւ կը խռովէ իւր փափուկ զգացմունքն բռնադատելով զինքն՝ իրեն յարգած ու մեծարած տիկնոջ մը աթոռն յախտակերու, կը պատասխանէ նմա :

Իրաւամբը, տէր, յապուշ միտս ահաւասիկ հարեալ կամ. Տեսանեմ զանձն ՚ի միոյ Եւեթ առուր բոլորել՝ Քրիբուր իրը ոճրագրոծ վարեալ ածեալ յայս տեղի. Եւ յորժամ զամ երեւիմ աչացրդ բոց սըրտաթափ՝ Մինչ հազիւ Թէ հազ յանձինն անմեղութիւն կալ վըստահ. Դու յանկարծ րաջնոկտաւեան մատուցանես ինձ տեղի:

Բայց ասել համարձակիմ, թէ արժանի չ'եմ իիշ բնաւ  
Ոչ անչափ այդը լու պատույդ, ոչ անպատճի զգուանացն.  
Եւ իցի քեզ, տէր, հծնար՝ ցանկալ զի կոյս օրիորդ,  
Որ գողցես՝ ի խանձարրոց ետես լստուն իւր շիշեալ,  
Որ ըզցաս իւր սընուցեալ յաջամագչին խաւարի՝  
Հստացեալ է իւր վարս առաքինիս ըստ վշշտին,  
Յանկարծոյն անցանիցէ՝ ի մըթազին զիշերոյն  
Յաշտիճան՝ որ զնա տեսիլ առնէ աչաց աշխարհիս,  
Որոյ ես և ոչ հեռուստ ժուժկալեցին ճաճանչիցն,  
Եւ այլ որ, հակիրճ, րզնորա փառուն լրնու:

Ուսախնի այս երկու տողերն սքանչելապէս կը նկարագրեն այն անձանց կամ իրաց վիճակն, որք չափազանց կ'անարդուին՝ տարապայման կարեւորութիւն ստանալէ յետոյ, եւ կամ ասոր հակառակն: Ասոնք աւելի յաճախ զուարձաբանութեամբ կը գործածուին: — Rien n'est plus mobile, plus changeant, plus capricieux, que les préférences de la foule; demain elle traînera aux gémomies celui qu'elle avait mis hier sur un piédestal, malheureuse victime de son inconstance, qui pourrait lui répondre bien souvent :

*Je n'ai mérité  
Ni cet excès d'honneur ni cette indignité.*

**Je ne me sens point blessé.**

Ոչ ամենեւին վերա ինչ զգամ յանձնին .

Գեղեցիկ բացատրութիւն այն անձին, որ զառաջինն պիտի բարձրացնէր քրիստոնէական կրօնն կեսարաց գահուն վրայ։ Կոստանդին իւր թագաւորութեամն առաջին տարիներուն մէջ կը գեղեցիկը

ընդ մէջ կաթոլիկութեան եւ Արքոսի աղանդաւորաց :

Օր մը՝ այս ինքնական իմանալով որ Արքոսականք իւր վարանմանց վրայ տժգոհ, խորտակեր էին իւր արձաններն, պատասխանեց ձեռներն իւր երեսաց տանելով. «Ոչ աւենեւին վերս ինչ զգամ յանձին», թէեւ իւր պալատականներն խորհուրդ կուտային իրեն վրէժ լրւծելու :

Վերոյիշեալ խօսքն կը նշանակէ թէ մարդ առ ոչ ինչ կը համարի նախատինք մը, եւ կ'արհամարհէ զվրէժինդրութիւն : — Rien de plus indulgent, de plus inépuisable que le cœur d'une mère; elle a toujours une excuse, un pardon pour chaque pierre que l'ingratitude d'un fils jette à sa statue. Elle aime à dire, en se passant la main sur la figure, comme l'empereur romain: *Je ne me sens point blessée.*

---

#### **Je prends mon bien partout où je le trouve.**

Սմենուսեֆ ուր եւ զանել հասան: ինձ՝ ժողո-

վեմ բարիս.

Մեծ կատակարան Մոլիէրի պատասխանն է այս՝  
ուղղեալ այն նախանձոտ անձանց, որք կը մեղադ-  
րէին զնա թէ աներկիւղ իրեն կը սեփականէր  
նախնեաց վերաբերող ասացուած մը, գաղափար  
մը եւ կամ երբեմն ալ ամբողջ տեսարան մը: Ար-  
դարեւ Մոլիէր ամենախորին ուշադրութեամբ կը  
թղթատէր իտալացի ու սպանիացի մատեաններն,

վիպասանութիւններն, հանձարեղ կատակարանու-  
թեանց հաւաքածոյներն եւ ուրիշ հին գրուածներ.  
ասլա երբ անոնց մէջ գանէր գեղեցիկ դիպուած  
մը, նորագոյն գաղափար մը, ծիծաղաշարժ տեսա-  
րան մը, այս ճոխութեանց կը տիրանար իսկոյն, կը  
զարդարէր, 'ի մի կը ճուլքը զանոնք, եւ իւր իս-  
կատիպ հանձարոյն ու իւր տաղանդին անջինջ գը-  
րոշմն կը տաղաւորէր 'ի նոսա, եւ իրեն մեղադիր ե-  
ղողներուն կը պատասխանէր այս ասացուածովն: «Ամենուսեֆ ուր եւ զանել հասանէ ինձ՝ ժողո-  
վիմ բարիս »:

Այս առածանման սպարբերութեան գործածու-  
թիւնն դիւրին է: — C'est folie que de vouloir  
restreindre l'art et la poésie à des règles fixes, à  
des préceptes immuables. Le poète et l'artiste de-  
mandent leurs inspirations à la nature, à l'imagi-  
nation, au caprice, à la fantaisie. Tout ce qui peut  
les charmer ou les émouvoir est de leur domaine;  
ils ne craignent pas d'être appelés plagiaires; en un  
mot, ils prennent leur bien partout où ils le trouvent.

---

#### **Je suis venu, j'ai vu, j'ai vaincu.**

Եկի, տեսի, յաղեցի.

Որոց կատիներէնն է Veni, vidi, vici. Այս բա-  
ռերով ծանոյց կեսար Հռովմայ ծերակուտին, Մի-  
հրդատայ որդւոյն Փառնակի վրայ տարած իւր  
յաղթութիւնն :

Այս ասացուածն ցոյց կուտայ այն արագութիւնը, որով յաջողութիւն մը ձեռք կը բերուի: — Le christianisme s'établit sur les ruines de l'idolâtrie, et sa victoire fut tellement rapide, que lui aussi aurait pu dire : Je suis venu, j'ai vu, j'ai vaincu.

**Je vois, je sais, je crois, je suis désabusée.**

Եւ տեսանեմ արդ եւ զիտեմ, եւ չհաւատամ ՚ի նանիր.

Գոռնէյլի «Պողիկտու» ողբերգութեան հինգետ արարուածին Եւ տեսարանին մէկ տողն է այս :

Փելիքս քրիստոնեայներն հալածելու հրաման ընդունած է : Իւր Պաւլինէ դուստրն՝ դեռ եւս հեթանոս՝ ամուսնացած է Պողիկտոսի հետ, որ քրիստոնեայ է : Պողիկտոս հրապարակաւ կը խոստովանի իւր հաւատքն, եւ իւր աներն Փելիքս հեղձուցանելով արեան ձայնն, մահուան կը դատապարտէ զնա : Յայնժամ Պաւլինէ իւր մարտիրոս ամուսնոյն վեհ քաջութեամբն խկոյն լուսաւորեալ, եւ ինքն իսկ քրիստոնեայ եղած, եռանդագին յուզմամբ կը դոչէ .

Ինձ ամուսինն իմ ՚ի մահուն ծագեաց ըզլոյս իւր պայծառ . Արիւն նորա ցայտեալ զինեւ ՚ի սուսերաց քոց դահճաց, Քզմութ յինէն մերժեալ՝ ՚ի լոյն անըստուեր զաշս իմ երաց, Եւ տեսանեմ արդ եւ զիտեմ, եւ չհաւատամ ՚ի նանիր. Երանելեան արեամբ արդէն իսկ մըկըրտեալ զիս ծանիր. Դիտա, հակիրճ, զի քրիստոնեայ եմ, և չիցէ բաւական:

Այս տողն կը նշանակէ նորասքանչ լուսոյ մը պայծառութեամբք մտաց յանկարծական յափշտակութիւնն :

**Laissez toute espérance, vous qui entrez !**

Որ ՚ի ներքս մըտանի՛ զամենայն յոյս ընկեցէ՛.

Ոյր իտալերէնն է Lasciate ogni speranza, voi ch' entrate. Նշանաւոր տող մը զոր Տանթէ իւր Ասուածային կատակերգութեան մէջ արձանագրած է դժոխոց դրանց վրայ.

Ընդ իս ՚ի բաղաբն աղիտաւոր լինին մուտք.

Ընդ իս ՚ի տանջանսն յաւիտենից երթայ մարդ.

Ընդ իս ՚ի մողովն կորըստեան հասանէ :

Ըլլարձրեալն իմ զարարող՝ արդարութիւնըն զըրդեաց,

Եւ զիս աստուածեղէն կարողութիւնն ած ՚ի զոյ,

Դերազոյն իմաստութիւնն հանդերձ սիրովիլ առաջնով:

Քան զիս յառաջազոյն չ'եցան այլ արարածք,

Բայց միայն յաւերժականն, և ես մընամ յաւիտեան.

Որ ՚ի ներքս մըտանի՛ զամենայն յոյս ընկեցէ՛.

Մատենագիրք յաճախակի ակնարկութիւններ կ'ընեն այս պարզերութեան, որ եկեղեցւոյ վարդապետութեան հաւատարիմ մէկ բացատրութիւնն է դժոխոցին տանջանաց յաւիտենականութեան նկատմամբ : Երբեմն իտալական ձեւն, եւ երբեմն աւ գաղղիականն կը դործածուի ՚ի մատենագրաց : — Si nous avons, par malheur, laissé prendre l'empire à des penchants funestes, à des passions funestes, est-ce à dire qu'il n'existe plus de ressources

pour nous , et l'habitude , fermant la porte à tout retour, fait-elle entendre à nos oreilles cette parole formidable : *laissez toute espérance?* Non ; il y a un remède assuré : c'est le repentir .

---

### Lampe d'Aladin.

Կանքեղ Սլատենայ .

Հրաշագործ կանթեղ , որոյ չնորհիւ Ալատեն՝ Հա-  
զար եւ մի զիշերաց ամենասիրուն պատմութիւննե-  
րէն միոյն դիւցազնն , յաջողեցաւ հասնիլ փառաւոր  
բաղդի մը , խել մը արգելքներու յաղթելէ յետոյ :

Գրականութեան մէջ յաճախ կը յիշատակուի Ա-  
լատենայ կանքեղն նշանակելու համար այն հնարքն՝  
այն գաղանի զօրութիւնն , զոր մարդ կունենայ իւր  
բոլոր փափաքներն ու հաճոյքը ընդ փոյթ գոհա-  
ցնելու մասին : — On dirait , à voir certaines per-  
sonnes vaincre tous les obstacles et réaliser prompt-  
tement une brillante fortune, qu'elles possèdent un  
talisman aussi merveilleux que la lampe d'Aladin.

---

### Lance d'Argall.

Գեղարդն Սրկայի .

Գեղարդն , որ հրաշալի զօրութիւն մ'ունէր զար-  
կածը խորտակելու , եւ որ մեծ դեր մը կը կատա-  
րէ Արիոսթոյի քերթուածին մէջ : Իւր առաջին տի-

րոջ մահուանէն յետոյ , Ասթովի ձեռքն անցաւ  
այս գեղարդն , որում ապա քաջարին Պրատաման-  
տա տէր եղաւ , եւ որոյ չնորհիւ կերպիւ իւիք ան-  
յաղթելի մնաց :

Բանասաեղծք եւ մատենագիրք յաճախ ակնար-  
կութիւններ կ'ընեն Սրկայի գեղարդանն : — Le ridic-  
ule , voilà l'arme la plus terrible , la plus meur-  
trière qu'une main habile puisse manier en France .  
Ses atteintes sont presque toujours mortelles ; bien  
mieux que la lance d'Argail , il renverse tout ce  
qu'il touche .

---

### Lanterne de Diogène.

Լապտեր Դիոգինեայ .

Ակնարկութիւն մ'է սա՝ հոչակաւոր յոյն Շնակա-  
նին կենաց երգիծաբանական մէկ անցքին : Դիոգի-  
նէս այնքան խորին արհամարհանք մը կը տածէր  
առ ամբողջ մարդ կութիւնն , որ օրին մէկը՝ ցերեկ  
ատեն՝ լսագոտեր ՚ի ձեռին տեսան զնա Աթէնքի հրա-  
պարակին վրայ , որ « Զմարդ խնդրեմ » պատաս-  
խանն կուտար բոլոր այն անձանց , որք կ'ուզէին  
այս այլանդակութեան նշանակութիւնն հասկնալ :

Դիոգինեայ այս պատասխանն առածի կարգ ան-  
ցած է , եւ գործածութիւնն դիւրին է :

---

#### **Lauriers de Miltiade qui empêchaient**

## **Thémistocle de dormir.**

**የወጪዎች ማስተካከለዋል** በጥር መሬት የሚከተሉ ነው  
ያንስ የሚከተሉ ነው ይመዘኛ ይመረዳል.

Երիտասարդն թեմիստոկլիքս՝ որ այնքան մեծամեծ ծառայութիւններ պիտի մատուցանէր Յունաստանի, յուղեալ եւ բոլորվին մտախոհ էր Մարաթոնի հըռչակաւոր ճակատամարտէն ՚ի վեր, եւ իւր բարեկամաց՝ որք կը հարցնէին իրեն այս տրտմութեան եւ մելամաղձոտութեան պատճառներն, թեմիստոկլիքս այսպէս կը պատասխանէր. « Զի դափնի՛ Միհ-ժիադեայ մերձեն զուն յաշագ իմող »:

Այս բառերն՝ որ ազնուական նախանձաւորութեան մը յացտարարն եղած են, յաճախագոյն եւս նախանձու հոմանիշն են: Երբեմն ալ հեղնական կամ զուարձաբանական եղանակաւ կը յիշատակուին այս բառերն: — L'émulation bien entendue doit faire naître dans le cœur des élèves le désir de marcher de front avec les plus forts et même de les surpasser; mais cette rivalité ne doit pas dégénérer en jalouse et le maître ne saurait trop réprimander les Thémistocles au petit pied que les lauriers de Miltiade empêchent de dormir.

**Le crime fait la honte et non pas l'échafaud.**

Ոչ կախաղանք ածեն կորանս, այլ սնիրք.

Թումաս Գոռնելյլի «Կոմսն իսակցի» անուան-  
եալ ողբերգութեան չորրորդ արարուածին երրորդ  
տեսարանին մէկ տողն է այս։ Կոմսն՝ Եղիսարեկթ-  
թագուհւոյն սիրելին՝ մահուան դատապարտուած-  
է իւր ասպատամբ։ Իւր մանահման հպարտութիւնն  
թոյլ չտար իրեն զիջանիլ հպատակութիւն յայտնե-  
լու, որով միայն կարելի պիտի լինէր չնորհաց ար-  
ժանանալ։ Իւր բարեկամ Սալիզպիր կոմսն, այցե-  
լութեան գալով իրեն ի բանտին, կը ստիպէ զինքն  
որ հաւանի այնմ, յիշեցնելով նմա այն արատն որով  
պիտի աղարտէր իւր յիշատակն իւր մահուանէն յե-  
տոյ։ Առ այս կը պատասխանէ իսսէրսի կոմսն։

**Փառօք կեցի , յանկամ փառօք մեռանել :**

ՍԱԼԻԳՈՎԾԻ

Այս մեռանել փառօք. երկինք, եւ զիարդ  
Փըրկել ըզփառս ի կախանէ իցէ մարթ.  
Ոչ կորանաց՝ այնքանւոյ առնու հսկն իոր...

ԿՈՄԱՆ ԷՍԱՒԹՅՈՒՆ

Ոչ կախաղանք ածեա կորանս, այ ռահրժ:

Այս գեղեցիկ տողն՝ որ այնքան ազդուռըթեամբ  
կը բացատրէ սա ճշմարտութիւնն թէ տանջանք եւ  
կախաղանն իսկ չեն կարող ազմարտել զանմեղութիւն,  
միշտ վսեմական գործածութիւն մ'ունեցած է: —

Quand un innocent est condamné au dernier supplice, il peut regretter la vie, mais il n'a pas à redouter le jugement de la postérité pour ses descendants; car la vérité finit tôt ou tard par être connue, et

*Le crime fait la honte, et non pas l'échafaud.*

**Le dieu, poursuivant sa carrière,  
Versait des torrents de lumière  
Sur ses obscurs blasphémateurs.**

Յառաջ զընթացսըն աստուածոյն  
Վարեալ, հեղոյր ուղիսը լուսոյ  
Ի հայույիչսըն լըրագոյն:

Գեղեցիկ դրուագ՝ լըֆրան ալ Յօմբինեանի գեցկագոյն մէկ տաղին, ի վերայ Յովհաննու Ռուսոյի, որ մեռաւ ի Պրապանթ՝ երեսուն տարիներէ աւելի աքսորանաց մէջ անցնելով իւր կեանքն.

Ետես զափամբք իւրովք նեղոս  
Զանապատից զորդիս նըսեմ,  
Ի ձիչ վայրագ նախատակոծ  
Զաստրդ տուշնջեան առնել զվըսեմ:  
Ճիչ ասիկիար. ցասումն անճահ:  
Եւ մինչ հըրէշքըն վայրասուն  
Աղաղակեն ի ձիչ դըժնեայ,  
Յառաջ զընթացսըն աստուածոյն  
Վարեալ, հեղոյր ուղիսը լուսոյ  
Ի հայույիչսըն լըրագոյն:

Փոքրիկ հետաքրքրաշարժ վէս մը կցորդ է այս գեղեցիկ դրուագին: Լա Հարբ հետեւեալ կերպիւ կը պատմէ զայն: «Այն դրուագն՝ զորմէ կը խօսիմք, քանդակուեցաւ մանաւանդ իմ մտացս մէջ, եւ սքանչացմամբ կը յեղյեղէի զայն անդադար, երբ 1763 թուին առաջին ճամբորդութիւնս ըրի ի Ֆէրնի: Խսկոյն առիթ ունեցայ այս տաղին վրայօք լրջութեամբ խօսիլ Վոլթէրի, սեղանի մը վրայ, ի ներկայութեան քսան անձանց: Զանացի միայն հեղինակին անունը չտալ. քանզի չէի վստահեր Վոլթէրի իրրեւ մարդ, եւ այս մասին անոր կարծիքն առնուլ կ'ուզէի իրրեւ քերթող: Գիտեն շատերը թէ Վոլթէր եւ լըֆրան դրական թշնամիներ էին: Վոլթէր հիացման աղաղակներ արծակեց. այս կերպարանքը կ'առնուր նա, երբ գեղեցիկ ոտանաւոր մը լսէր. երբէք չէր կընար անտարբերութեամբ մտիկ ընել զայն: «Ո՛հ, Աստուած իմ, որչափ գեղեցիկ է այս, ով արդեօք յօրինած է զայդ»: Քիչ մը զուարձացայ, թողլով որ ինքն գուչակէ տաղին հեղինակն. ուր ուրեմն անուանեցի Յօմբինեանը: Թատերական տեսիլ մըն էր կարծես. բազուկներն ինկան, ամեն ոք լուց եւ աչերն յառեց ի նա: «Անդամ մ'ալ կրկնեցէք այդ տաղը»: Կրկնեցի զայն անդրէն, եւ դիւրին է երեւակայել թէ որքան ուշադրութեամբ ունկնդրութիւն արբուեցաւ այնմ: «Ըսելիք չկայ. գեղեցիկ է տաղն»:

Այս տողերն ամենագեղեցիկ յայտարարն են հանձարոյ, որ մարդոց ապերախտութենչն ըլ վրդովիր երբէք, եւ իրեն եղած նախատանաց ու անիրաւութեանց վրէժն ուրիշ կերպիւ ըլ լուծէր, եթէ

ոչ փառաւոր բարիքներով՝ որոց իւր հալսծիչներն  
կը մասնակցին ամենէն առաջ: — La véritable et  
seule vengeance qui soit permise au génie, c'est  
de confondre l'envie, de la réduire au silence par  
l'éclat de ses œuvres immortelles, et, comme dit le  
poète, de

*Veser des torrents de lumière  
Sur ses obscurs blasphémateurs.*

---

**Le maître l'a dit.**

**Արդապետն ասաց.**

Որոյ Լատիներէնն է Magister dixit. Միջին դա-  
րու գոլրոցականաց նուիրական խօսքն է այս, որք  
ըստ օրինակի Պիւթագորաց աշակերտաց, իրենց  
կարծիքն կը հաստատէն իւրեանց վարդապետին:  
Արիստոտելի հեղինակութեամբ:

Յիշեալ բառերն կը նշանակեն թէ մարդ կ'ապա-  
րինի անվիճելի հեղինակութեան մը:

---

**Le moindre grain de mil**

**Serait bien mieux ton affaire.**

Փոքրիկ ինչ հաս կորեկան  
Եր ինձ բան զիեզ պատուական.

Լաֆոնթէնի «Ա. Բաղադ և Մարգարիտ» վերնագ-  
րով առակին մէկ մասն է այս: Աքաղաղն այսպէս-  
քով խորհրդածէ, երբ իւր աղբեւաց մէջէն մարդա-  
րիտ մը կը գտնէ:

Այս տողերն կը յիշատակուին յաճախ ի նոցանէ՝  
որոց ձեռքը կ'անցնի թէեւ թանկագին իր մը,  
սակայն չ'են կրնար օգուտ մը քաղել անկէ առ  
ժամն: Հաս կորեկան բառին տեղ յաճախ ուրիշ  
բառ մը կը դրուի: — J'arrivai au château exténué  
de fatigue et mourant de faim; on me proposa une  
promenade en bateau ou dans le parc, à mon choix.  
Sans doute j'adore la promenade, mais je ne pus  
m'empêcher de dire à mon hôte que, pour le moment,

*Le moindre grain de mil  
Serait bien mieux mon affaire.*

---

. . . Les chants avaient cessé.

. . . Երզոցն առեալ էր վախճան.

Ոէյնուարի «Տաճարականի» երկասիրութեան  
հինգերորդ արարուածին վերջին տեսարանն առ-  
նուած կիսատող մ'է այս: Տաճարականք՝ ամենա-  
վաս յանցանօք ամբաստանեալ, փայտակուտի մը  
վրայ կենդանեայն այրելու դատապարտուած են:  
Թագուհին՝ որ նոցա անմեղութեան վրայ կասկած  
չ'ունենալով, կը կարեկցի անոնց վրայ, իւր ամուս-  
նէն՝ գեղանին Փիլիսպոսէ հրաման կը ստանաց,  
որ անոնց պատիժն յետածգուի. եւ թէեւ պաշ-  
տօնակալ մը իսկոյն կը մեկնի արքայական այս հր-  
բամանն տանելու, սակայն շատ ուշ կը հասնի: Կօշէ  
որ Շաթիյեօն սպարապետն, արքային եւ թագուհ-  
ոյն ներկայութեան այս նշանաւոր զոհից մահուան

պատմութիւնն կ'ընէ . կը նկարագրէ այն քաջութիւնն՝ զոր ցոյց տուած են նորա այն յետին վայր-կենին փայտակուտին վրայ երգեր երգելով , եւ կը պատմէ նոցա պետին ըրած մարդարէութիւններն Պապին եւ Փիլիպոսի նկատմամբ , եւ այսպէս կը վերջացնէ .

Պատղամաւոր քո երեւի զոյէ . . . Որեար բազմամրոխ Հզզմութիւն քո վեհապանձ զոյց ընդ նըմին հըռչակեալ , Ի կախաղան անզր յեղակարծ հորդան տուեալ յարձակին . . . Սակայն ոչ ևս էր ժամանակ . . . երգոցն առեալ եր վախճան :

Այս բառերն ամենէն աւելի զուարձաբանական եղանակաւ մը կը գործածուին , հասկցնելու համար թէ ժողով մը , արարողութիւն մը վերջացած է , եւ այնու մասնակցելու համար եկողն ուշ մնացած է , կամ պարզ խօսելով՝ ըսելու թէ բան մը դադրած է իւր գոյութենէն :

### L'esprit meut la matière.

Միտք ուրժեն զիմուղեաց .

Որոյ Լատիներէնն է Mens agitat molem . (Ենէական , Դիքք Զ . տող 727) : Այս բառերն՝ որով Վիրագիլիոս կ'որոշէ նիւթական գոյացութենէն հոգեկան էութիւնն , կը գործածուին նշանակելու համար հոգւոյն պետութիւնն նիւթին վրայ՝ մտաց , բանին եւ հանձարին գերիշխանութիւնն կոյր եւ բիրուժոյ վրայ : — L'existence et la marche des gouvernements ne peuvent s'expliquer par des moyens humains, pas plus que le mouvement des corps par des moyens mécaniques: l'esprit meut la matière .

### Les restes d'une voix qui tombe et d'une ardeur qui s'éteint.

Զնէխարեալ մնացորդ ձայնիս որ նուադի եւ գեռանդան՝ որ ժիջանի :

Վսեմ մելամաղճութեամբ լի բառեր , որովք կը վերջացնէ Պոսիւէ՝ Գոնտէ իշխանին մահուան առ-թիւ իւր խօսած դամբանականին հիանալի վերջա-բանն :

«Յայսմհետէ՝ վոլխանակ զայրց մահ ողբալց , մեծդ իշխան , կամիմ ուսանելի քէն՝ սուրբ առնել զիսն . երանի թէ ի սպիտակ ալեաց աստի խրատ-եալ զհամարոյն՝ զոր կայ ինձ տալ ընդ պաշտաման սպասաւորութեանս , պահեցից հօտիս՝ զոր պար-տիմ մնուցանել բանիւ կենաց՝ զիշխարեալ մնացորդ ձայնիս որ նուադի եւ գեռանդան՝ որ շիջանի : »

Մատենագիրք յաճախ ակնարկութիւններ կ'ընեն այս վսեմ խօսքերուն՝ որք զհոդին մտածման կ'ա-ռաջնորդեն եւ կը ներշնչեն խորին ու սրտայոց տրտմութիւն մը , սուրբ սոսկումն այն հովուագե-տին ու քրիստոնէին , որ ինքզինքն կոչուած կըզգայ ընդհուպ հաշիւ տալու աստուածային արդարու-թեան ատենին առաջ :

. . . Le temps ne fait rien à l'affaire.

. . . Ոչ ինչ ի զործ անդ յաւելու ժամանակ .

Մոլիէրի «Մարդաքացն» անուն կատակերգու-թեան առաջին արարուածին երկրորդ տեսարանին մէկ կիսասողն է այս :

Օրոնթ՝ այր սլալատական, իւր շարադրած մէկ նուագին վրայ մարդատեացն Աղկեստի կարծիքն հասկնալ կ'ուզէ, եւ զայն կարդալէ յառաջ, ճարտարիխօսական զգուշութեամբ մը կ'ըսէ նմա.

Այլ գիտասջիր զի չիք իմ յայն լեալ աշխատ Քան թէ զըրիր մասըն ժամու :

ԱՂԿԵՍ

Տեսուք արդ,

Ոչ ինչ ի գործ անդր յաւելու ժամանակ :

Այս ասացուածն, որ անշուշտ Մոլիէրի ժամանակ խօսուած լեզուին մէջ կար արդէն, եւ անուանի հեղինակն զայն նուիրագործած է միայն, կը նշանակէ թէ գործոյ մը արժանիքն չկրնար բարձրանալ նմա տրուած յոգնութեանց, խնամոց եւ ժամանակին չափով։ Ռոսինին՝ իւր անմահ կիյեօմ թէլ ողբերգութեան շարադրութիւնը քանի մը շարաթէն աւարտած է, մինչդեռ մի քանի երկասիրութիւնք՝ որք իրենց հեղինակաց տարիներով աշխատութեան կարօտ եղած են, արժանաւոր մոռացութեան մը մէջ ինկած են։ — En peinture comme en poésie, nous serons toujours très-volontiers de l'avis d'Alceste; nous dirons et nous penserons hautement que *le temps ne fait rien à l'affaire*. Cela se peut dire d'un sonnet et d'un tableau avec une égale justice. Mais cependant cet axiome, tout axiome qu'il est, se restreint dans de certaines limites.

Levier d'Archimède.

Լծակ Արիմենիեայ.

Ակնարկութիւն նշանաւոր խօսքին այն սիրակուսացի մեծ երկրաչափին, որ Ծալին անհուն զօրութեանը վրայ հիացած, խանդալառ համոզմանի կ'ըսէր. « Տացեն ինձ յեցուկ ինչ, եւ ամբարձից զաշխարհ ՚ի վեր » :

Արիմենիեայ լծակն ճշգրտապէս կը բացատրէ այն միջոցն՝ որ մեծամեծ բաներ գործելու, եւ ամեն տեսակ խոչընդոտներ բառնալու զօրութիւնն ունի։ Ըստ այսմ կարելի է ըսել թէ ամեն ժամանակաց եւ ամեն ժողովրդոց մէջ գրեթէ շատ քիչ բացառութեամբք, ոսկին եղած է Արիմենիեայ լծակն։ — La plume, voilà quel est aujourd'hui le véritable levier d'Archimède : c'est avec la plume qu'on soulève le monde.

Le vivre et le couvert, que faut-il davantage ?

Անունդ եւ ապատան, իմ այլ խմբի իցեն պէտք.

Հաֆոնթէնի « Մուկն հրածարեալ յաշխարհ » վեռնագրով առակին մէկ տողն է այս, որ կը բացատրէ այն գոհունակութիւնն՝ զոր մարդ կը զգայ իրեն համար ասլահովուած տեսնելով զկարեւորն։

L'indignation fait jaillir le vers.

Արմեուրին սադրէ տաղս.

Որոյ լատիներէնն է Facit indignatio versum. Յորնադի Ս. Երգիծաբանութեան 79 րդ տողն է այս :

Բանաստեղծն՝ իւր ժամանակին բարուց ապականութեան դէմ գրելու եռանդով վառեալ, այսպէս կը սկսի. « Եթէ բնութիւնն զիս բանաստեղծնածչէ, բարկութիւնն ալխտիթելադրէ ինձ տաղեր»:

Յոքնաղի սոյն տողն կը նշանակէ թէ խորին եւ բուռն զգացում մը կրնայ ներշնչմանց աղբիւր մը լինել: — Beaumarchais n'était pas habitué aux luttes judiciaires, mais la nécessité de se défendre lui inspira un chef-d'œuvre d'éloquence et d'esprit. On peut dire que chez lui l'indignation a fait jaillir le vers.

### Le Lion et le moucheron.

Առիւծ եւ նանն.

Հաֆոնթէնի առակներէն միոյն վերնադիրն է այս, յորում առակախօսն յաղթող կը հանդիսացնէ խորամանկ եւ ճարալիկ տկարութիւնն՝ դոր անձնաւորած է 'ի ծանձն, 'ի վերայ կատաղի եւ մնչող զօրութեան, որոց անձնաւորութիւնն է Առիւծն:

Այս համառօտ բացատրութիւնն բաւական է համար թէ լինչ խմասով պէտք է գործածուին ակնարկութիւններն:

### Lit de Procuste.

Մահիմ Պրոկոսայ.

Պրոկոստ՝ Ատտիկեցի հռչակաւոր աւազակ մ'էր, որ իւր հիւրերը կը տանջէր քստմնելի անդամատութեամբք: Նախ կը պառկեցնէր զանոնք երկաթեայ անկողնոյ մը վրայ եւ անոնց ոտից ծայրերը

կը կտրէր եթէ որոշեալ չափէն երկայն ըլլային, եւ կամ՝ եթէ որոշեալ չափէն կարմ գային, պարանօք ձգձգելով զայնս, իրենց տեղին կը խախտէր ու կը քաշէր մինչեւ որ անկողնոյն ծայրն հասնէին: Թեսէս աղատեց երկիրն այս ճիւաղէն, միեւնոյն տանջանօք պատժելով զնա:

Պրոկոսայ մահիմն առածանին ասսացուած մը եղած է, որ ազգու կերպիւ կը նկարագրէ այն կրծատումներն ու փոփոխութիւններն՝ զոր կընեմք հաստատութեան մը, խորհրդոց կամ գաղափարաց ամբողջութեան մը մէջ, որպէս զի յարմարցնեմք զայն առաւել կամ նուազ բռնաւորական պահճմանց: — On trouve toujours dans les sociétés que l'on fréquente des originaux égoïstes qui veulent que vous pensiez et que vous jugiez comme eux; ils ne comprennent pas qu'on soit d'un avis contraire, et leur opinion est un *lit de Procuste* sur lequel ils prétendent placer la vôtre.

L'œil morne, maintenant, et la tête baissée,  
Semblaient se conformer à sa triste pensée.

Արդ կորազլուս տրխահայեաց՝

Թռւեին նըմա զրլ վրօսակից.

Ռասինի տողն՝ այն նշանաւոր պատմութեան մէջ, որով թէրամին կը պատմէ թեսէսի իւր իպսուիս որդւոյն մահը: (Փեղրա, արարուած հինգերորդ, տեսմիլ չորրորդ):

Այն ինչ ի դրանց աստի Տքեզեն քաղաքի եւ նա ընդ մեզ  
Բազմեալ ի կառա անդ իւր, կային ըգնովաւ լրւու իրբև ըզնա  
Թիկնապահը թաղծեաւ, եւ զնայր դէպ ի Միկէնըս մըտայոյդ  
Թողեալ ի նօն ըզմիովք զերսասնակսըն տատանեաւ.  
Սոս երիփարք, որք լի երբեմն ի վեհ աշխոյժ կառափարեաւ,  
Արդ կորագլուխ տրիւրահայեացի բուէին նըմա գոյ վրշակից.

**Մատենագիրք** յաճախակի ակնարկութիւններ  
Կընեն վերոյիշեալ երկու տողից, եւ գրեթէ միշտ  
զուարձարանական եղանակաւ մը: — Ce jour-là,  
Arthur était porté à une noire mélancolie. Au milieu  
de la chambre, Pyrame, son chien, accroupi, la queue  
allongée sur le plancher et le museau posé entre ses  
pattes de devant, couvait son maître d'un regard  
aussi intelligent qu'affectueux, et semblait se con-  
former à sa triste pensée, comme autrefois les cour-  
siers d'Hippolyte.

Louis . . . . .

Se plaint de sa grandeur qui l'attache au  
[rivage.]

Լուդվիկ . . . . .

Քրորմբնչ զիառացն իւրոց, որզեսեզերբն ըզնա ունին

Պուալոյի առ Արքայն ուղղեալ «Անց Հոենուի»  
թղթոյն մէկ մասն է այս:

Լա Սալ եւ Դավուա, Նօսան եւ ո՛Ամպր եւ Պերինկէն  
Հերձուն զալիս, որ ընդ բեռամբն արիական դողդոշեն,  
Մինչ արութեան իւր ի բոց վառեալ լուդվիկ զողիս նոցին,  
Քրորմբնչ զիառացն իւրոց, որ զգեսեզերբն քզնա ունին.

Այս հոչակաւոր տողն միշտ հեգնական եղանա-  
կաւ մը կը յիշատակուի, խօսելով մանաւանդ այն-

ալիսի մէկու մը նկատմամբ, որ անտեղի խոճմառու-  
թեամբք իւր փառքն ու պատիւը վտանգելու կը  
վախնայ, կամ վախնալ կը ձեւացնէ:

**Lyre d'Amphion.**

Քնար Ամփիոնի.

Քնար մը՝ որոյ միջոցաւ Ամփիոն չինեց թէրէ  
քաղաքին պատնէշներն, ըստ յոյն դիցաբանից: Այս  
հրաշալի քնարին ձայնէն, քարերն ինքնին կ'եր-  
թային զետեղուիլ իրենց որոշեալ տեղերը:

Գրականութեան մէջ Ամփիոնի ժնարե կը յիշա-  
տակուի յաճախ, բանսատեղծական կերպիւ նկա-  
րագրելց համար այն դիւրութիւնն՝ որով կը կա-  
տարուի տաժանելի աշխատութիւն մը: — C'est  
merveille que de voir avec quelle rapidité le vieux  
Paris disparaît pour faire place au nouveau. De  
toutes parts les murs surgissent, les maisons  
s'élèvent. Où se trouvaient des ruines, il y a quel-  
ques semaines, se dressent aujourd'hui de véritables  
palais. Il semble que tout s'exécute par la vertu  
mystérieuse de la *lyre d'Amphion*.

Madame se meurt! Madame est morte!

Տիկինն ահա մեռանի, Տիկինն մեռնա.

Ճարտարխոսական վսեմ աշխոյժք Պոսիւէի, որ  
կ'երեւին Օրլէանի դքսուհոյն՝ Անդլիոյ Հենրիէին  
վրայ խօսած դատիանականին մէջ, որ յանկար-  
ծամահ եղաւ ՚ի ծաղիկ հասա՛ի.

«Միտ դիք, տեարք, ահաւոր պետութեանցն՝  
յորս մեք 'ի ներքուստ աստի ակնարկեմք, մինչդեռ  
դողամք մեք ընդ ձեռամբ նոցա, Աստուած հար-  
կանէ զնոսա մեզ 'ի խրատ պատճառք՝ բարձրու-  
թիւն նոցա է, եւ այնչափ չզնդայ ընդ նոսա, զի չզե-  
մեղէ պարտ բաշխի տալ զնոսա 'ի խրատ այլոց : Մի  
քրթմնջք, քրիստոնեայք, թէ զի տիկինս ընտրե-  
ցաւ առնել մեզ զայս ազգեցութիւն . չիք ինչ դժնէ  
աստանօր վասն նորա . զի որպէս յառաջիկայսդ  
տեսջիք, նովին հարուածով որ զմեզն խրատէ՝ կե-  
ցուցանէ զնա Աստուած : Պարտ էր հաստատ գի-  
տել զոչնչութիւն մեր . բայց եթէ անակնկալ հար-  
ուածք պակուցիչք պիտոյ իցեն սրտիցս կախարդե-  
լոց 'ի սէր աշխարհի, շատ իսկ մեծ է այս եւ կարի  
ահագին :

Ով գիշեր աղիտարեր, ով գիշեր ահաւոր, յո-  
րում հնչեաց յանկարծահաս իրեւ զշոյնդն ձայ-  
թելոյ որոտման այս բօթ սոսկալի . Տիկինն ահա  
մեռանի՛, Տիկինն մեռան :

«Սյս արձանական ներբողն, կ'ըսէ Վոլթէր, ա-  
մենամեծ եւ սակաւադէս յաջողութիւն մի ունեցաւ .  
արքունեաց իսկ արցունք թափել տալու յաջողու-  
թիւնն : Պոսիւէ հարկադրեցաւ ընդհատել իւր  
խօսքն այս բառերէն յետոյ . Ո՞վ զիշեր աղիտարեր,  
եւայն : Ունկնդիրներն սկսան լալ հեծկլուանօք, եւ  
ատենախօսին ձայնն ընդմիջեցաւ յարտասուաց եւ  
ի հեկեկանաց :»

Սոյն բառերն, որ այնքան պերձախօս ազգուու-  
թեամբ ցոյց կուտան կենաց յեղակարծ անցումն  
'ի մահ, կը գործածուին անձանց եւ գլխաւորապէս

*իրաց նկատմամբ:* — Aujourd'hui, il n'y a que les poètes de premier ordre qui aient chance d'être lus ; le positivisme dans les idées a tué la poésie. On peut faire son oraison funèbre et dire : *la poésie se meurt! la poésie est morte!*

**Mais où sont les neiges d'antan?**

Այլ հուր իցեն ձիւն անցելոյ ամին.

Վիլոն բանաստեղծին յօրինած «Երբեմնի Տիկ-  
նայի » անուն չնորհալից պարերգին ծայրայանդն  
է այս : Բանաստեղծն՝ որ իւր տաղը շարադրած  
տեեն, խղճի անդորրութիւն չէր գտներ յինքեան,  
մահուան գաղափարով տոգորուած էր : Վասն այ-  
սորիկ համոյք կը զգայ նա հոչակաւոր գեղեցկու-  
թեանց, հզօր թագաւորաց եւ դիւցազանց ամբոխն  
մի առ մի անցունել մեր առջեւէն, եւ հարցնել  
ինքնին . ուր են նոքա . Այլ հուր իցեն ձիւն անցելոյ  
ամին : Յառաջ քան զՎիլոն, բազումք 'ի բանաս-  
տեղծից գործածած էին այս աշխայժ եւ ազդու-  
ձեւն . Ո՞ւր է Սրթուս . Ո՞ւր է տրովացի Հեկաորն .  
Ո՞ւր է Հեղինէ . Ո՞ւր է գեղեցկութիւնն Յասոնի ,  
Ապսաղոնայ . . . : Սէն Պէրնար եւս գործածած էր  
այս հարցական ձեւն . « Ո՞ւր է վեհն Սողոմոն . Ո՞ւր  
է անյաղթելին Սամսոն . Ո՞ւր է սիրելին Յովան-  
թան » : Ապա նոյն ձեւն գործածելով հեթանոսաց  
նկատմամբ եւս, կը յաւելուր . « Ո՞ւր է կեսար .  
Ո՞ւր է կուկուլըս . Ո՞ւր է կրկերոն » : Սակայն ինչ  
որ երեւելի պիտի ընծայեցնէ միշա զՎիլոն, վերո-

յիշեալ ասացուածի չնորհն ու նորութիւնն է, որ  
այնքան լաւ կերպիւ կը պատշաճի վաղանցիկ եւ  
փախառեայ գեղեցկութեան. Այլ ուր իցեն ձիւնի  
անցելոյ ամին:

Սոյն ասացուածն՝ որ այնքան չնորհալից կերպիւ  
կ'արտայայտէ տիտուր գարձ մը դէպ ՚ի անցեալ ժա-  
մանակս, յաճախակի կը յիշատակուի ՚ի մատենագ-  
րաց: — Quel est l'homme qui, en retournant au  
village qu'il a quitté depuis quinze ou vingt ans et  
où se sont écoulées ses premières années, n'a ép-  
rouvé un de ces serrements de cœur que cause l'ab-  
sence ou la mort des amis d'enfance? Où est Charles?  
où est Alfred? où sont Pierre, Paul ou Joseph?  
Mais où sont les neiges d'antan?

### Maître Jacques.

Տէր Յակոբոս.

Մոլիէրի « Ազահն » անուանեալ կատակերգու-  
թեան մէկ անձն է այս: Սա՛ Հարբակոնի խոհակերն  
ու կառավարն է միանդամայն. խոհանոցին ու ա-  
խոռոյին մէջ կը նախագահէ յաջորդաբար: Զայս կը  
ցուցնէ հետեւեալ տեսարանն ծիծաղաշարժ եղա-  
նակաւ մը.

ՀԱՐԲԱԿՈՆ.

Այժմ, Տէր Յակոբոս, զքեզ վերջնոյն պահեցի:

Տէր ՅԱԿՈԲՈՆ

Չեր կառավարին թէ ձեր խոհակերին խօսիլ կու-  
ղէք, տէր իմ. քանզի այս երկուքն ալ եմ ես:

ՀԱՐԲԱԿՈՆ

Երկուքին ալ:

Տէր ՅԱԿՈԲՈՆ

Բայց նախ որո՞ւ:

ՀԱՐԲԱԿՈՆ

Խոհակերին:

Տէր ՅԱԿՈԲՈՆ

Սպասեցէք ուրեմն, եթէ կը համիք:

(Տէր Յակոբոս իւր կառավարի բանկոնն հանելով,  
խոհարարի զգեստով կ'երեիք):

Տէր Յակոբոս անունն լեզուին մէջ անցած է, եւ  
միշտ հեղնական եղանակաւ մը կը գործածուի նշա-  
նակելոյ համար այն անձն՝ որ գիտութեանց կարի  
այլազան ճիւղեր կը մշակէ միանդամայն: — Il y a  
certains de nos journaux où tel rédacteur multiple  
est tour à tour, et suivant les besoins du numéro  
du jour, romancier, feuilletoniste, auteur dramatique,  
critique, poète même au besoin: en un mot, un vé-  
ritable maître Jacques littéraire.

### Malgré Minerve.

Յակամայս Մըրենասայ.

Ոյր կատիներէնն է Invita Minerva. Ովրաստիոս  
Արուես Քերրողական, տող 584: Rimer malgré  
Minerve, որ կը նշանակէ՝ Տաղաջափէլ յակամայս Ա-

թենասայ, կըտուի այնպիսի հեղինակի մը նկատ-  
մամբ, որ առաջնորդէ եւ ներշնչումէ զուրկ ըլլալով,  
կը յամառի գրել ամէն բան յանձն առնելով . . .  
բայց այս խմասան կ'ընդհանրանց դործածութեան  
մէջ, եւ կը զրուցուի ամէն առասկ անկարողութեան  
նկատմամբ: — Quand on est consulté par un pré-  
tendu poète sur le mérite de ses vers, il est tou-  
jours assez difficile de lui faire entendre qu'il a tort  
de rimer malgré Minerve.

### Le Manteau d'Antisthène.

Աւերակուն Ս. Անտիստինայ.

Ակնարկութիւն Սոկրատոց ըստած մէկ խօսքին առ  
Անտիսթենէս փիլիսոփայն, որ կեղծ արհամարհանք  
մը ցայց կաւարը ընկերական պատշաճութեանց եւ  
արտաքին իրաց նկատմամբ: Անտիսթենէս ծակծկած  
հագուստներ կը հագնէր: այս բանն առիթ տուու  
Սոկրատոյ՝ օրին մէկն անոր ըսելու: «Անտիստինէս,  
ընդ ծակին զրղելի յո զամբարհաւաճուրին յո  
նկատմէ»:

Խոնարհութիւն կեղծող հպարտներն սակաւագիւտ  
չեն, եւ Սոկրատոյ ասացուածն պիտի ունենայ  
մըս իւր գործածութիւնն: — Rien de plus plaisant  
que les discours de réception à l'Académie: le nou-  
vel élève, après avoir sonné à toutes les portes, comme  
on sait, après avoir fait à huis clos l'étalage de ses  
titres au fauteuil, se reconnaît ensuite publiquement

indigne de l'honneur qu'on lui fait: *o Antisthène!*  
est-on tenté de lui crier avec Socrate, *j'aperçois  
ton orgueil à travers les trous de ton manteau.*

### La Massue d'Hercule.

Լախ Հերակլենայ.

Ակնարկութիւն մ'է այս այն ծանր եւ ահար-  
կու դործիքին՝ որոյ միջոցաւ այս դիւցազնն ազա-  
տեց երկիրն այն ձիւաղներէն, որք զայն կ'ասպա-  
կանէին, եւ կատարեց իւր փառապանձ նահատա-  
կութիւններն:

Իւր նպատակին հասնելու անդիմադրելի եւ  
բուռն միջոց մը կը նշանակէ այս ասացուածն: —  
La volonté, le travail, mais un travail assidu et  
sans relâche, telle est la *massue d'Hercule* qui brise  
tous les obstacles.

Mes pareils à deux fois ne se font pas connaître,  
Et pour leurs coups d'essai veulent des coups  
[ de maître.

Բազմապատիլ ոչք փորձուց գտանին կարօս նմանիքիմ.  
Քզյաղրուրեան անդէն ի սկիզբն ասպարհոն քեկն  
ածեց.

Դուռնէյլի «Սիս» ողբերգութեան երկրորդ ա-  
րարուածին երկրորդ առարանին մէջ գտնուած  
գրգռութեան նշանաւոր առարանէն առնուած

առղեր են ասոնք : Ոտորիկ՝ որ մինչեւ ցայնվայր  
զինք չէ կրած , մահաբեր պատերազմի մը կը հրա-  
ւիրէ զկամն կորմա , որ մին է Սպանիոյ արի պա-  
տերազմիկներէն , եւ որ նախատած է զոօն Տիէկ՝  
Ռոտորիկի հայրն .

ՈՈՏՐԻԿ

Յիս աղաջեմ , անսա . . .

ԿՈՐՄԱ

Խօսեաց

ՈՈՏՐԻԿ

Հզտարտիոյս բարձ յինէն .

Ճանաչիցին դու ըգծիէկ

ԿՈՐՄԱ

Այո ,

ՈՈՏՐԻԿ

Մեղմով խօսեսցուք .

Եւ գիտիցին թէ ծերունին է զօրութիւնն իսկ համ-  
բուն

Դա քաջութիւն , նա եւ պատիւ , թէ գիտիցին , իւր  
աւուրց .

ԿՈՐՄԱ

Իցէ թերեւս

ՈՈՏՐԻԿ

Եւ զոր ՚իյաչս իմ նըկատես զայս եռանդ  
Գիտին արդեօք արդիւնս արեան գոլ քաջարի ծը-  
նողիս .

ԿՈՐՄԱ

Խոկ զինչ ինձ փոյթ

ՈՈՏՐԻԿ

Արագարագ ըզչափ առնուլ հասցէ քեզ .

ԿՈՐՄԱ

Վաշ քեզ յանդուգն պարմանի

ՈՈՏՐԻԿ

Մի նախատանօք բարբառիր-  
երիտասարդ եմ հասակաւ այլ բարետոհմ ոչ ոգիք  
թըլովք ամաց ըստանացեն զանդիմադարձն ա-  
րութիւն .

ԿՈՐՄԱ

Համեմատել ըզքեզ ընդ իս . հիմ այդքանի յօխոր-  
տանք  
Քեզ , ո՛ Ռոտորիկ , զոր ոչ իսկ ոք ետես ՚ի զէն վառ-  
եալ բնաւ .

ՈՈՏՐԻԿ

Բազմապահի ոչ թէ փորձուց զանին կարօն նմանի իւն  
Հզյաղրութեան անդէն ՚ի սկիզբն ասպարիզին թէլէ  
[ածէն]

Այս բառերն ճշգրիտ իմն կը նկարագրեն այն անձը  
կամ այն իրը՝ որ յանակնկալս երեւան կուգայ մե-  
ծագործ արդեամբք : — Victor Hugo avait à peine  
dix-huit ans lorsqu'il composa cette magnifique ode  
*Moïse sur le Nil* , qui fut couronnée par l'Académie  
des Jeux floraux de Toulouse . Si la modestie ne le  
lui eût interdit , il aurait pu prendre pour épigraphe  
ces deux vers du grand poète tragique :

*Mes pareils à deux fois ne se font pas connaître ,  
Et pour leurs coups d'essai veulent des coups de maître .*

**Le Meunier, son Fils et l'Ane.**

**Զազացպան, որդին եւ էօ.**

Լափոնթէնի ամենասիրուն առակներէն միոյն վերնագիրն է այս, յորում հեղինակն զուարձալի եւ հետաքրքրական դիպուածոց յաջորդութեամբ ցոյց կուտայ ամեն մարդու տուած խրասուց հետեւելց անկարելիութիւնն, որք գրեթէ միշտ հակառական կը լինին։ Ասկից ահա հետեւեալ եզրակացութիւնն, որ առածի փոխուած է։ «Ոչ ո՛վ կարէ հաճել զաւենեցուն միւս եւ զիօրի իւրոյ»։

Ակնարկութիւնք տեղի կ'ունենան յիշելով երբեմն րուն խակ առակը, եւ երբեմն ալ վերոցիշեալ ասացուածն։ — Quoi que fasse un chef d'administration, il ne parviendra jamais, fût-il cent fois plus juste qu'Aristide, à éviter la critique des uns et les récriminations des autres. La Fontaine l'a dit en grand moraliste: *On ne peut contenter tout le monde et son père.*

---

**Midas changeant en or tout ce qu'il touche.**

**Միդաս փոխարկէ յուկի զամենայն յու ինչ եւ նուպն լինի.**

Բաքոս, իւր սովորական ուղեկցաց հետ ՚ի Փութգիս եկած ըլլալով, ծերունին Միզենոս՝ որ իրեն կ'ընկերանար, կանկ առաւ աղբեր մը քով, ուր Միդաս գինի լեցնել տուած էր՝ զնա յանկուցանելու

համար։ Ծերունին գինեւոյ սիրահար էր։ երկար առեն հոն մնաց, եւ քնացաւ աղբեր քովն՝ սպասելով որ ծարաւնայ։ Փութգիս հովիւներն զնա արթշիու եւ դեղեւկոտ տեսնելով, ծաղկամիք պսակեցին զնա ու Միդասի պալատն տարին։ Միդաս՝ բաքոսի գաղտնեաց հուատարիմ պաշտօնեայն իւր ձեռքն ունենալուն վրայ խնդութեամբ լեցուած, մեծաշուք հիւրընկարութիւն մը կ'ընէ նմա, եւ կ'իւգիս դաշտերն կը տանի զնա յետ ասսնօրեայ խրախութեանց եւ խնջոյից։ Աստուածն՝ իւր դաստիարակը նորէն տեսնելուն վրայ ուրախանալով, եւ երախուապարտ այն հիւրընկարութեան համար զօր վայելած էր նա Փիւսիդական արքունեաց մէջ, կը հրամայէ Միդասայ՝ որ խնդրէ իւրմէ ինչ բան որ կը փափաքի, իւր խնդրոյն կատարումն խոսանալով։ «Յոր ինչ եւ մերձեցայց, կը գոչէ Միդաս, կամիև զի շիցի փոխարկեալ յոսկի նոյնձամայն։» Բաքոս կը կատարէ նորա իդձն, եւ կը չնորհէ նմա այս աղետալի պարգեւն, ցաւելով որ լու ընարութիւն մը ըրած չէ։ Միդաս՝ որ երջանկութեան կատարն հասած կը համարի ինքզինքն, իւր նոր ստացած այս զօրութեան վրայ ուրախամիտ՝ կը հեռանայ։ Այսպիսի եղական չնորհաց հաւատ ընծացելու հազիւ համարձակելով, կ'ուզէ փորձ մը փորձել կաղնեւոյ կանաչաղեղ ոստ մը կախուած էր իւր գլխուն վերեւ։ կը բրցնէ զայն, որ խիսյն ոսկեայ ձիւզի մը կը փոխարկուի։ քանի մը հասկեր կը քաղէ, եւ ահա այդ հասկերն կը լինին հնձոց ամենաթանկագիրն։ խնձոր մը կը բրցնէ, եւ երեկորնական պարտիզէն քաղուած պտուղ մը կը

կարծես զայն . իւր պաշտան դրանց կը հափ , եւ ահա ոսկին կը փայլի ճաճանչագեղ՝ դրանց քանդակագործ վեղիերուն վրայ . իւր ձեռքն ՚ի ջուր կը միսէ , եւ ահա ոսկին կ'սկսի հոսիլ իւր մատանց ծայրէն դեղնագոյն եւ պայծառ ալեօք : Նորանշան եւ հիմանալի բան մ'էր այս , եւ Միդաս հազիւ հաղ կրնար չափ դնել իւր խնդութեան : Սակայն իւր սպասաւորներն մաեղինօք եւ պտղովք լի սեղան մը կը պատրաստեն նմա : Եւ ահա միւս այլ խրախճանք . հրաշալիքն կը շարունակէ , եւ ամենայն խորտիկք յոսկի կը փոխակերպին , ց'որչափ Միդաս իւր ձեռներն անոնց կը դպցնէ . կը հափ Դեմետրեայ պարգեւաց , եւ ահա ոսկւոյ քծուար մը կը լինի այն՝ զոր փշրել կը փորձէ իւր ատամամբք : Նարինջ մը կը մօտեցնէ իւր բերնին , եւ ահա համեր պտուղն անհամ եւ անձաշակ պաղ մետաղի մը կը փոխուի : Զինջ ջրոյ մը մէջ Բաքոսի քաղցրագոյն պարգեւներն կը խառնէ , եւ ահա այդ ջուրն ոսկեղէն ըմպելիք մը կը դառնայ՝ որ իւր բերնին մէջ կը հոսէ : Սյս անօրինակ դժբաղդութենէն զարհուրած՝ Միդաս , փարթամ եւ կարօտ միանդամայն , կը սկսի իւր ունեցած իղձն անիծանել : Յայնժամ դեռ եւս ոսկեպատ ձեռներն դէպ յերկինս բարձրացնելով , Միդաս կ'աղերսէ աստուածոյն ազատել զինքն այսօրինակ չարաշուք չնորհէ մը : Դիք ողորմած են . Բաքոս թողրւթիւն կուտայ Միդասայ այն խոստովանած յանցանացն համար , պատուիրելով նմա՝ որ երթայ իւր ձեռներն լուայ Պակտողս գետոյն մէջ : Միդաս հնազանդելով այս պատուիրանաց , իւր այն չքնալ յաստկութիւնն կը

փոխանցի գետակին ջուրց , եւ այժմ իսկ Պակտողս աւազց հետ խառն ոսկի կը բերէ :

Սյս հանճարեղ այլասացութիւնն՝ Միդաս փոխարիկ յոսկի զամենայն յոր ինչ եւ հուպն լինի , բացարձակապէս աշխատութեան այլաբանութիւնն ըլլալու էր . բայց սա կը պատշաճի նաեւ այն մարդոց՝ որոց համար ամենայն ինչ յաջողութիւն է , որք կարծես թէ յաջողութիւն կը տանին իրենց հետ այն բոլոր ձեռնարկութեանց մէջ՝ որոց կը մասնակցին : — L'enjouement s'étend à toutes sortes de sujets ; il embellit la morale , il adoucit le reproche , il rend la louange plus flatteuse , il sait égayer jusqu'à la tristesse : c'est le *Midas* de la fable , qui change en or tout ce qu'il touche .

### La Moelle des lions .

Ուղեղ ապիծուց .

Ակնարկութիւն Սքիլլեայ դաստիարակութեան , այն առնական եւ խիստ եղանակին , որով Յուչիապարկին Քիրոն դաստիարակեց այս դիւցազնն : Տես *Education d'Achille* .

Առիւծուց ուղեղն ձշքրիտ իմն կը սահմանէ այն խիստ դաստիարակութիւններն , որոց չնորհիւ կը զարգանան մեծ տաղանդներն եւ առնացի բնաւորութիւններն : — Que votre fils ait constamment sous les yeux Homère , Démosthène , Platon , Xénophon , Cicéron , Virgile , Horace , Tacite , Pascal , Bossuet ,

Fénelon ; les grands philosophes, les grands poètes, les grands historiens, les grands orateurs, les grands moralistes : telle est la *moelle des lions* dont il faut nourrir son esprit.

---

**Moi, c'est moi qui l'ai fait !**

**Оу, би թնալիցն եմ ենդինակ դաւանաց.**

**Ոյր Լատիներէնն է Me, me, adsum qui feci!**  
 Նիսոսի եւ Եւրիպիտաց նշանաւոր դրուագէն առած բացագանչութիւն մէջ այս . (Վիրգիլիոս, Ենիկան, Գիրք Թ. տող 672) : Նիսոս եւ Եւրիազոս, արովացի երկու երիտասարդ՝ մարտիներ, ընկերակիցք փառաց եւ արկածից, եւ կցորդեալ բարեկամութեան խանդակաթ սիրով, 'ի միասին գործ եւ կը փափաքին դիւցազնական գործ մը : Գիշեր առեն երկուքն 'ի միասին Հռուտառլեանց բանակն կը սորգին, արբեցութեան քնոյ մէջ եղող բազում զինուորներ կը խովանողեն, եւ յետս գառնալ կը պատրաստուին : Սակայն լցոս կը ծագի, եւ Վոլոկնա՝ Հռուտառլեան զօրապետ մը, ընկերակցութեամբ երեք հարիւր հեծելազօրաց, Եւրիազի վրայ կը յարձակի : Նիսոս՝ ստուերին մէջ դարանած՝ Երկու նետ սորճակելով՝ երկու Հռուտող կը զարնէ . սակայն տեսնելով զվոսկէնս՝ որ իւր սուրն Եւրիազի վրայ վերուցած է, յանկարծ իւր պահուցած տեղէն գուրս կ'ելէ գոչելով . «Ես, ես թնալիցն եմ նեղինակ դաւանաց . յիս դարձուցէք զզէնս ձեր» : Արդէն սուրն կարձեցուցած է Եւրիազեայ կեանքն.

Նիսոս կը նետուի թշնամեաց մէջ, կը բունէ միայն զվոսկէնս, կ'օպաննէ զնա, եւ ինքն ալ հազարաւոր նետերով կարեվէր՝ իւր բարեկամին մարմնոցն վրայ կ'լինայ ու կը մեռնի :

Այս բացագանչութիւնն կը գործածուի իմացնելու համար՝ աղէկ եւ գէշ ասմամբ, ու բուռն եւ ազգու եղանակաւ մը, թէ ուրիշի մը վերագրուած բանի մը հեղինակն ինքն է :

---

**Moïse mourant en vue de la terre promise.**

**Մովսէս մեռանի դէմ յանդիման երկրին աւետեաց.**

Մովսէս՝ Քորեբայ վիմին քովլ՝ Աստուծոյ խոսաման վրայ տարակուսելով, դատապարտուեցաւ Աւետեաց երկիրն չմանեցյ, եւ արդարեւ մեռաւ Նաբաւ լերան վրայ, որոյ գագաթէն կրցաւ միայն տեսնել Քանանու երկիրն : Զիք ինչ բնաւ աւելի հիացուցիչ եւ սրտաշարժ քան մարդոյ մը այս վիճակն, որ հեռուէն կը դիմէ, յուզմամբ եւ յափշտակութեամբ, այն նապատակն՝ որ իւր բոլոր կենաց ըղձիցն առարկայն եղած է, եւ առ որ ներելի չէ իրեն հասնիլ : Մովսէս համառօտիւ կը բովանդակէ աստ համօրէն մարդկութեան պատմութիւնն . պատմութիւնն անձնիւր անհատի՝ որ կ'իջնէ 'ի գերեզման, իւր ետեւ թողլով անկատար գործ մը : Բատ այսմ Ս. Գրոց մէջ չկայ եւ ոչ մի պատահար, որ այնքան շատ գործածութիւններ ունենայ որքան Մովսէսի այս յիշատակն, որ իւր

Վերջին չունչը կ'աւանդէ Նարաւ լերան գագաթն , ու  
վերջին ակնարկ մը կը նետէ Աւետեաց Երկրին վրայ :  
Աւետեաց երկրին կը ներկայացնէ նպաստակի մը  
հետամուտ եղող անձանց իզձերն , փափաքներն ,  
ցնորքներն ու յոյսերը : Իսկ Mourir en vue de la  
terre promise — Մեռանել դիմ յանդիման երկրին  
Աւետեաց , կը նշանակէ՝ իջանել 'ի գերեզման այն  
պահուն իսկ , յորում կը տեսնէ մարդ իւր բոլան-  
դակ փափաքանաց իրականացումն : — Combien  
de chercheurs ardents , d'inventeurs infatigables ,  
meurent épuisés de travail et souvent de misère ,  
au moment même où ils allaient enfin recevoir le  
prix de leurs longs efforts ! Comme Moïse , ils rendent  
le dernier soupir en vue de la terre promise .

---

### La Montagne qui enfante une souris .

Լեառն որ ծնանի մուկն .

Ակնարկութիւն Լաֆոնթէնի մէկ առակին , որ  
Ովրատիոսի սա տողին ընդլայնում է . « Partu-  
runt montes , nascetur ridiculus mus . Ճշկեցեն յե-  
րին յերկունս եւ ծընցի մուկըն ծաղրալից » :

Լեառն 'ի յերկունս հեծէր 'ի ճիչ մէծագոչ .  
Երկիր համայն դէտ ակնունէր 'ի յոյս մեծ .  
Իսկ նա հած մուկն 'ի լոյս :

Սյս բառերն զուարձաբանական եղանակաւ մը կը  
դորձածուին , եւ հեղնօրէն կ'ուղղուին անոնց՝ որք  
սովորական եւ աննշան գործ մը բարձրածայն կը  
հռչակեն : — Le monde est plein de gens qui s'exa-  
gèrent leurs moindres prouesses , et qui , lorsqu'ils  
viennent de raconter quelque acte qui leur est per-  
sonnel , regardent tous les auditeurs d'un air radi-  
eux et semblent leur dire : *Montons au Capitole* .

---

Րեւոյթն խայտառակ արդիւնք մը միայն կ'ունենան :  
— Le prospectus ne doute de rien , il promet  
monts et merveilles . On le croit sur parole , et la  
crédulité ne tarde pas à s'apercevoir que la mon-  
tagne accouche d'une souris .

---

### Monter au Capitole .

Նլանել ի Կապիտոլ .

Հնոյն Հռովմաց մէջ , յաղթական զօրավարք պեր-  
ճաշուք կառքով մը համայն ժողովրդեան ցնձախց  
աղաղակօք յաղթանակաւ կ'ելլէին 'ի Կապիտոլիոն ,  
եւ հռն զնհեր կը մատուցանէին դից . ապա բազմու-  
թիւնն կը տանէր զանոնք իրենց բնակարանը շա-  
հերով եւ ուրախութեան աղաղակներով :

Սյս բառերն զուարձաբանական եղանակաւ մը կը  
դորձածուին , եւ հեղնօրէն կ'ուղղուին անոնց՝ որք  
սովորական եւ աննշան գործ մը բարձրածայն կը  
հռչակեն : — Le monde est plein de gens qui s'exa-  
gèrent leurs moindres prouesses , et qui , lorsqu'ils  
viennent de raconter quelque acte qui leur est per-  
sonnel , regardent tous les auditeurs d'un air radi-  
eux et semblent leur dire : *Montons au Capitole* .

---

### La Mort frappe d'un pied indifférent .

Նուին միով ոսամք հարկանի մահ .

Որոյ Լատիներէնն է Oequo pulsat pede . . . : Սյս  
սողով եպիկուրեանն Որատիոս կը հրաւիրէ իւր

Սեստիս բարեկամն զներկայն վայելելու . «Վաղանցիկ են կետնք, կըսէ նմա , եւ նոյին միոյ ուսմբ հարկանե մահ զնակալ աղյատին եւ զապարտնա արյայից :»

Մատենագիրք յաճախ ակնարկութիւններ կ'ընեն լատին բանաստեղծին այս տողին , արտայայտելոյ համար թէ մարդոց մէջ եղած միմիակ իրական հաւասարութիւնն՝ է հաւասարութիւն առաջի մահուան : — La statistique a constaté que, dans les temps ordinaires, la mortalité est plus considérable chez les classes pauvres ; mais quand une épidémie se déclare, la balance se rétablit, et la mort frappe d'un pied indifférent le riche et le pauvre, le maître et le serviteur, l'enfant et le vieillard.

### Les Moutons de Panurge .

Թառինք Բանիւրմի .

Ռապըէի «Բանդակրիւէլ» կատակեզութեան ամենէն ծիծաղաշարժ հասուածներէն միոյն ակնարկութիւն մ'է այս :

Բանիւրժ՝ Բանթակրիւէլի զուարթ ընկերն , որպէս յայտնի է արդէն , Ռապըէի այլանդակ երեւակյութեան մէկ ծնունդն է : Բանթակրիւէլի Լանտերնաց երկիրն ըլած ձամբորդութեան միջոցին , Բանիւրժ՝ ծովուն վրաց կոռուի կը բոնուի Տէնարնու վաճառականին հետ , յորմէ ծանրապէս նախասուած է : Իւր վրէժն առնելու համար անոր խաղ մը խաղալ ուգելով , Բանիւրժ անոր ոչխար-

ներէն հատ մը կը գնէ ու կը գահավիճէ ՚ի ծով : Այս գահավիճեալ ոչխարին օրինակէն ու մայլւն ներէն դրդեալ , Տէնարնուլի բոլոր ոչխարներն անոր ետեւէն կարգաւ ծովը կը ցաթկեն : Նոյն իսկ Տէնարնուլ , որ կը ջանար բանել վերջին ոչխարը , անոր հետ ծովը կը գլորի , եւ ծովամոյն կ'ըլլայ իւր հօտին հետ , լրացնելով այսպէս հօտին նմանողական խելայեղութեան այս սարսուէլի պատկերն : Բանիւրժ թիակի մը միջոցաւ թոյլ չ'ը տար անոնց կրկին նաւուն մէջ ելլելու , « ակերձախօսութեամբ քարոզ կուտար նոցա , ձարտասանական փաստերով աշխարհիս թշուառութիւններն ցուցնելով , եւ հաստատելով թէ աւելի երջանիկ են մեռեալներն քան զիենդանիս , որք արտասուաց այս հովտին մէջ կը դանուին դեռ » :

Այս բառերն՝ Գառինի Բանիւրժի՝ կը նշանակեն այն անձինքն , որք նմանողութեամբ մը կը փութան գործ մը կատարելու : — La plupart des hommes ne raisonnent pas leurs actions ; ils font ce qu'ils voient faire , en véritables moutons de Panurge : tant pis si c'est mal , tant mieux si c'est bien .

### Mulet chargé d'or de Philippe .

Պակերառ ջորի Փելիսպետոյ .

Ակնարկութիւն մ'է այս՝ Մակեդոնիոյ Փելիսպոս թագաւորին մէկ խօսքին , որ կըսէր թէ չ'ը գիտեր ինքն անառիկ բերդ մը՝ ցորչափ ոսկեալ բեռնառութեալ ջորի մը կընար հոն ելլել .

Փիղիպոսի ջորին գրականութեան եւ խօսուկցութեան մէջ յաճախ կը գործածուի, երբ մարդագու կերպիւ մը բացատրել ուզէ ոսկւոյ անդիմադրելի զօրութիւնն :

---

**Ne jetez pas des perles devant les pourceaux.**

Մի արկանէք զմարգարիս (ձեր) առաջի խոզից:

**Ոյր Լատիներէնն է Nolite mittere margaritas ante porcos.**

Աւետարանէն առնուած սոյն ասացուածն կը նըշանակէ թէ պէտք չէ տգէտի մը առաջ խօսիւ այնպիսի իրաց վրայ, որոց չէ կարող խելք հասցընել: — Les auteurs de pièces siéflées s'en prennent toujours au mauvais goût du public, incapable, disent-ils alors, d'apprécier les mets savoureux qu'on lui sert, et ils se consolent avec le proverbe: *Ne jetez pas des perles devant les pourceaux.*

---

### Niobé et ses enfants.

Նիոպէ եւ զաւակունի իւր .

Նիոպէ որ կիւդիոյ թագաւորին Տանտաղոսի դուստրն է, ամուսնացաւ թերեի արքային՝ Ամիկոնայ հետ, եւ ՚ի սմանէ ունեցաւ տասն եւ չորս զաւակունք, որոց եօթն ազջիկ եւ եօթն ալ մանչ էին: Իւր զաւակաց բազմութեան վրայ հալարտա-

ցած, Նիոբէ կ'արհամարհէր զկատոն, որ Ապողոն եւ Անահիտ անուամբք երկու զաւակաց միայն տէր էր, եւ մինչեւ իսկ կը հակառակէր այս դիցուհւոյն մատուցուած պաշտաման, անդերով թէ ինքն աւելի իրաւամբ արժանի էր բագիններ ունենալու: Ապողոն եւ Անահիտ, ՚ի վրէժ իրենց մօր նախատանաց, նետահար սպաննեցին Նիոբեայ բոլոր զաւակունքն, որ անշարժ անրարիառ եւ վշտահար մնաց, եւ ապա Արամազդէն ժայռի փոխակերպեցաւ:

Նիոբէ հեթանոսական կրօնից Ռաքէն է, որ չուզէր միսիթարուելի իւր որդւոց կորստեան վրայ: Դիւրին է հասկնալ թէ ի՞նչ խմաստով տեղի պէտք է ունենան այսմ եղած ակնարկութիւններն: — O Rome! ô cité de l'âme! les orphelins du coeur doivent retourner vers toi, mère solitaire d'empires expirés. La Niobé des nations, la voilà debout! Mère sans enfants, reine découronnée, muette dans ses douleurs, ses mains flétries tiennent une urne vide, dont les siècles ont dispersé au loin la cendre sacrée.

---

### Noble oisiveté.

Անհ եւ վսեմ դատարկութիւն.

Որոյ Լատիներէնն է Oium cum dignitate. Կիկերոնի մէկ բացատրութիւնն է այս ՚ի գովեստ դպրութեանց, որք գործէ քաշուած պետական անձին ազնիւ զբաղանք կը հայթայթեն նորա պարապոյ ժամերուն մէջ:

Այս բառերն առերեւոյթ անդործութեան մը նը-

կատամամբ կ'ըսուին, եւ մանաւանդ քաղաքադիսով  
մը անգործութեանն, որ իւր պարապոյ ժամերն կը  
նուիրէ դպրութեանց մշակութեան։ —L'ancien  
ministre renonça définitivement aux affaires et à la  
politique, n'ambitionnant plus rien, disait-il, que la  
noble oisiveté de l'orateur romain; il ne se fit plus  
entendre à la Chambre qu'à de rares intervalles,  
librement et à ses heures.

Nous avons changé tout cela.

Զայդ ամենայն փոխեալ է մեր.

Մոլիէրի «Բոնի թիջի» անուանեալ կատակեր-  
գութեան կարի ծիծաղաշարժ մէկ տեսարանէն առ-  
նուած տող մ'է այս, յ'որում Սկանարէլ մարդկա-  
յին մարմայ ներքին կազմութեան նկատմամբ բո-  
լորովին նոր վարդապետութիւն մը կը յայտնէ։  
«Արդ, այս գոլորչիքն՝ որոց վրայով կը խօսիմ ձեզ,  
աջ կողմէն անցներով, ուր սիրալ կը գտնուի, դէտ  
ի ձախ կողմը՝ ուր լեարդը կը լինի . . .»։ Պար-  
զամիոն Ժերոնիմ հիացած է այս փառաւոր վկա-  
յութենէն, եւ ամենափոքր կասկած մը միայն ունի,  
զոր երկշոտութեամբ կը յայտնէ Սկանարէլի։ «Ան-  
շուշան լաւագոյն կերպով փաստարանել կարելի չ'է։  
բան մը միայն խելքիս դէմ կուգայ. սրտին եւ  
լեարդին դիրքն է այդ. ինձ կ'երեւի թէ անոնց  
եղած տեղն փափսած էք դուք. սիրով ձախ  
կողմը կ'ինայ, եւ լեարդն աջ կողմը»։

### ՍԿԱՆԱՐԷԼ

«Այն, ժամանակաւ այսպէս էր. բայց զայդ ա-  
մենայն փոխեալ է մեր, եւ այժմ բժշկութիւնն ՚ի  
գործ կը դնեմք բոլորովին նոր եղանակաւ մը»։

Այս բառերն՝ Զայդ ամենայն փոխեալ է մեր,  
հեգնական եղանակաւ մը կ'ըսուին այնպիսի վերա-  
կազմութեան մը նկատմամբ, որ կատարուած է  
հակառակ տրամաբանութեան, խելքի, բարոյականի,  
եւայլն։ —Le mariage était autrefois une affaire de  
goût, d'humeur, d'inclination, de sentiment. Nous  
avons changé tout cela: aujourd'hui ce n'est plus  
qu'une question d'argent; nous ne nous sommes pas  
contentés de placer le cœur à droite, nous l'avons  
supprimé tout à fait, comme une chose inutile et  
souvent gênante.

Nous ne pouvons.

Ոչ կարենք.

Որոյ կատիներէնն է Non possumus. Սրբոյն Պօ-  
լայ եւ սրբոյն Յովհաննու պատասխանն է այս,  
ուղղեալ այն քրմապետին, որ կ'ուզէր արգիլել զա-  
նոնք Սւետարանն քարոզեէ։

Այս բառերն՝ երբ կ'արտասանուին որ եւ է իշ-  
խանութեան մը ներկայացուցչին կողմանէ, նա մա-  
նաւանդ Եկեղեցական իշխանութեան մը ներկայա-  
ցուցչին, կ'արտայայտեն անկարելիութիւն մը՝ մեր-  
ժում մը, որոյ վրայ կարելի չ'է նորէն խօսիլ. Ա-  
սոնք կը գործածուին գլխաւորաբար հոգեկանին  
վերաբերեալ խնդրոց մէջ։

**Nous sommes tous d'Athènes en ce point.**

**Ամենենան Սքենացիք եմ առ այս .**

Լավոնթէնի « Զօրուրիւն Առակաց » վերնագրով  
առակին մէկ տողն է այս , որոյ մէջ հեղինակն  
ցուցունելէ յետոյ աթենական ունացնամութիւնն՝  
որ աւելի տղայական վէպերու ականջ կուտայ , քան  
թէ ատենաբանի մը լուրջ խորհրդածութեանց ,  
ինքզինքն ալ աթենացւոյ տեղ կը դնէ , եւ պարզ-  
մութեամբ կը գոչ .

**Ամենենան արենացիք եմ առ այս :**  
ես իսկ ահա մինչ ՚ի գիր  
Յեռում զիմաստս այս ՚ի խրատ ,  
Զմորթոյ իշոյն թէ ոք ըզվէստն ինձ պատմէր  
Ցոյժ իսկ ընդ այն հրճուէի :

Այս տողն խոստովանութիւն մ'է , որով մարդ  
ինքզինքն զերծ չնկատէր այն անձանց թեթեւա-  
մառութենէն , որոնք գրականութեան , քաղաքագի-  
տութեան եւ գեղարուեստից մէջ մեկուսի կը թո-  
ղուն կարեւորն եւ կը յարին այն սնոտեաց՝ որք  
իրենց հաճելի երեւցած են :

### **Oeuf de Christophe Colomb .**

**Չու Քրիստափորի Քոլոմպեայ .**

Ակնարկութիւն մ'է սա այն հանձարեղ ցուցման ,  
զբր Քրիստափոր Քոլոմպոս ստիպուեցաւ ՚ի կիր  
արկանել , իւր հակառակորդաց բերանն պապան-  
ձեցնելու համար . երբ օր մը՝ իւր իսկ ներկա-

յութեան , պատուաւոր սպանիացւոյ մը սեղանին  
վրայ , վիճաբանութիւն մը տեղի կ'ունենար իւր  
ըրած գիւտլն արժանեաց նկատմամբ , առարկուե-  
լով թէ գժուարին բան մը չ'էր այն , եւ միայն թէ  
միտքերնին եկած չ'էր այն գաղափարն , Քոլոմպոս  
ձու մը առնելով , խօսքն հրաւիրելոց ուղղեց եւ  
ըստ . « Զեզնէ ՞վ արդեօք , պարոններ , կարող է  
այս ձուն իւր ծայրերէն մէկուն վրայ կանգնեցնել » :  
Ամենքն ալ կը փորձեն , բայց ՚ի զուր . Յայնժամ  
Քոլոմպոս հաւկիթն առնելով , թեթեւ կերպով մը  
իւր սկաւառակին կը զարնէ զայն , եւ հաւկիթն  
ուղիղ կը կենայ : Հրաւիրեալք կը սկսին գոչել .  
« Դժուարին չ'էր այդ : — Սնատարկոյս , կը պա-  
տասխանէ Քոլոմպոս ծաղրական ժպիտով մը , բայց  
հարկ իր յուրհիլ զայն » :

Քոլոմպոսի ձուն առածի կարգ անցած է , եւ  
կը յիշատակուի այնպիսի բանի մը նկատմամբ , զոր  
մարդ չիրնալով գործադրել , ուրիշի մը կողմանէ  
անոր կատարուիլն տեսնելով , գիւրին կը գտնէ  
զայն : Յաճախ իսկ սա սասցուածին կ'ակնարկեն  
միայն . « Il fallait y penser . Հարկ իր յուրհիլ զայն » :

— Combien a-t-on vu d'inventeurs méconnus , dont  
le génie s'est fait jour par des découvertes faciles  
en apparence ! L'idée une fois éclosé , on la jugeait  
si simple que chacun s'étonnait naïvement de ne  
l'avoir point trouvée . C'est l'éternelle histoire de  
l'oeuf de Colomb .

**Oh! le plaisant projet d'un poète ignorant,  
Qui, de tant de héros, va choisir Childebrand!**

Ո՞վ ծաղրելի մըտաց անմիտ քերողին,  
Ու ՚ի խրռան անդ բազմամբով դիւցազանց  
ՀզԵիլրայրան ընտէ տաղիցն իւր բաժին:

Պուալյի մէկ հատուածն է այս, իւր « Սրուես Քերողական » անուն երկասիրութեան երրորդ երգէն առնուած: Ի սմա Պուալյ ակնարկութիւն կ'ընէ Քարէլ տը Սէնթ-Կարա անուն անծանօթքերթողի մը, հեղինակ « Վանումն Սարակինուաց ի Գաղղիոյ » անուն գործոյն, որոյ դիւցազնն է Շիլտրպրան:

Մանաւանդ գրականութեան մէջ, այս տողերն կը գործածուին ճախող ընտրութեան մը նկատմամբ, երբ դիւրագոյն էր լաւագոյն ընտրութիւն Ժ'ընել: Խնդրոյ նիւթ եղած անձին կամ իրին անունն կը դրուի յայնժամ Շիլտրպրան բառին տեղ:  
— L'Académie vient de couronner *Gazida*, roman vertueux de M. X. Marmier. Concevez-vous l'Académie, qui, ayant sous la main une foule d'oeuvres délicates, conscientieuses ou fortes,

Parmi tant de héros va choisir *Gazida*?

---

**On ne s'attendait guère  
A voir Ulysse en cette affaire.**

Ոչ ո՛վ ակն ուներ  
Զնդիսես առս տեսանել.

Լափոնթէնի « Կրիայ և Բայդ երկու » վերնադըրով

առակին մէկ մասն է այս: Երկու բադեր կրիայի մը կ'առաջարկեն օդոյն մէջն ուղեւորիլ իրենց հետ.

Զքեզ կառարշաւ տարցուք ընդ օդոյ յԱմերիկ.  
Եւ ՚ի թըռիչսն անդ տեսջիք  
Արքայութիւնս, ընկերահաշտ պետութիւնս,  
Եւ ժողովուրդս, ազգս յոդունս.  
Զորոց ՚ի քնին առեալ ըզբարս այլազան,  
Յօդուա ՚ի կիր արկջիք զայն.  
Զայս Ողիսեւս արար. ոչ ո՛վ ակն ուներ  
Զնդիսեւս աստ տեսանել:

Յաճախակի կը յիշատակուին այս տողերն արտայայտերու համար, զուարձաբանական եղանակաւ մը, այն զարմացումն՝ զոր կը զգայ մարդ ՚ի լուր անակնունելի անուան մը: *Ulysse* բառին տեղ ակնարկութեան առարկայ եղող անունն կը դրուի միտ, բայց յայնժամ հարկ է որ փոխանակեալ բառն ութալանկ սողին յարմարի: — Il y a des auteurs qui, ne sachant pas rester dans leur sujet, vous parlent sans cesse de choses n'ayant aucun rapport avec leur titre. A chaque page, on est tenté de dire avec La Fontaine:

On ne s'attendait guère  
A voir Ulysse en cette affaire.

---

**On reconnaît le lion à la griffe.**

Ի մազլացն նանաչի տոխւծ.

Որոյ Լատիներէնն է *Ex ungue leonem*. Առիւծն կը ճանչցուի իւր ուժել ճիրաններով գործած վե-

բաց խորութենէն . բանաստեղծն , արհեստաւորն ու հանձարեղ մարդն ալ իրենց զանազան գործոց մէջ թողուցած մի քանի մասնաւոր հետքերէն կը ճանչցուին : Այս է ահա սոյն լատինական առածին այլարանական նշանակութիւնն :

Ֆրանսացիք աւելի կը սիրեն ըսել «La griffe du lion» Ճիրանն առիւծու , որ աւելի կարծ եւ աւելի ազգու է քան թարգմանութիւնն լատին ասացուածին : — On peut dire que chaque page du recueil qui s'appelle les *Pensées* de Pascal porte l'empreinte de la griffe du lion .

### Օքելիս մեռանի ՚ի բաղելն ծաղիկս .

Օքելիս մեռանի ՚ի բաղելն ծաղիկս .

Շէյքսպիրի «Համլեթ» ողբերգութեան մէկ անձն է այս , եւ մին ամենէն զմայլելի ստեղծաբանութեանց քերթողին , որ այնքան գեղեցկութեամբ եւ այնքան փափկութեամբ նկարագրած է կիներն : Օֆելիա մաքուր եւ անկեղծ սիրով մը կը սիրէ զամէթ , եւ երբ Համլէթ կը սպաննէ Օֆելիայ հայրն՝ Յոլինիոս ծերունի պալատականն , կարծելով թէ իւր հօր սպանիչն ու իւր թագին յափշտակիչն կը խողիսոլէ , քժբաղդ աղջիկն յուսահատութենէն կը խենդենայ : Զկայ բան մը այնքան գորովշարժ , որչափ այս մելամազոտ եւ անմեղ յիմարութիւնն . չկայ բան մը այնքան սրտամմիկ , որչափ այս տեսարանն որդիական գթոյ զոհին , որ անփոյթ զմահ-

ուանէ , կ'երգէ ջուրց մէջ տեղ , յորս քիչ ատենէն խեղդամահ սլիտի կորնչի : « Գետեղերքն ուռի մը կայ , որոյ սպիտակ տերեւներն գետակին վճիտ ալեաց մէջ կը ցոլանային : Օֆելիա անկից ոստ մը կը բրցնէր պսակներ շինելու համար հրանունկներով , մարդրիտներով եւ այն բոսորագեղ ծաղիկներով զորս մատունի մահու կը կոչեն մանկամարդ օրինորդք : Եւ երբ Օֆելիա ուռենուոյն վրայ կը մագլցէր , նորա առկախ ոստերէն կախելու համար իւր ծաղիկն պսակն , անիծեալ ճիւղ մը կը կոտրի . այն ատեն ինքն ու իւր յաղթանակն չարացուք վտակին մէջ կ'ինան : Իւր զգեստներն կ'ուռին ու կը տարածուին , եւ վայրկեան մը ջրոյն երեսը կը բռնեն զնա իրու ջուրց ոգի մը . այս միջոցին Օֆելիա՝ անզգայ իրեն սպառնացող վտանգին , եւ կամ իրեւերնածին էակ մը գետոյն , հին պարերգաց կտրոներ կ'երգէր : Սակայն ընդ երկար չ'էր կրնար տեւել այս . ջրով ողսղեալ եւ ծանրացեալ իւր զգեստներն կ'իջեցնեն թշուառ աղջիկն իւր քաղցր երգերէն տղմին մէջ , եւ մահուան գիրկը :

Հարկ չ'է վնասել Շէյքսպիրի մէջ երկար վէպեր , երկայնածիգ հասուածներ . Շէյքսպիր ամենայն ինչ շարժման մէջ կը դնէ . սակայն ոչ ոք յ'ողբերգակ քերթողաց չ'է կրցած հաւասարի իրեն , բնութեան ծոցին նորօրինակ եւ հիացուցիչ պատկերներ քաղելու , ու խորիմաստ բառով մը եւ կամ պատկերի մը հոգեշարժ պարզութեամբ՝ ուղղակի հանդիսաւեսին սրտին զարնելու գիտութեան մէջ :

Զարաբաստիկն Օֆելիայ եղած ակնարկութիւններն գրեթէ միշտ տեղի կ'ունենան նորա մահուան

սղբերգական ու սրտաշարժ պարագայից յիշատա-  
լաւն :

**Ophélie** սոյն տիմուր պատահարն առարկայ ե-  
զած է նաեւ զուարձաբանական ակնարկութեանց :  
— Tout le monde connaît cette charmante libellule  
que sa taille allongée, son agilité, l'admirable élé-  
gance de ses formes, la variété et l'éclat de ses  
couleurs, ont fait nommer *demoiselle*, et que Linné,  
qui savait si bien appliquer les noms aux choses, a  
nommée *libellula virgo*, *libellula puella*, libellule vi-  
ierge, libellule jeune fille. Elle habite toujours le  
voisinage des eaux pendant l'été, et passe des  
journées entières à se jouer au milieu des plantes  
aquatiques. Quelques-unes, étourdies par ce va-et-  
vient perpétuel, tombent tout à coup au fond du  
précipice, et, comme *Ophélie*, elles se noient en  
cueillant des fleurs.

---

### Oreilles de Midas.

Ականջք Միդասայ.

Ակնարկութիւն Միդասայ դժբաղդութեան, որ  
Պանայ սրինդն Սպողոնի քնարէն նախամեծար սե-  
պելով, Ապողոն զարդարեց անոր գլուխը իշու զյու-  
մը չքեղ ականջներով :

Միդասայ ականջն կը յիշատակուին այն ատեն,  
երբ մարդ կուզէ ցուցնել մէկու մը անկիրթ ճա-  
շակն ու տղիսութիւնը : Միւս ակնարկութեանց  
համար տես ՚ի **Midas**.

---

Où j'ai pris une grande part.

Եւ ոյց զրայ ոչ դոյզն եւ ես մասնակից.

Որոյ Լատիներէնն է Quorum pars magna sui .  
Խօսք՝ զոր Ենէսա ուզլեց առ Դիդէ, որ Կ'աղացէ՛ր  
իրեն պատմել այն դէսքերն, որք նշանաւոր գոր-  
ծեցին Տրովադայի անկումն . (Վիրգիլիոս, Ենէս-  
իան, Գիրք Բ. տող 10) :

Ինձ զանպատումն անդրէն ըզվիշտո, ո՛վ գըշխոյ ,  
Նորոգել հարկ առնեն այժմիկ հրամանք քոյ .  
Բզտրովական իբր ըզգահցուըն տապաստ  
Արկին Հելլէնք եւ զպետութիւն չարաբաստ ,  
Որոց ինքնին ականատես աղետից  
Եւ ոյց զրայ ոչ դոյզն եւ ես մասնակից :

Այս բառերն կը յիշատակուին այնպիսի դիալաց  
առթիւ, յօրս մարդ ո եւ է դեր մը կատարած  
կ'ըլլայ , եւ յաճախագոյնս տաժանելի եւ դառն  
դեր մը : — Le récit des faits dont le narrateur peut  
dire : Où je n'ai eu que trop de part, perd en im-  
partialité ce qu'il gagne sous le rapport de la  
couleur dramatique.

---

### Ote-toi de mon soleil.

Ի բաց կացցես չխափանել զարեւդ.

Դիոդինէս փիլիսոփային պատասխանն առ Աղեք-  
սանդր, որ տեսութեան գացած էր նմա իւր տա-  
կառին մէջ : Աղեքսանդր զարմանալով Դիոդինեայ

Խելքին վրայ , որ կ'արհամարհէր բոլոր կենցաղական բաներն , սիրեց զնա այնչափ որչափ կը սիրէր իրեն արշաւանաց ընկերներն , եւ առաջարկեց նմա խնդիր մը խնդրել իրմէ , խոստանալով որ անմիջապէս կատարէ : Դիոգինէս , իրր պատասխան , ձեռքըն երկնցունելով հանդարտօրիէն ըստ . « Ի բաց կացցես չխափանել զարեւոյ » , իրբեւ թէ ըսել կ'ուզէր . « Բնութեան բարիքներն մի՛ բառնար յինէն , կ'արհամարհեմ ես բազդի բարիքներն » :

Այս բառերն կը գործածուին ցուցնելու համար մարդոյ մը անշահախնդրութիւնն ու հրաժարումն կենաց վայելքներէն , եւ յաճախսագոյնս՝ աշխարհի ստալատիր բերկրութեանց կամաշխարհային պատուց նկատմամբ արհամարհանք մը , որ երբեմն կեղծ կըլլայ :

### Օù la vertu va-t-elle se nicher ?

Ուրանօր բազուցեալ ծածկի առամինութիւն .

Մոլիէրի խորհրդածութիւնն է այս , որ Սէն-Ժէրմէն փողոցին մէջ աղքատի մը ողորմութիւն տուած ըլլալով՝ անոր վազելը կը տեսնէր իրեն դարձնելու համար այն ոսկին , զոր անզգուշութեամբ տուած էր նմա :

Յաճախ vertu բառին տեղ պարագային ՚ի դէպեկող ուրիշ բառ մը կը գրուի : — Toute la Grèce était assemblée pour décerner à Hélène le prix de la beauté . Une petite paysanne , jeune , fraîche et jolie , ne voulait pas se rendre à cette assemblée , pour n'avoir point à subir une comparaison , dés-

avantageuse pour elle , avec la fille de Léda . N'est-ce pas ici le cas de dire : Où la vanité va-t-elle se nicher ?

### Le grand Pan est mort .

Պան մեծն մեռաւ .

Պան՝ որ յունարէն կը նշանակէ ամենայն , առ հեթանոսս անձնաւորութիւնն էր բնութեան համայն կենդանական զօրութեանց , եւ կը նկատուէր իրր սկիզբն եւ նշանակ ամենայն արդասաւորութեանց : Այսպէս կերպով մը անոր վրայ հաստատուած է բովանդակ նախնի դիցաբանութիւնն , ի նմա կը բովանդակին ջուրց , հողմոց , անտառաց , աղբերց եւ այլոց իշխող աստուածութիւնք : Պան մեծն մեռաւ , կը նշանակէ ուրեմն , յատկապէս , թէ նախնի աշխարհն գոյութիւն չ'ունի այլ եւս , եւ թէ նոր աշխարհի մը ծնունդն վտանգ կը սպառնայ այնմ : Նախ եւ յառաջ Պլուտարքոս յերեւան հանեց այս առասպեկն : Կը պատմէ թէ , Տիբերի կայսրութեան ատեն , քրիստոնէութեան երեւումէն մի քանի տարիներ յետոյ , թամաս անուն նաւուղիղ մը , որ Միջերկրական ծովուն մէջ կը նաւարկէր , կէս գիշերուան մէջ լսեց յանկարծ այս բառերն . « Մեռան Պան մեծն » : Ապա չորս կողմերէն բարձրացան ողբք եւ հեծեծանք , իրբեւ թէ բնութիւնն ամբողջ վշտակրեալ սուգ կ'առնուր :

Այս բառերն ձգրտաբար կը նկարագրէն հաստատութեան մը անկումն , որ ցայնվայր ամուր եւ զօրաւոր եղած էր :

Այս ասացուածի նկատմամբ եղած ակնարկութիւններն բարձր ո՞նց մէջ տեղի կ'ունենան : — Il y a bientôt un siècle, quand le vieux monde féodal craqua sur ses fondements, ce cri sinistre dut retentir à un grand nombre d'oreilles effrayées : *Le grand Pan est mort !*

---

### Par l'épée et par la charrue.

Մով եւ առօրդ.

Որոյ լատիներէնն է Ense et aratro. Նշանաբանքաղացւոյն՝ որ պատերազմի ժամանակ իւր սըրովն կը ծառայէ իւր տէրութեան, ու խաղաղութեան ատեն արօրովն, այսինքն երկրագործական աշխատութեամբք : Պիւժօ մարածախտին ընդունած սկզբունքն ալ այս էր :

Համանման իմաստով մը տեղի կ'ունենան ակնարկութիւնք : — Après avoir versé son sang sur les champs de bataille pour défendre sa patrie, l'habitant des campagnes rentre dans ses foyers pour la nourrir par son travail. Lui aussi pourrait adopter cette devise d'un illustre général : *Par l'épée et par la charrue.*

---

### La Part du Lion.

Մասն առիւծու.

Ակնարկութիւն լափոնթէնի «Երինջ, Այծ եւ Ռյաւը ըմկերշակալ լնի Առիւծու» վերնագրով

առակին : Չորս կենդանիներն ալ մէջտեղ կը դնեն շահ եւ վնաս : Այժմ եղջերու մը բռնած է, եւ երբ կարգը կուգայ զայն բաժնելու,

Ծնդ ծայր մատանցն արկեալ առիւծ 'ի համար,

Չորիցս եւեթ, ասէ, ելցէ մասն յորոյն:

Ի չորս մասունս ապա զերէն պատառեալ,

Իւր զնախամասն առնու 'ի բաժ արբունի:

Ինձ անկ է այս, այնու զի,

Ասէ, Առիւծ անուանիմ:

Զիր բնաւ ասել ինչ առ այս:

Ինձ եւ միւսն անկ, լատ իրաւանց, է բաժին,

Եւ այն՝ ծանօթ ձեզ իրաւունքն հըզօրի,

Եւ զի արի եմ բան ըզմեզ, ինձ եւ զերրորդն առէք մասն,

Իսկ որ 'ի ձէնչ հուպ 'ի չորրորդն ոթ լիցի,

Զայն նախ արկից դիտակաստ:

Առիւծու մասն կը կրչուի այն բաժինը, զոր իրեն կը սեպհականէ բազմապահանջն եւ գրեթէ միշտ ամենազօրաւորն : Այս խմաստով կ'ըսուի նաեւ .

Parce que je m'appelle lion. — Քանզի առիւծ լոյշիմ, որ կը նշանակէ՝ որովհետեւ ամենազօրաւորն եմ :

— Dans les guerres que Rome entreprenait avec ses alliés, c'était toujours elle qui en retirait le plus d'avantages, et cela sans autre raison que celle-ci : Parce que je m'appelle lion .

---

### La Peau du Lion.

Մորբ առիւծու.

Լափոնթէնի «Էշ զգեցեալ զմոր առիւծու» առակին ակնարկութիւն մ'է այս :

Զառիւծու արկեալ զանձամբ էշ ըզմորթ ,  
Ահ շուրջ զիւրեւ ամենուրեք արկանէր .  
Եւ ասիկար թէպէտ 'ի միտս 'ի կորով ,  
Զամենեսին սարսեալ առնէր ահարեկ :

Այս ասացուածը՝ «Մորքն առիծու» կը գոր-  
ծածուի նկարագիրն տալու համար այն անձանց ,  
որք կը ջանան սպառնալից երեւոյթի մը տակ քօ-  
ղարկելիրենց տկարութիւնն եւ իրենց վատութիւնը :

### Pèse Annibal.

Կունա զԱննիբալ .

Որոյ Լատիներէնն է Եչրենde Annibalem . Փի-  
լիսոփայական խորհրդածութիւն , որ Սողոմոնի  
«Ռւնայնուրիւն Ռւնայնուրեանց» ին կը համապա-  
տասխանէ , եւ որ մարդկային մեծութեանց ունայ-  
նութիւնը կը ցուցնէ : — Que reste-t-il , dix ans  
après leur mort , des hommes qui ont rempli le  
monde du bruit de leur nom ? Un peu de cendre et  
de poussière : Pèse Annibal .

### Phénix renaissant de ses cendres .

Փիւնիկ վերկենցաղեալ յանիւնէ իւրմէ .

Ակնարկութիւն առասպելական թռչնոց մը , որ  
իւր տեսակին մէջ մէկ հատիկ էր միայն : Այս թըռ-  
չունն , որ Աբարիոյ անապատները կը բնակէր ,  
գըրեթէ հինգ հարիւր տարի կ'ասլրէր . ըստ ոմանց  
Դիցաբանից , ասկէ շատ տեղի կը տեսէր իւր

կեանքը : Եդիալուացիք կը նկարէին զայն արծուի  
մը մեծութեամբ , գլուխը գեղեցիկ փետրովք ցը-  
ցունազարդ , վիզն՝ ոսկեգոյն եւ իրանն՝ ծիրանեգոյն  
փետրովք սպճեալ , տտունն սպիտակ՝ շառագոյն  
փետրովք նկարէն , եւ կայծակնացայտ աջօք իբրեւ  
զաստեղս : Այսթոչունն , երբիւր վախճանին մօտե-  
նալն զգար , անուշահոտ ուետնովք ծեփուած մանր  
ձիւղերէ բոյն մը կը շինէր իրեն համար , արե-  
գական ճառագայթից դէմ կը դնէր զայն , եւ  
հոն կը մաշէր ու կը հատնէր : Իւր ոսկերց ուղե-  
ղէն որդ մը կը ծնէր , ուսկից ուրիշ փիւնիկ մը կը  
սերանար : Սորա առաջին հոգն էր ի չեղիուպօլիս  
արեգական նուիրեալ մեհենին մէջ տեղափոխել  
այն ցանկալի նշխարներն , ուսկից ծնած էր ինքն :  
Բատ այսմեգիսկացիք այս հրաշլի թուչնիկն աստ-  
ուածութեանց կարգը դասած էին :

Նախնի յիշատակարանաց վրայ , փիւնիկնյաւիտե-  
նականութեան սովորական նշանակն է . արդիք ,  
մեռելոց յարութիւնը կը պատկերագրեն նովաւ :  
Ասկից աւելի բազմազան ակնարկութեանց առար-  
կայ եղող առասպել մը չկայ գրեթէ . սա ձգրիտ  
իմն կը նկարագրէ այն անձն եւ կամ այն իրն , որ  
իւր տեսակին մէջ անդր քան զսահմանն բարձր  
դիրք մը կը գրաւէ . բայց այս բանաստեղծական  
պատկերն մատենագրաց երեւակայութեան կ'ըն-  
ծայի մանաւանդ , արտայայտելու համար թէ , կոր-  
սուելու վտանգին հասած հաստատութիւն մը , ի-  
րաց որ եւ է դասակարգութիւն մը , գոգցես նո-  
րանոր զօրութեամբք կը կազդուրի յանկարծ , եւ  
կը վերակենդանանայ : — Louis XI erut avoir

décapité la féodalité dans la personne de quelques grands vassaux, qui portaient ombrage à la couronne. Mais la féodalité, comme le *phénix*, renais-*sait de ses cendres*; elle s'épanouissait encore triomphante à l'ombre de ses donjons, dans quelques provinces reculées.

**Pli de rose du Sybarite.**

Թալածոյ թերբն վարդի Սիբարացւոյն.

Սիբարիոյ բնակչաց մեզկութեան համբաւն գի-  
տեն շատեր : Անոնցմէ մին՝ որ մը անկողնէն ելլե-  
լով, ամբողջ գիշերն անքուն անցուցած ըլլալուն  
վրայ քաննքատեցաւ, որովհետեւ իւր անկողնոյն  
մէջ սփռեալ վարդի թերթերէն մին ծալլուած էր :

Այս մանրավէպն, որ իւր բացայայտ չափազան-  
ցութեան պատճառաւ անսոսյդ կը թուի մեզ,  
սքանչելի կերպիւ կը նկարէ այն մանր մանր չնչե-  
նիքն, որ թէեւ աննշան կ'երեւին, բայց երբեմն  
բաւական կ'ըլլան արգելուլ կատարեալ երջանկու-  
թեան մը վայելումն : — L'aspect de la plus légère  
souffrance altère le bonheur d'une personne sensi-  
ble; c'est pour elle comme le *pli de rose du Sy-  
barite*.

**Plus durable que l'airain.**

Երկարածեւ բան զարոյ.

Որոյ Լատիներէնն է *Aere perennius*. Որատիոս,  
հանձարոյ տուած վատահութեամբ, իւր ոտաննաւոր

գրուածոց վրայ խօսելով, ըսած է . « Կատարեցի  
զյիշատակարան ինչ երկարատեւ բան զարոյ » :

Որատեայ այս տողն կը յիշատակուի երբեմն իւր  
գաղղիական եւ երբեմն ալ իւր լստինական ձե-  
ւովն արտայայտելու համար որ եւ է իրի մը ան-  
յոզդողդ հաստատութիւնն, ամրութիւնն : — L'im-  
primerie est la plus belle, la plus grande, la plus  
féconde découverte qui ait jamais été faite par le  
génie de l'homme, et Gutenberg aurait pu dire, avec  
un plus juste orgueil encore que le poète latin: J'ai  
élevé un monument *plus durable que l'airain*.

**Poëtus, cela ne fait pas de mal, cela n'est pas  
douloureux.**

Պետու, ոչ ինչ զործէ սա չար, չի՞ ինչ ՚ի սմա աղետալի.

Որոյ Լատիներէնն է *Poete, non dolet.* Կեկինա  
Պետոս հիւպատոսն, կլաւդիոս կայսեր դէմ Սկրի-  
բոնիանոսի յարուցած աղետալի ասլոտամբութեան  
մասնակցած էր : Պետոսի կինն Սրիս, իւր ամու-  
սինն աղատելու բնաւ յոց չունենալով, եւ տեսնե-  
լով որ Պետոս անձնասպան լինելու չափ քաջու-  
թիւն չունէր, դաշոյն մ'առնելով միեց իւր սրտին  
մէջ, եւ ապա դուրս քաշելով զայն, իւր ամուսնոյն  
ներկայացուց՝ պաղարիւնութեամբ մը ըսելով. « *Poete,*  
non dolet ; » — « Պետու չի՞ ինչ ի սմա աղետալի » :  
Պետոս, իւր կնոջ օրինակին համեմատ մեռցուց  
ինքինքն :

Այս ասացուածն քաջալերութիւն մ'է ուղղեալ

առ այն, որ կը վարանի վերջնական որոշում մ'ընելու : Զուարձաբանական եղանակաւ ալ կը գործածուի այս : — Le jeune homme doit se dénier de ces prétendus amis qui cherchent à l'entraîner dans le désordre et qui, pour l'étourdir sur les suites funestes du vice, prêchent d'exemple et lui disent: *Poëtus, cela ne fait pas de mal.*

### Pomme de discorde.

Խնձոր զծուքիան.

Հեռն՝ դիցուհի գժտութեան, այլաբանական աստուածութիւն, դուսար գիշերոյ եւ քոյր նեմեսեայ, Պարկայից եւ Մահու, արտաքսեցաւ յերկնից Արամազդէն, որովհետեւ Ողիմալեայ բնակչաց մէջ երկպառակութիւն կը ձգէր: Ժամանակ մը յետոյ, թետեայ եւ Պելքոսի հարսանեաց համար իրեն հրաւէր չգալուն վրայ զայրացած, ուր կը գտնուէին միւս բոլոր դիք եւ դիցուհիք, Հեռն՝ խնձոյից սեղանին վրայ ոսկեայ խնձոր մը ձգեց, որոյ վրայ գրուած էր. Գեղեցիկագունին: Աստղիկ, Աթենաս եւ Հերա իսկոյն վիճել սկսան այս աղետալի խնձորին համար, եւ իրաւարար ընարեցին զՊարիս հովիւն, որ Աստղկայ տուաւ զայն:

Գծուքիւն խնձորն կը նկարագրէ այն իրերն, որք կրնան կռուի, վէճի պատճառ մը ըլլալ ցայնժամ բարեկամութեամբ կապուած անձանց մէջ:

### Pomme de Newton.

Խնձոր Նեւտոնի.

Ակնարկութիւն այն առ երեւոյթս չնչին պատահարին, որ մեծ աստեղագիտին նշմարել տուաւտիեզերական ձգողութեան օրէնքն :

Երկար ժամանակէ հետէ նեւտոն մտադրութեամբ կուսումնասիրէր Քերերայ վարդապետութիւնն յաղագս մոլորակաց շարժման օրինաց, եւ անտարակոյս, նորանոր նշոյլք արդէն լուսաւորածէին այս կորովի երեւակայութիւնն, երբ ամենապարզ պատահար մը ազատեց զնա յանկարծ զինքն շրջապատող խաւարէն: Ժանտախան կը տիրէր իլուստրա. Նեւտոն Ուուլսթրոբի իւր կալուածն առանձնացաւ, ուր կրցաւ՝ առանց թարթափանաց՝ պարապիլ այն երանաւէտ խոկման, որ իրեն համար ամենայն ինչ էր: Օր մը երբ իւր մտածմանց մէջ ընկղմեալ՝ ինճորենոյ մը ներքեւ նստած էր, յանկարծ խնձոր մինկաւ իւր ոսկից տակ: Սոյն փոքրիկ դէպքն նորանոր խորհրդագութեանց մէջ ձգեց զնա այն եղական գօրութեան բնաւորութեանը վրայ, որ կը քարչէ մարմններն դէպ ի՛ երկրի կեդրոնն, եւ հոն կը մղէ զանոնք հավձեալ արագութեամբ մը: Յանկարծ փայլակ մը լուսաւորեց իւր միտքն: Ինչո՞ւ համար, հարցուց ինքն իրեն, ձգողութեան այս զօրութիւնն չհասնի մինչ ի լուսինն. եւ ի՞նչ է ուրեմն այն զօրութիւնը, որ զայն կը բռնէ այսպէս երկրի շուրջն ըրած իւր շաւզին մէջ: Ապա այս հարցումն ըրաւ նաև մոլորակաց վրայ, որք կը շարժին արեգական շուրջն: Նեւտոն

մեծագոյն գիւտն գտնելու վրայ էր, զոր իւր հաշիւներն ընդհուսող զօրեղապէս պիտի հաստատէին :

Նեւտնի խնձորն կը յիշատակուի հասկցնելու համար թէ երբեմն կարեւոր արդիւնքներ յաւաջ կուդան ըստ երեւութին աննշան, եւ մինչեւ իսկ բուրովին օտար պատճառներէ : — Les chants retentissaient dans la cathédrale de Pise, l'encens fumait, l'orgue lançait des torrents d'harmonie, tous les assistants étaient plongés dans le recueillement. L'un d'eux fut tout à coup distrait par les oscillations d'une lampe, et cette circonstance vulgaire fut pour lui la *pomme de Newton*, nous voulons dire le petit incident qui devait être le germe d'une grande découverte.

### Porter la paix ou la guerre dans les plis de son manteau.

Արել զիաղաղուրին կամ զպատերազմ ի խորս  
վերարկուին իւրոյ . . .

Կարքեղոնացիք գրաւեր էին Սագունտաքաղաքն, որ Հռովմայեցւոց նիզակալից էր : Հռովմայեցւոց կողմանէ պատգամաւորութիւն մը գնաց ի Կարքեղոն հանդիսաւոր հատուցում մը պահանջելու համար : Վիճաբանութիւնը կերկարէր : Յայնժամ Փարիս՝ պատգամաւորութեան գլխաւորն՝ իւր մեկնոցին մէկ ծայրն վեր առնելով, «Ի ամա կը կրեմ խաղաղուրին կամ պատերազմ, ըստ խրոխարար, ընտեղէք : — Պատերազմ, գոչեց Հանոն Փարիսի պէս

յոխորտ ձայնիւ : — Կաւ ուրեմն, կ'ունենաք զայն », կրկնեց Հռովմայեցին իւր մեկնոցի քղանցքն թոթուելով ժողովականաց վրայ :

Փարիսի խրոխար շարժուածն կը յիշատակուի յաձախ ՚ի մատենագրաց : — Les guerres les plus acharnées, les plus terribles, naissent quelquefois d'un différend qui ne paraissait pas, au premier aspect, devoir faire verser une goutte de sang.

Le plus modeste diplomate, qui traite d'une difficulté insignifiante, n'en porte pas moins *la paix ou la guerre dans les pans de son habit brodé*.

### Pour l'amour du grec . . .

Առ սէր յոյն բարբառոյ . . .

Մոլիէրի «Գիտուն կանայի» կատակերգութեան մէկ նշանաւոր հատուածին ակնարկութիւն մ'է սա : Այս կատակերգութեան մէջ, թրիսթէն կը ներկացանէ զվատիս իւր սովիեստական ընկերութեան .

Քաջահըմուտ ի գիրս նախնի որերոյ ,  
Տիկին, գիտակ է եւ Հելլէն բարբառոյ ,  
Ոլչափ է մարթ գաղղիսցւոյ գիտել զայն :

ՖԻԼԱՄԻՆԻ (առ. Պելիկ)

Բզյոյն բարբառ, Երկինք · քոյր իմ, զյունական Գիտէ ըզբարբառն :

ԹԵԼԻԶ (առ. Արևածա)

Ո՛հ, գըստրիկ իմ, զյոյն բարբառ :

ԱՐՄԱՆ

Հզյոյն բարբառ : Ո՞հ, ո՞րպիսի չնորհք անձառ :

ՖԻԼԱՄԻՆՑ

Զի՞նչ, տէր, գիտէք ըզբարբառն յոյն . ո՞հ, թողինձ  
Զի գիրկու առ սկը յոյն բարբառոյն զքեւ արկից :

(Վաշիու զիրկու արկանէ Պելիզայ եւ Արմանտի)

ՀԵՆՐԻԿ (առ Վաշիու՝ որ կամի զիրկու արկանեւ եւ նմա)  
ՆԵՐԵՎ ինձ, տէր, չեմ ես աեղեակ բարբառոյդ :

Այս բառերն՝ Առ սկը յոյն բարբառոյ, միշտ ի  
մէջ կը բերուին զուարձարանական եղանակաւ մը :  
— On se prend quelquefois à regretter ses années  
de collège, où l'on vivait dans la société d'Homère  
et de Sophocle, non pas précisément pour l'amour  
du grec, mais pour le franc rire, l'insouciance et  
la folle gaîté du bel âge de la jeunesse.

Pour l'usage du Dauphin.

Ի պէս անդրանիկ որդւոյ արմային.

Որոյ Լատիներէնն է Ad usum Delphini . Այս ա-  
նունն կը տրուէր Լատին հեղինակաց տպագրու-  
թեանց, որք Լուգովիկոս չորեքտասաներորդի հրա-  
մանաւ կը կատարուէին, իւր անդրանիկ որդւոյն  
գործածութեանն համար : Լատին քերթողաց գըր-  
ուածներն բազմաթիւ սրբագրութիւններ կը կրէին,  
եւ այն հաստուածներն՝ որք սպահանջուած մաքրու-  
թենէ զուրկ էին, կը ջնջուէին :

Բնտանի ոճոյ մէջ, այս բառերն՝ Ի պէս արխա-

յորդւոյն, կը նշանակեն որ եւ է սրբագրեալ մատ-  
եան մը, եւ աւելի ընդարձակ մոոք, այն ամեն  
պարբերութիւն եւ այն ամեն ձառ, որ դատի մը  
պիտոյից համեմատ կարգաւորեալ եւ կամ կուսակ-  
ցութեան մը տեսութեանց յարմարցուած կ'ըլլայ :

Pour réparer des ans l'irréparable outrage.

Ի դարման ինչ անկարկաց բըսնամանաց հասակին.

Ռասմինի մէկ տողն է այս՝ դրուած Գոթողլայ  
նշանաւոր երազին մէջ, Սրարուած Բ, տեսարան Ե .

Ի պահու խաւարակուու խոր զիշերոյն արհաւրաց  
Մայրն իմ Յեզօրեկ եկն եկաց ինձ յանդիման ,  
իր յաւոք մահուն իւրոյ, ճոխապաճոյն պըճնութեամբ,  
Չուառութիւն իւր չէր ընաւին անսաւզեալ զզպերճանսն ,  
Այլ ունէր եւ զզգեղոյն պայծառութիւն հնարազիւտ  
Յոր հոգայր նա ի ունզոյր եւ ի ծարիր շըպարել ,  
Ի դարման ինչ անկարկաց բըսնամանաց հասակին.

Այս տողն գրեթէ միշտ կծու կատակի մը եղա-  
նակաւ կը նշանակէ այն իննամքներն, որովք մարդ-  
կը ջանայ իւր անձին վրայ ծածկել ամաց աւե-  
րութներն : Սա կ'ուղղուի մանաւանդ պառաւեալ  
պէրողաց :

Quand Jupiter veut perdre un homme, il  
lui ôte la raison.

Յորման Սրամազգ կամի զոյ ՚ի կորուս մատնել ,  
բառնայ ՚ի նմանէ զմիսւ .

Որոյ Լատիներէնն է Quos vult perdere Jupiter  
dementat .

Թասին պերճախօս կերպիւ ի կիր առած է այս  
մտածումն Յովիդայեայ անիծից մէջ յառաջին ա-  
րարուածին գոթողիայ .

Արկ, Տէր, 'ի նա, արկ 'ի Մաթան, թէ իցեն ուխտք իմ լըսելի,  
Արկ 'ի նոսա հողի մոլար եւ յետսամիտ խորհըրդոց,  
Օրնասի թագաւորաց չարազուշակ կարապետ :

—La plus grande faute de Charles le Téméraire et celle qui précipita sa perte fut son expédition contre les Suisses, nation pauvre, mais héroïque. Son orgueil l'avait seul poussé à entreprendre cette guerre insensée: *Jupiter ôte la raison à ceux qu'il veut perdre.*

#### Quelquefois le divin Homère lui-même sommeille.

Նաև աստուածայինն երեք ուրեք նիրեկ Հոմեռու .

Որոյ կատիներէնն է Quandoque bonus dormitat Homerus. (Որատիոս, Արուես ֆերոդական, տող 558): Այս ասացուածն կը նշանակէ թէ հնութեան ամենամեծ քերթողն իսկ այնպիսի հատուածներ ունի, ուր իւր ոճն նուազ փայլուն, նուազ կորովի, նուազ բարձր եւ նուազ բանաստեղծական է . յայն-ժամ Հոմեռոս կարծես կը հանդչի :

Վերոյիշեալ ասացուածն կը գործածուի հասկը-  
ցնելու համար թէ հանճարաւոր մարդն միշտ հա-  
ւասար չ'է ինքն իրեն, թէ տկար մասեր կը տես-  
նուին գործոյ մը մէջ, խառնեալ վսեմ գեղեցկու-  
թեանց հետ, թէ վերջապէս արծիւն միշտ իւր

թոկչին բարձրութիւնն չկրնար պահել, եւ թէ եր-  
բեմն գագաթներն կը թողու յերկիր իջնելու համար :  
— Racine est toujours égal à lui-même, il sait  
cacher la faiblesse d'une situation sous la magie du  
style; jamais on ne peut dire de lui: *Quelquefois le  
divin Homère sommeille.*

#### Չուռե ու շին Սլկիրիադեայ.

Զես շանն Սլկիրիադեայ.

Սլկիրիադէսի անհեթեթ մէկ գործին ակնարկու-  
թիւն մէ այս, որ օր մը յուզեց, իրար անցուց  
բոլոր թեթեւամիտ Աթենացիներն . իւր գեղեցիկ  
շան պոչն կարել տուաւ : Այս ծայրատման պատ-  
ճառն հարցնող անձանց, Սլկիրիադէս կը պատաս-  
խանէր . « Յորշափ Աթենացիք իմշանս վրայով զբա-  
ղին , իմ մասիս գէւ բան մը չպիտի ըսեն : »

Այսօր իսկ, Հատանել զակ շանն Սլկիրիադեայ ,  
կամ պարզապէս՝ Զես շան նորա կը նշանակէ այ-  
լանդակ բան մը գործել, այլոց ուշադրութիւնն  
յինքն ձգելու նպատակաւ, եւ կամ անկարեւոր ա-  
ռարկայի մը գարձնելով այդ ուշադրութիւնն , 'ի  
ծածուկ յոյժ կարեւոր գործոց զբաղիլ : — Les  
hommes célèbres aiment à tenir sans cesse en ha-  
leine la renommée; ils ne craignent rien tant que  
son indifférence, et, pour qu'on s'occupe d'eux, ils  
ne redoutent ni le ridicule, ni la moquerie, ni même  
le scandale; en un mot, ils sont de la famille de ce  
jeune étourdi qui *coupa*, un jour, *la queue à son  
chien*.

Qui'on me ramène aux carrières !

Ածէք զիս ի բարահաս.

Փիլոքսէն բանաստեղծին պատասխանն է այս առ  
Դիոնեսիոս բոնաւորն : Դիոնեսիոս՝ արքայ եւ բան-  
աստեղծ միանգամայն, յայտնի է որ քննադատու-  
թենէ չէր ամսործեր բնաւ : Իւր պալատան մէջ  
հիւրընկալութիւն գտնող բանաստեղծից մէջ ամե-  
նէն սիրելին եւ մեծարայն Փիլոքսէնն էր : Սակայն  
այս հանճարեղ հացկատակն իւր անձնական շահէն  
ու կերուխումէն նախամեծար կը համարէր անա-  
չառ քննադատութեան եւ գրականութեան շահէրը :  
Աւելի բանաստեղծ էր սա, քան թէ հացկատակ :  
Օր մը՝ սեղանի վրայ, Դիոնեսիոս իւր մէկ անպիտան  
քերթուածը կարդալով, Փիլոքսէնի կարծիքն հար-  
ցուց անոր նկատմամբ : Փիլոքսէն անմիջապէս ան-  
վեհէր համարձակութեամբ մը պատասխանեց թէ  
տաղն անպիտան բան էր : Բոնաւորն սաստիկ բար-  
կացած զրկեց զնա քարահատներն : Այս անունը  
կը տրուէր այն ստորերկեայ բանտերուն, որ Սիրա-  
կուսայի մօս գետնավոր քարանձաւներու մէջ չին-  
ուած էին : Քանի մը օր անցնելէն ետքը, Փիլոքսէն  
ազատուելով վերսարին ճաշի հրաւերուեցաւ : Ճաշէն  
յետոյ, ուրիշ քերթուած մը կարդացուելով, դարձ-  
եալ քերթողին կարծիքն հարցուեցաւ : Եւ որով-  
հետեւ այս տաղն ալ լաւագոյն չերեւցաւ նմա նա-  
խորդէն, Փիլոքսէն Դիոնիսեայ պաշտօնակալաց  
դառնալով, բաւականացաւ ըսել միայն . «Ածէք զիս  
ի բարահատսն » : Այս անդամ սակայն բոնաւորն  
այսօրինակ ճարտար քննադատութեան մը վրայ չը

կրնալով իւր ծիծաղը բոնել, ներումն չնորհեց նմա :  
Այս ասացուածն կը յիշատակուի այն ատեն,  
երբ մարդ բան մը յոռի գտնելէն յետոյ, ստիպուած  
է երկրորդ անգամ մ'ալ իւր կարծիքն յայտնելու :  
Եւ նորանոր տաղտուկներ կրելու :

La Race irritable des poètes.

Դիւրազրգիու ազգ բերողաց.

Որոյ լատիներէնն է Genus irritabile vatum . (Ո-  
րատիոս, Գիրք երրորդ, Թուղթ Բ. տող 102) :  
Այս միակ բառն բաւական եղած է Որատեայ նկա-  
րագրելու համար բանաստեղծից, եւ ընդհանրա-  
պէս հեղինակաց գիւրագրգիոս բնաւորութիւնը ,  
որք անմիջապէս կը բարկանան երբ լսեն քննադա-  
տական բառ մը իրենց գործոց նկատմամբ :

Իւր արտայայտած իմաստովն կը գործածուի այս  
ասացուածն :

Rameau d'or d'Énée.

Ուղէօ ոսկի Նենեայ.

Ենէականի վեցերորդ գլխոյն մէկ մասնաւոր գէպ-  
քին ակնարկութիւն մ'է այս : Ենէաս իւր ապագայ  
ճակատագրոյն նկատմամբ իւր հայրն հարցունելու  
համար դժոխիք իջնել կ'ուզէ : Կումական Սիրիլլայն ,  
որ պարտի ընկերանալ Ենէասայ Սափիւքսի եզերաց  
վրայ, անկէ հարցուելով խորհուրդ կուտայ նմա  
երթալ Հերայ նուիրեալ ոսկի ուղէշ մը քաղլել, զոր  
սկանի գտնէ նսեմաստուեր անտառի մը տերեւախիտ

Ճառերէն միոյն վրայ : Ենէսս կը մեկնի , եւ երկու աղաւնիներ՝ պատգամաւորք իւր մօր Աստղան , կը սկսին թռչել իւր առջեւէն , եւ կ'երթան հանդ- ձիւ այն ծառին վրայ , յորում կը գտնուէր այն պատուական ոստը : Ենէսս անոր կը տիրանայ . յե- տոյ այս հմայեակով զօրացած , մարդարէուհւոյն ընկերակցութեամբ Քարոնի կը ներկայանայ տրովացի դիւցազնը : Ծերունի նաւավարն , ի տեսիլ կենդանի մարդոյ մը , որ կը համարձակի նորոգել մեծին Սղ- կիդէսի եւ թեսեայ յանդուգն փորձը , կը բարկա- նայ . բայց Սիրիլայն կը հանդարտեցնէ զնա , դիւ- թիչ ոստն ցուցանելով նմա :

Ենեայ ուկի ուղեշն կ'արտայայտէ այն գաղտնի զօրութիւնն , այն հմայեակն՝ որոյ առջեւ տեղի կուտան ամեն արգելք , ամեն դիմադարձութիւնք : — J'étais fier, parce que je me sentais pénétrer, moi aussi, dans ce monde impénétrable; parce que je sentais que ce mur d'airain allait s'ouvrir pour moi, parce que j'étais sûr que tous les vices, toutes les ambitions, toutes les folies au-dessus de ma portée, allaient se courber d'elles-mêmes jusqu'à moi, comme le rameau d'or de l'Énéide.

**Reine, vous m'ordonnez de rouvrir cette  
cruelle blessure.**

Ինձ զանպատճան անդրէն զզմիւս ով դրչիսյ ,  
Նորոգել հարկ տանեն այժմիլ հրաման բոյ .

Որոյ կատիներէնն է Infandum, regina, jubes re-

novare dolorem . (Վերդիլիսո , Ենէսական , Գիրք Բ . տող 5) : Այս բառերով կը սկսի Ենէսս իւր թշուա- ռութեան եւ Տրովադայի կործանման պատմու- թիւնն : Յիսուսեան հայրն Սրնօլտ , այս ասացուածն յոյժ վայելչակէս գործածած է օր մը Նոդր-Տամ եկեղեցւոյ մէջ : Յաղագս չարչարանաց Քրիստոսի խօսած իւր քարոզն արդէն սկսած էր , երբ յան- կարծ Մարի տը Մետիչի թագուհին եկեղեցիէն ներս մոտաւ : Հայրն Սրնօլտ , ըստ սովորութեան ստիպուած ըլլալով սկսիլ իւր քարոզն , Վիրդիլեայ սոյն գեղեցիկ տողն ուղղեց թագուհուոյն :

Այս ասացուածն կը գործածուի , մանաւանդ գուարձաբանական եղանակաւ մը՝ հասկցնելու հա- մար մէկու մը , թէ մեր մոտաց մէջ կը զարթուցանէ աղետից , պատրանաց , ձախողուածոյ մը յիշատակն :

**Rodrigue, as-tu du cœur ?**

**Ուուրիկ , ունիցիս սիրս .**

Գոռնէյլի « Սիս » ողբերգութեան առաջին ա- րարուածին հինգերորդ տեսարանէն առնուած կի- սատող մ'է այս : Ծերունին Տիէկ , կորմա կոմսէն նախատեալ , իւր վրէժինդրութեան հոգն իւր տը- դուն յանձնել կ'ուզէ , եւ այս բառերով կը սկսի խօսիլ անոր հետ :

Այս կիսատողին եղած ակնարկութիւններն գրե- թէ մշտ ընտանի եւ զուարձաբանական եղանակաւ մը տեղի կ'ունենան :

Roue d'Ixion.

Սեիւ Իմսիոնի.

Իքսիոն՝ Լապիթայց թագաւորն, որում պատըստաբան չնորհած էր Սրամազդ Ողիմալոսի մէջ, Հերայի դէմ ունեցած անարժան վարմանց պատմառաւ Սրամազդէն Տարտարոսի մէջ գահավիթեցաւ, եւ դատապարտուեցաւ օճապատ անիւ մը մշտնջենապէս դարձնելու :

Դիւրին է հասկնալ թէ ի՞նչ պարագայից մէջ կարելի է ակնարկել այս յաւիտենական տանջանաց :

Saint Paul sur le chemin de Damas.

Սոււրբ Պօղոս յուղուց Գամասկոսի.

Ակնարկութիւն այն յանկարծական վոփոխման, որ Գամասկոսի ճամբուն մէջ Սուրբ Պօղոսի հոգւոյն վրայ կատարուեցաւ, այն պահուն երբ այդ քաղաքն կ'երթար քրիստոնեայներն հալածելու համար: Երբ Պօղոս հեծելազօրօք եւ սայլակօք շրջապատեալ Գամասկոսի ճամբուն վրայ կը գտնուէր, պատեալ Գամասկոսի ճամբուն վրայ կ'առնուին, սաստիկ տօթի ժայնկարծ կէս օրուան ատեն, սաստիկ տօթի ժամանակ, արեգակն աւելի շլացուցիչ եւ աւելի պայծառափայլ լոյս մը ծածկեց զնա եւ նորա բողոք ընկերներն: Պօղոս շլացեալ գետին ինկաւ, մինչդեռ իւր ընկերներն սարսափահար կանկ կ'առնուին իւրենց ահարեկեալ ձիերն հազիւ կարենալով զսպել:

Արդ Սաւուղ առանձինն լսեց ահեղագոչ ձայն մը որ կ'ըսէր իրեն. «Սաւուղ, Սաւուղ, զի՞ հալածես զիս»: Եւ ասէ Սաւուղ. «Ո՞վ ես Տէր»: Եւ նա ասէ. «Ես եմ Յիսուս զոր դուն հալածես. այլ յոտն կաց եւ մուտ ՚ի քաղաք, եւ պատմեսցի քեզ՝ զինչ քեզ պարտ իցէ առնել»: Յայնժամ այնպէս երեցաւ նմա որ այս ակնախափիլ պայծառութեան խաւարն յաջորդած է. կուրացած էր: Իւր ընկերներն, որ ավշեալ մնացած էին, նորա ձեռքէն բոնելով՝ յամրաբար Դամասկոս տարին զնա, ինչ պէս կ'առաջնորդուի տկար ծերունի մը: Ըստ այսմ, փայլակի մը տեւողութենէն աւելի կարձ միջոցի մէջ, այն որ ամենուրեք սոսկումն կը սփոէր, գութ միայն ներշնչեց այնուհետեւ :

Դամասկոսի ուղին աղդու պատկեր մ'եղած է նկարագրելոց համար յանկարծական լուսաւորութիւն մը, որ կ'այլափոխէ իսկոյն մեր զգացումներն, մեր կարծիքն: Գաղղիական լեզուին ամենագեղեցիկ այլասացութիւններէն մին է այս: — Bourdaloue était né prêtre; il a vécu prédicateur; il est resté apôtre jusqu'à la mort. Il n'a pas eu besoin, pour aller à Dieu, d'un de ces coups de tonnerre qui transforment l'âme et qui l'enlèvent à la terre; il n'a pas eu son éblouissement sur *le chemin de Damas*. Non, il a très-simplement grandi dans un milieu catholique.

Sans dot.

Ա.Յօդիս.

Մոլիէրի «Ազահն» կատակերգութեան մէկ խիստ ծիծաղաշարժ ասացուածն է այս : Հարբա- կոն իւր աղջիկն ամուսնացնել կ'ուզէ ծերունի Ան- սէլմ պարոնին : Էլիզա այս անպատճաճ ամուսնու- թիւնն չընդունիր : Զօր եւ աղջկան այս վիճաբա- նութեան միջոցին, Վալէր ներս կը մանէ, որ կը սիրէ զէլիզա եւ անոր սիրելի է : Հարբակոն զվա- էր դատաւոր կ'ընտրէ :

ՀԱՐԲԱԿՈՆ

Անսէլմ պարոնն աննման փեսացու մ'է . աղնուա- կան մ'է նա՝ մեծանձն, հեզ, լրջամիտ, իմաստուն կարի հարուստ : Աղջիկս ասկից աղէկի՞ն պիտի տամ:

ՎԱԼԷՐ

Ստոյդ է այդ : Սակայն նա կրնայ ըսել ձեզ թէ քիչ մը հապձեալ կը գործէք, եւ թէ գէթ պէտք է քիչ մը սպասել, աեսնելու համար թէ համակռու- թիւն պիտի ունենաց այդ . . . .

ՀԱՐԲԱԿՈՆ

Այնպիսի առիթ մ'է այս, զոր պէտք չէ ձեռքէ փախցնել : Ասոր մէջ առաւելութիւն մը կը աեսնեմ փախցնել : Ասոր պէտք չափանի կրնամ դանել : Անսէլմ ես, զոր ուրիշ տեղ չափանի կրնամ դանել :

ՎԱԼԷՐ

Ա.Յօդիս :

ՀԱՐԲԱԿՈՆ

Ա.Յո՛ :

ՎԱԼԷՐ

Ո՛հ, այլ եւս բան մը չ'եմ ըսեր : Կը աեսնէ՞ք . ահա բոլորովին համոզիչ փաստ մը : Պէտք է հաւա- նիլ այնիմ:

ՀԱՐԲԱԿՈՆ

Ինծի համար մեծ խնայողութիւն մ'է այս :

ՎԱԼԷՐ

Անտարակոյս, ատոր գէմ խօսիլ չըլլար : Ճըշ- մարիս է որ ձեր աղջիկն կրնայ առարկել ձեզ թէ ամուսնութիւնն կարծուածէն շատ աւելի դժուա- րին գործ մ'է, թէ իւր բովանդակ կինաց մէջ եր- ջանիկ կամ թշուառ ըլլալու խնդիր կայ հոն, եւ թէ այնպիսի միութիւն մը՝ որ պարտի ցմահ տեւել, մեծամեծ զգուշութեամբք տեղի ունենալու է:

ՀԱՐԲԱԿՈՆ

Ա.Յօդիս :

ՎԱԼԷՐ

Իրաւունք ունիք . ամեն բան տեղի կուտայ առ- աոր, կը հասկընամ: Մարդիկ կան սակայն որ պիտի ըսէին ձեզ թէ այսպիսի պարագայից մէջ աղջկան մը սէրն, անըուշտ, ուշագրութեան առնելու կէտ մըն է, եւ թէ՝ տարիքի, բնութեան եւ զգացմանց այս մեծ անհաւասարութիւնն . . . :

ՀԱՐԲԱԿՈՆ

Ա.Յօդիս :

ՎԱԼԷՐ

Ա՛հ, ատոր գէմ ըսելիք չ'կայ, գիտեմ: Ո՞ր ճիւաղը կը համարձակի հակառակել ատոր: Բայց չ'կան հայրեր, որ աւելի կը մտածեն իրենց աղջը- կանց երջանկութեան՝ քան թէ տալիք ստակնուն

Վրայ. որ չեն ուզեր իրենց դուստրն զոհել իրենց  
շահուն, եւ ամեն բանէ աւելի կը ջանան զանոնք  
ամուսնացնելզեղայարնար պատշաճութեամբք, որով  
անդորրութիւն ու խնդութիւն անպակաս կ'ըլլան  
ընտանեկան յարկին մէջ։

ՀԱՐՔԱԿՈՆ

Անօծիս։

ՎԱԼԷՐ

Ճշմարիտ է. այդ ամենուն բերանն ալ կը դոցէ։  
Անօծիս. այդպիսի պատճառի մը դէմ լինչ առար-  
կութիւն կրնայ ըլլաւ։

Այս նշանաւոր Անօծիս բառն, որ Մոլիէրի ձոխ  
գանձին ամենաթանկագին մարդարիտներէն մին է,  
յաճախակի ակնարկութեանց առարկայ եղած է։—  
Sur les excellentes recommandations que j'apportais,  
on me déclara que j'étais accepté comme associé,  
sans aucune espèce d'apport social. Le fameux  
sans dot ne résonnait pas plus agréablement aux  
oreilles du vieil avare que cette douce assurance.

### Saturne dévorant ses enfants.

Սատուրնոս կլանէ զորդիս իւր.

Տիտան՝ Սատուրնեայ անդրանիկ եղբայրն, իւր  
գահը եղբօրը թողած էր, սա պայմանաւ՝ որ եղ-  
բանարկութիւն մ'է այս։ «Երբ Լուի-  
զիանայի վայրենիք ուզեն պտուղ ունենալ, ծառն  
իւր արմատն կը կտրեն ու պտուղը կը բաղեն.  
ահա տիրապետական կառավարութիւնն»։

յաջողեցաւ իւր երեք տղայքը՝ զԱրամազդ, զՊիսի-  
դոն եւ զՊղուտոն ազատել, անոնց տեղ քարեր  
դնելով, զորս Սատուրնոս իսկոյն կը կլէր։

Սատուրնեայ այս առասպելն, որ չէ այլ ինչ  
բայց եթէ ամեն բան կլանող ժամանակն, կը պատշաճի  
մեծ եւ ազդու ասացուածոց, եւ մանաւանդ քա-  
ղաքական խառնաշվոթութեանց, որոց զոհ կըլլան  
նոյն իսկ պատճառ եղող անձինք։ Սյսպէս ահա  
վերնիեօ ճարտասանական գեղեցիկ դարձուածով  
մը՝ Յեղափոխութիւնն նմանեցուցած է Սատուրնեայ,  
որ կանեկր զամենայն զորդիս իւր,

### Sauvage qui coupe l'arbre pour avoir le fruit.

Վայրենի որ զծառն հասանէ առ ՚ի բաղել զպուղն.

Մօնթէսքիէօի «Ոգի օրինաց» գրքին հասուած-  
ներէն մրոյն ակնարկութիւն մ'է այս։ «Երբ Լուի-  
զիանայի վայրենիք ուզեն պտուղ ունենալ, ծառն  
իւր արմատն կը կտրեն ու պտուղը կը բաղեն.  
ահա տիրապետական կառավարութիւնն»։

Այս բառերն կը գործածուին անխոհեմ անձանց  
նկատմամբ, որ անյագ ՚ի վայելել՝ զալագայն կը  
զոհեն ներկային։ — Les jeunes gens qui dissipent  
follement le patrimoine de leur père et qui, insou-  
cieux de l'avenir, mangent leur blé en herbe, peuvent  
être comparés au sauvage qui coupe l'arbre pour  
avoir le fruit.

Se disputer les armes d'Achille.

Աինարկութիւն այն կռուեին, որ տեղի ունեցաւ  
էասայ եւ Ոդիսեւոփ մէջ, Աքիլլեայ մահուանէն յե-  
տոյ նորա զինուց ժառանգութեանը համար: Երկու  
սովորներն իրենց իրաւունքը փաստաբանեցին բոլոր  
յոյն իշխանաց ժողովցն առջեւ: Էտս պանծաց իւր  
արիութեանը վրայ, որով յետ Աքիլլեայ առաջինն  
կը համարուէր: Բայց Ոդիսեւս յաղթեց նմա իւր  
համոզիչ պերճախօսութեամբ:

Դրականութեան մէջ, այս դիւցազնական պայ-  
քարին ակնարկութիւններ կը լինին ճշգրտաբար  
նկարագրելոյ համար երկու հակառակորդաց, երկու  
կուսակցութեանց ցոյց տուած ձգունքն, մեծ մար-  
դոյ մը թողուցած գոյքն՝ յաջորդութիւնն ժառան-  
գելոյ համար: — Les animaux, et même les plus  
petits, ont leurs passions et leurs convoitises. Je  
me rappelle avoir observé un jour une fourmi dis-  
putant un fétu à un insecte trois fois plus gros  
qu'elle; tous deux, le tirant en sens contraire, cher-  
chaient à se l'approprier avec un acharnement qui  
me rappela Ajax et Ulysse se disputant les armes  
d'Achille.

. . . Selon l'usage antique et solennel.

. . . Համախումն եւ սօնական օրինի

Ուստինի «Գորոդիա» ողբերգութեան առաջին

արարուածին առաջին տեսարանին երկրորդ տողն  
է այս:

Անմահին ես ի տաճար իւր գամ երկիր պագանել-  
եկեալ կամ ըս նախնումն եւ տօնական օրինի  
Միաբան ընդ ձեզ խըմբել գհըռչակաւոր գործս զայ՝  
Յոր ի լեառնըն Սինայ պարգեւեցան մեզ օրէնք:

Այս տողն թէեւ նոյնիմաստ նշանակութեամբ,  
սակայն միշտ զրւարձաբանական եղանակաւ մը կը  
գործածուի:

Se retirer dans un fromage de Hollande.

Մեկրւսանալ ՚ի գունդ Հոլանդական պանրոյ.

Լաֆոնթէնի «Մուկն հեռացեալ յաշխարհն» վեր-  
նագրով առալին մասնաւոր մէկ անցքին ակնար-  
կութիւն մ'է այս:

Արեւելեան ազանց պատմեն առասպելք,  
թէ ՚ի մըկանց ոմն ՚ի հոգոց աշխարհիս  
Ծանրատաղուկ ձանձրացեալ,  
՚ի գունդ պանրոյ Հոլանդեան  
Առանձնանայ յանդորրու:

Այս բառերն կը գործածուին այն անձանց նը-  
կատմամբ, որ մեկուսացեալ տեղ մը կը քաշուին,  
եւ հոն կեանք կը վարեն կենաց ամեն վայելքնե-  
րով շրջապատեալ: — En arrivant, je trouvai une  
charmante maisonnette, derrière laquelle s'étendait  
un jardin rempli de fleurs et de fruits. C'est dans

ce calme et riant séjour que mon ami s'était retiré, comme dans un fromage de Hollande; loin du tumulte des affaires.

---

### Serment d'Annibal.

Երգումն Ս. Անդրադայ,

Ակնարկութիւն այն երդման զոր Ամիլկար Բարկաս՝ Սննիբաղայ հայրն, իր որուոյն ընել տուաւ բագնաց առջեւ, ՚ի հասակի ութ ամաց. երդումն որով պատանին Սննիբաղյաւթենական ատելութիւն մը կուխտէր ընդդէմ չոռվճակցւոց :

Աննիբաղայ երդումն կը նշանակէ հաստատութեամբ արուած մի որոշումն: —Dès ses plus jeunes années, un de nos meilleurs écrivains (M. de Montalembert) est entré en lice avec une idée absolue : guerre à l'Université.

C'est le serment d'Annibal contre Rome.

---

### Serpent caché sous l'herbe.

Իժ ծածկեալ ընդ դալարեօֆ.

Որոյ Լատիներէնն է Anguis in herba, որ կը նշանակէ՝ Մի հաւասար կարի հրապուրիչ երեւոյթներու. նոքա յաճախ վիշտ եւ պատրանք կը ծածկեն իւրեանց ներքեւ. հաճոյից ճամբայն հրապուրիչ եւ ծաղկաւէտ է, սակայն «իծն ծածկի ընդ դալար-

եօֆ»: — Les ennemis les plus dangereux sont ceux qui dissimulent leur rancune sous des dehors d'indifférence, et souvent même de bon vouloir: le serpent se cache sous l'herbe.

---

### Le Serpent et la lime.

Իժ եւ խարսնց.

Լափոնթէնի առակներէն միոյն վերնագիրն է այս: Օձ մը ժամագործի մը կրավակը կը սողոսկի, ուր կը փորձէ կրծել խարսոց մը: Սա՝ առանց բարկանալու, նմա նշմարել կուտայ իւր խայթուածոց ապիկարութիւնն: Առակախօսն կը յաւելու.

Առ ձեզ ըզբանքս ուզզեմ, բերթողը անհանճարը, Որ ապիկարը ՚ի բարիս, նոս խածատել հընարիք.

Ա յլ զուր լինիք շանարիք.

Հաւատայցէր զի ատամանցդ ազգեն խայթոցը չարաթոյն Յայնքան ՚ի յերկը չըքնալ:

Մատենագիրք յաճախակի ակնարկութիւններ կ'ընեն օձին այս ընդունայն փորձին, որք մանաւանդ կ'ուղղուին նախանձու անձանց եւ մասնաւորապէս Զոյիլոսներու, որք հանձակին: — La bonne réputation est d'acier, d'airain, de diamant; la calomnie peut diriger contre elle ses traits empoisonnés; la vérité finit toujours par triompher, et les calomniateurs se voient réduits à l'impuissance du serpent qui brise ses dents sur la lime.

---

Sésame, ouvre-toi.

Աննիք, բացիր.

Մոդական խօսք մը , որ առնուած է Հազար եւ  
մի զիշերաց համրածանօթ մէկ առասպելէն , եւ որ  
առածի կարդ անցած է :

ԱԼի-Պապա՝ Պարսկաստանի քաղաքաց միոյն մէկ  
խեղճ արհեստաւորն , օր մը անտառի մը մէջ փայտ  
ժողվելու զբաղած էր , երբ քառասուն գողեր յան-  
կարծ կեցան քանի մը քայլ հեռու այն ծառէն ,  
որ զինքն անոնցմէ կը ծածկէր : Աւազակապետն  
նոյն իսկ հոն գտնուած քարայրի մը դրանը մօտե-  
նալով , սա խօսքն արտասանեց . «Կենիր , բացիր» ,  
եւ յանկարծ դուռը բացուելով , քառասուն գողերն  
ներս մտան : Երբոր գողերն դուրս ելան անկից ,  
ԱԼի-Պապան՝ որ այս մոդական խօսքն լսած էր ,  
ինքն ալ դրանը մօտենալով , կրկնեց . «Կենիր , բա-  
ցիր» : Դուռը կրկին բացուեցաւ , եւ ԱԼի-Պապա  
ներս մտնելով՝ տեսաւ հարստութեանց անբաւ  
կոյտ մը , զոր երկար տարիներէ հետէ աւազակ-  
ներն հոն դիզած էին : Առաւ անոնցմէ որչափ որ  
կարող էր հետը տանիլ , եւ դուրս ելաւ անտի ,  
միտքը դնելով որ յաճախակի այցելութիւններ ընէ  
այս քարայրին :

ԱԼի-Պապա եւ քառասուն աւազակաց քարայրն  
նշանաւոր եղած են ցարդ , եւ ստէպ ակնարկու-  
թիւններ կը լինին նոցա : Սակայն գրականութեան  
մէջ յաճախակի գործածուող ասացուածն , գլխա-  
ւորաբար սա մոդական խօսքն է . «Կենիր , բացիր» ,  
որով կը նշանակուի այն անակնունելի եւ արտգ

միջոյն , որոյ առջեւ կարծես դիւթիչ զօրութեամբ  
մը կոչնչանան ամեն արգելք , այն ճարտարութիւնն՝  
որով ամենուրեք կը սարդի մարդ , եւ կը թափան-  
ցէ ամենայն գաղտնեաց :

---

Si cela n'est pas vrai, c'est du moins bien trouvé.

Թու չէ հմարիս , է բաւով ՚ի զիս .

Առած մը՝ զոր Գաղղիացիք փոխ առած են յի-  
տալացւոց որք այսոէս կը բացատրեն զայն . Se non  
è vero , è bene trovato .

Այս ասացուածն կը գործածուի անհաւանական  
բանի մը նկատմամբ , զոր մարդ ճշմարտանման  
ցուցանել կ'ուզէ :

---

Si ce n'est toi, c'est donc ton frère .

Թու չէիր զու , եղբայր նո եւ .

Հափոնդէնի «Գայլ եւ Գառնուկ» վերնագրով  
առակին մէկ տողն է այս : Գայլն՝ որ իրաւանց  
երեւոյթ տալ կ'ուզէ բռնութեան , անիրաւ յանդի-  
մանութիւններ կ'ուզզէ գառնուկին .

Եւ զիտեմ իսկ զի չարախօս եղեր զինէն զու հերուն :—  
Զիմրդ առնել զայդ կարեի ,  
թէ ոչ ծընեալ զեռ եւս էի ես յախտամ ,  
Պատասխանի ետ զառնուկն էիք . ՚ի ծուծ ստեանց սնանիմ զեռ :—  
Թէ չ'իր դու , եղբայր նո եր :—  
Զիք իմ եղբայր :— ՚ի բոյոցդ ոք ուրեմն էր :—

## si mes confrères savaient peindre.

Թէ համազգիք իմ զիտէին նըկարել.

Լաֆոնթէնի «Առիւծ յաղբահարեալ 'ի մարդոյ» վերնագրով առակին մէկ տողն է այս: Առիւծ մը՝ տեսնելով որ իւր ցեղակիցն մարդէ մը զգետնեալ նկարուած է պատկերի մը մէջ, կը գոչէ: Մեծագոյն եւս իրաւամբք մեզ ըզվերուստն էր ունել, թէ համազգիք իմ գիտէին նըկարել:

Այս տողն կը բացարէ այն ցաւն, զոր մարդ կը զգայ զինք մը գործածելը չգիտնալուն վրայ, մինչդեռ հակառակորդն օգտակար եւ նպաստաւոր կերպիւ կը գործածէ զայն: — Je suis convaincu que la plupart des animaux nous observent comme nous les observons, et se communiquent leurs réflexions. Il en est plus d'un peut-être qui, en voyant nos fanfaronnades, s'écrie comme le lion de La Fontaine:

Avec plus de raison nous aurions le dessus  
Si mes confrères savaient peindre.

## si un augure voit un augure . . .

Եղձ երէ զինձ տեսան: . . .

Որոյ Լատիներէնն է Si augur augurem . . . : Այս լատինական առածն, որ կիկերոնի ժամանակ կը ստէր այն քրմաց, որք կը կարծէին ընթեռնուլ

Այս տողն կը գործածուի հասկցնելու համար մէկու մը որ, եթէ բանի մը միմիակ հեղինակն ինքն չ'է, սակայն գէթ անոր գործակիցն եղած է: Սա երբեմն ալ կը ցուցնէ յոսի ապացոյ մը, զոր 'ի մէջ կը բերէ ամրաստանող մը: — J'ai déjà été condamné six fois, c'est vrai, et je n'ai rien à dire; mais, pour celle-ci, monsieur le gendarme, je suis innocent. Aussi vrai que vous êtes un honnête homme, ce n'est pas moi qui ai fait le coup. — Hum! reprit sentencieusement le bon gendarme: Ce n'est pas moi, ce n'est pas moi . . .

Si ce n'est toi, c'est donc ton frère?

## Si je n'étais Alexandre, je voudrais être Diogène.

Թէ չ'է իս Աղեխանդր, խնդրէի լինել Դիոնիսէ:

Խօսք՝ զոր Աղեքսանդր ըստ իւր շուրջը գըտնուող անձանց, երբոր Դիոդինէսի այցելութեան երթալով 'ի կորնթոս, եւ հարցունելով նմա թէ բանի մը կը փափաքէ՞ր, Շնական փիլիսոփայն սա պատասխանն տուած էր. «Կը փափաքիմ որ արեգակն չխափանես ինձմ»:

Սոյն ասացուածն կը յիշատակուի դուն ուրեք իւր այս նախատիպ ձեւովն: Աղեքսանդրի անուան տեղ, խօսովին անունը կը դրուի, եւ Դիոդինէս բառին տեղ ալ անոր անունն՝ զօրմէ կը խօսուի:

Պապագայն զոհից ընդերաց մէջ կամ գուշակել  
թռչնոց երգերէն եւ թռիչքէն, այժմ կը գործած-  
ուի ճգրիտ իմն նկարագրելոյ համար այնպիսի  
պաշտօններ, յորս շաղվազվութիւնն գիտութենէ  
աւելի տեղ կը գրաւէ :

Sonate, que me veux-tu?

Նուազ, զի կայ իմ եւ նո.

Ցոնթընէլի գեղեցիկ մէկ բացագանջութեան  
ակնարկութիւն մ'է այս, որ կ'արտայայտէ  
տաղտկութիւն եւ ձանձրութիւն, զոր իրեն կը  
պատճառէին այն անթիւ նուազներն, որք յայն-  
ժամ Գաղղիացւոց ականջներն կը խլացնէին :

Այս հեգնական հարցումն կ'ուղղուի միօրինակ  
եւ ձանձրացուցիչ ամեն բաներու : Բայց այժմ,  
նուազն այնպիսի անարգութեան մը մէջ ինկած է,  
որ հարցական ձեւն փոխելով կարելի է ըսել Sonate,  
ո՞ւ es-tu ? Ո՞ւր իցես, նուազ : — On ne nous parle  
aujourd'hui que de fusils, on nous casse la tête à  
coups de fusil : fusil à aiguille, fusil Snider, fusil  
Chassepot, et dix autres modèles de fusil dont MM.  
les inventeurs futurs nous assourdiront encore  
les oreilles. Quant à moi, j'ai assez, j'ai trop du  
fusil, et, malgré tout le respect que je professe pour  
cet engin destructeur, j'éclate, et je dis comme  
Fontenelle : Fusil, que me veux-tu?

Sourire mouillé de larmes.

Արտասուխասոն խնդուրիւն.

Հոմերի Ոդիսականին վեցերորդ գլխոյն ամենէն  
չնորհագեղ եւ հոգեշարժ հատուածներէն միոյն  
ակնարկութիւն մ'է այս : Հեկտոր պատրաստուած  
ըլլալով մել ընդդէմ Յունաց այն պատերազմնե-  
րէն մին, որ տրովացի գիւցազնը Աքիլեսյ ոսկին  
ըրած են, իւր յետին բարեաւ միայն կ'ուղղէ Անտ-  
րոմաքայ եւ իր որդւոյն .

Ասացեալ զայս՝ տարածեաց չեկտոր ահեղ  
գիրկս առ որդեակն, կամ մանկիկն յետս 'ի ծոց գեղեցկամէջ իւրոյ ստըն-  
ծիչ բարձեալ խոնարհեցաւ՝ 'ի տես սիրուն հօր  
զարհուրեալ՝ Պակուցեալ 'ի պղընձոյն ուի ծիագէս գարդմա-  
նակէն, Զահաւոր տեսեալ հօմելն 'ի գագաթանց գըլխա-  
նոցին, բնդ որ հայրըն սիրելի եւ մեծարոյն ժըմուցաւ մայր :  
Եւ անդէն բարձ 'ի գըլխոյն ըզսաղաւարտն ահեղն  
չեկտոր, կամ առեալ զայն 'ի վայր՝ ձաճանչաւէտ եղ 'ի գետնի :  
Եւ զմանկիկըն սիրուն ողջագուրեալ հօմեալ 'ի  
ձեռսն, Յաղօթս եկաց եւ առ Արամազդ եւ առ այլ դիս :

Արամազդ եւ այլ աստուածք, տուք եւ ըզսա  
զիմբս որդեակէ  
Հինել, որպէս եւ եսս, արժանավառ՝ ի տրովացիս,  
Այսպէս հըզօր գօրութեամբ եւ քաջարար տէր  
յիլիոն։  
եւ իցէ ոք ասասցէ, բամսա քան գհայրն արխագոյն,  
ի մարտէն յորժամ դարձցի եւ արիւնոտ բերցէ  
կապուտ։  
Սատակեալ զախցեանն, եւ մայրն ի սիրտ իւր  
խընդասցէ։  
Զայս ասաց եւ ամուսնոյն զորդեակն ի ձեռու  
ետ սիրայնոյ,  
Որ առեալ ընկալաւ ըզնա ի գիրկս իւր բուրա-  
զուարթ  
Արտառախառըն խընդուրեամբ. առն յայն տեսիլ  
խանդաղատեալ  
Փայփայեաց ձեռօքն ըզնա, կարդաց զանուն իւր  
եւ ասէ։  
Նազելիդ իմ, մի անչափ զինէն ի սուդ հարցի  
քո սիրտ,  
Զի յառաջ քան ըզշրամանսն ոչ ոք ի գժոխս ըն-  
կեսցէ զիս։  
Իսկ յօրհասէն՝ եւ ոչ զոք ի մարդկանէ կարծեմ  
փախչել,  
Ոչ ըզվատ եւ ոչ ըզքաջ, յետ միանդամ՝ ի լցո գալոյ։  
Այլ երթեալքո ի տուն՝ քոյոց իրաց առնիջիր սիտ,  
Ռստայնիդ եւ իլոց, եւ ալախնայցըդ տուր հրաման  
հզդործովք գալ իւրեանց։ հոգասցեն արք ի պա-  
տերազմ

Որ ծընեալքն են յիլիոն ամենեքին, ես մանաւանդ։

կան վիճակէ մը գողցես յանկարծ կը զարթնու-  
ի կեանս, եւ շարժումն կը ստանայ։ — Le senti-  
ment que nous éprouvons pour nos élèves, je ne  
puis le définir que par un mot: nous les aimons.  
Tout artiste aime son œuvre, il s'y complait, il s'y  
attache, il y met sa vie, et quand l'œuvre, au lieu  
d'être une statue ou un temple, est une âme, la  
grandeur de l'ouvrage émeut l'ouvrier, et, mieux que  
*Pygmalion* devant *le marbre de Galatée*, il croit à  
la vie de ce qu'il fait, et y adore, sous une forme  
créée, la beauté divine elle-même.

### Supplie de Tantale.

### Պատուհաս Տանտալոսի.

Տանտալոս՝ կիւդիոյ թագաւորն՝ օր մը զդիո  
ձաշի հրաւիրելով ուզեց փորձել անոնց աստուա-  
ծութիւնը, եւ անոնց հրամցուց իւր զաւկին զե-  
ղոպաց մարմինն, ուրիշ մսեղէններու հետ խառնեալ։  
Արամազդ, այս ոճրագործութիւնն նշմարելով,  
զՊեղոսս կենդանացոյց, եւ վայրենաբարոյ հայրն  
գահավիժեց ի խորս Տարտարոսին։ Ուրիշ դիցաբանք  
կ'ամբաստանեն զնա դից սեղանէն նեկտարն ու  
ամերոսիան՝ դից կերպկուրն գողցած ըլլալու յան-  
ցանօք։ Այս վերջի ամբաստանութիւն եւս առա-  
ւել կ'արդարացնէ այն տանջանքն՝ ում դատա-  
պարտեցաւ Տանտալոս, որ է տոշորով ծարաւով  
մը չարչարուիլ միշտ Ծակի մը մշջաղ, որոց ջուրն

անդադար կը խուսափէր նորա պատքեալ շրթներէն, եւ չարալուկ անօթութեամբ մը տուայտիլ պտղալից ծառոց ներքեւ, որոց ճիւղերն մինչեւ յամպս կը բարձրացնէր նախանձու հով մը, ամեն անդամ որ Տանտաղոս իւր ճեռներն պատցա երկնցնէր քաղելու համար :

Այս առասպելին եղած ակնարկութեանց գործածութիւնը գիւրին է : — Le grand pianiste Chopin, dans les dernières années de sa vie, était devenu sombre et distrait. Il passait de longues soirées dans un salon, aux quatre coins duquel se trouvait un piano. Il y jetait des regards avides et furtifs, mais sans jamais en approcher. Madame Emile de Girardin disait à ce sujet : « Pour des admirateurs passionnés, voir Chopin dans un salon se promener toute la soirée autour d'un piano, et ne pas l'entendre jouer, c'est le *supplice de Tantale*.

### La Tache de sang de lady Macbeth.

Թիծ արհան տիկինչն Մաֆպէրայ.

«Մաֆպէր» անուն ողբերգութեան մէջ «Տեսիլ ֆևայածութեան» անուամբ ծանօթ մէկ նշանաւոր տեսարանին ակնարկութիւն մ'է այս : Մաֆպէթ, իւր կնոջ թելադրութեամբ, կը սպաննէ զջունքան թագաւորն՝ իւր հիւրը, նորա պառկած անկողնոյն մէջ : Երկու արքունի սենեկապանք, թմբքեցուցիչ զօրաւոր դեղով մը խոր ՚ի քուն կը ննջեն մօտակաց

Այս հիանալի հատուածն կրկնակի ակնարկութեանց տեղի տուած է .

1º. Երիտասարդ Աստիանաքսի զգացած սոսկումն ՚ի տեսիլ իւր հօրը սաղաւարտին .

2º. Մնարումաքեայ արտասուախառն խնդուրիւնն : Մայրն երջանիկ է, բայց հարսնն կը վախնայ որիւր չեկոտորն այլ եւս չ'տեսնէր . արտասուախառն խնդուրիւն մ'է այս :

Այս վերջի բառերն, որ այնքան չնորհալի եւ այնքան ճշգրիս կերպիս կ'արտայայտեն երկու հակառակ զգացմանց՝ խնդութեան եւ տիրութեան խառնումն, արեգական ճառագայթներն ՚ի մրրկի, կը գործածուին յաճախ այս կրկնակի յուզման նըկարագիրն տալոյ համար : — Henri Heine avait, en venant au monde, un cœur honnête et dévoué ; il savait comment on chante et comment on pleure, il était moqueur et sensible ; il connaissait le *sourire mouillé de larmes* dont il est parlé dans le divin Homère .

### Le Spectre de Banco.

Ստուեր Պանզոյի.

Ճէյքսթիրի «Մաֆպէր» ողբերգութեան հետաքրքրաշարժ մէկ տեսարանին ակնարկութիւն մ'է այս : Պանզո, իւր Մաֆպէթ բարեկամին ընկերակցութեամբ ամսցի դաշտավայրէ մը անցած միջոցին, յանկարծ թվոց մէջն երեք վհուկներ դուրս ելլելով, կը դուշակեն Մաֆպէթի թէ թա-

գաւոր պիտի ըլլայ , եւ Պանդոյի՝ թէ իւր զաւակունքը թագակիր պիտի լինին : Սրդարեւ Մաքպէթ , զՃունքան սպաննելով , թագաւոր կը ոլսակուի , սակայն Պանդոյի նկատմամբ վշկաց ըրած գուշակութիւնն ՚ի դերեւ հանելց համար , կը ըսպաննէ զնա : Այս ոճագործութենէն վերջն է որ , Մաքպէթի կողմանէ իւր հսմայն արքունեաց աըրուած խնձոյքի մը մէջ , Պանդոյի ստուերն , իրեն միայն տեսանելի , ստէպ ճաշի միջոցին կ'երեւի եւ սոսկմամբ ու սարսուռով կը նու զնա :

Մատենագիրք յաճախակի ակնարկութիւններ կ'ընեն այս արհաւրալից երեւութին , որ պերճախօս անձնաւորումն է խղճմտանաց :—Le spectre de Banco est le remords personnifié : même au milieu de l'orgie , l'ombre de sa victime apparaît aux yeux épouvantés du coupable .

### Statue de Pygmalion.

Արձան Պիգմալիոնի .

Պիգմալիոն՝ կիսլոս կղզւոյն նշանաւոր արձանագործն , ըստ առասպելաց սիրահարեցաւ իւր մէկ ձեռագործ արձանին , որ կը ներկայացնէր զկալատէս : Դիցուհի մը , նորա աղէտից գթալով , կենականագործեց արձանն , եւ զայն կնութեան տուաւ նման :

Պիգմալիոնի արձանին եղած ակնարկութիւններն գրեթէ միշտ կը պատշաճին այնպիսի իրի մը կամ այնպիսի անձի մը , որ անգործ եւ կրաւորա-

Սա՝ իւր երիտասարդութեան մէջ համբաւաւոր եղած էր իւր գեղեցկութեամբն ու վայելչագեղ վարսիւք : Իւր հսմարտ բնաւորութեամբն մինչեւ իսկ համարձակեցաւ գեղեցիկ համարել զինքն քան զՄթենաս : Ասոր վրայ գիցուհին բարկանալով , նորա գեղեցիկ վարսերն օձերու փոխակերպեց , եւ անոր գլխուն տուաւ ահաւոր զօրութիւն մը , որ կը քարացնէր իրեն նայողներն : Դիք յլեցին զՊերակոս , երկիրն այսպիսի մեծ պատուհասէ մը ազատելու համար : Պերսէսո՝ զինեալ հսյելով մը , զոր Սթենաս իրեն տուած էր , եւ որոյ յատկութիւնն էր ցոյց տալ ամեն առարկայ , առանց զինքը կրող անձն նշանակել տալու , Պերսէսո յաղթեց Մեղուսայ , եւ կորեց անոր գլուխը , զար գործածեց ասլա իւր թշնամիներն քարացնելու համար : Ի վերջոյ Սթենասայ նուիրեց զայն , որոյ ճիշդ պատկերն դրոշմել տուաւ Սթենաս իւր վահանին վրայ :

Մեղուսայ զիխուն կը համեմատուի այն իրն եւ կամ այն անձն , որոյ յանկարծական եւ անակնկալ երեւոյթն սոսկմամբ եւ երկիւղիւ կը լցնէ զոք :— Il tendit le papier au jeune homme éperdu . «Dites , s'écria-t-il d'une voix étranglée , dites que l'assertion contenue dans cette lettre est fausse .»

Le pauvre garçon , l'œil hagard , les lèvres tremblantes , les joues sans couleur , comme si on lui eût présenté la tête de Méduse , regardait le papier , où flamboyait sa condamnation , de ce regard vide et terne de la démence .

Toi aussi !

Թու եւս.

Որոյ հասիներէնն է Տս զօօշե ! Բացագանչութիւն զոր արտասանեց կեսար, երբոր նշմարեց իւր սպանողաց թուոյն մէջ զի՞րուտոս, որ իւր որդին կը համարուէր :

Այս բառերն կը յիշատակուին հասկլցնելու համար այն զարմացումն, զոր մարդ կը զգայ տեսնելով զոք իւր թշնամեաց եւ իւր հակառակորդաց թըւոյն մէջ, երբ պատճառներ ունէր բոլորովին հակառակն ակնկալելու : — Quand le lion, vieux et mourant, vit l'âne accourir dans son antre : Et toi aussi ! s'écria-t-il douloureusement.

---

### Toile de Pénélope.

Կատա Պենելոպայ.

Ակնարկութիւն կտաւոյ մը, զոր Ոդիսեայ կինն զենելուպէ ցերեկը կը հիւսէր եւ գիշերը կը քակէր :

Տրոլվադա նուաճեալ է . բոլըր կինդանի յոյն զօրապեաններն իրենց ընտանեաց գիրկը վերադարձած են . Ոդիսեւս միայն դեռ եւս երեւան չէ ելած : Պիսիդոնի ատելութիւնն կը հալածէ զնա ծովէ ՚ի ծոլ : Իթակէ կը հարստահարուի մի քանի ազնուատոնմ երիտասարդներէ, որք թագաւորին բովանդակ ճոխութիւնն գրաւելով՝ կուզեն ստիպէլ զՊենելոպէ որ իրենցմէ մին ամուսին ընտրէ : Պենելոպէ փախուստի ամեն միջոց գործածած է

սենեկի մը մէջ : Մաքակէթ այս հաւատարիմ ծառայից դաշոյնն գործածած է, ոճրագործութեան կասկածն անոնց վրայ ձգելու համար : Եւ ուրիշ մը վրայ կասկածելու բնաւ տեղի չթողլոյ համար, տիկին Մաքակէթ՝ Տունքանի սենեկակը մոնելով, զոհին արիւնէն կ'առնու, եւ երկու սենեկապանաց ձեռներն ու երեսները կը քսէ : Յայնժամ կ'ըսէ իւր ամուսնոյն . «Ձեռներս քու ձեռացդ գոյնն ունին, բայց սիրտս այսքան անարատ պահելուս վրայ կ'ամաչէմ» : Այսու հանդերձ, խոզմոտանաց ձայնն ընդ հուսի կը զարթնու այս սրտին մէջ, զոր ինքն անզգայ կը կարծէր մարդկային ամեն զգացմանց : Աստի ահա յառաջ եկած է վերջին արարուածին այս արհաւրալից տեսարանն : Տիկին Մաքակէթ ջահ ՚ի ձեռին քնացած կ'երեւի : Ուժով մը իւր ձեռներն կը շփէ . «Կորիք, անիծեալ բիծ . . . Կորիք . . . մէկ, երկու ժամ . . . այլ եւս լցո չկայ դժոխոյ մէջ : Ո՛հ, ո՞լ կը կարծէր թէ այդ ծերունին այնքան արիւն ունէր . . . ի՞նչ, այս ձեռներն պիտի չմաքրուի՞ն երբէք : Հոն կայ, հոն կայ միշտ արեան հոս մը, զոր Սրարիս բոլըր անուշահոտութիւնք չպիտի կիսան ջնջել : Ա՛հ, ահ, ահ : (Կարծելով խօսիլ առ Մայսկի) Լուամ ձեռներդ, գիշերազգեստ հագիր . ջանա այդքան տժգոյն չերեւիլ » :

Այս տեսարանն արգարեւ թատերաբեմին վրայ ներկայացուած տեսարաններուն ամենէն հետաքրքրացուածն է . երբէք այսքան պերձախօս ազդուութեամբ նկարագրուած չէ խոզմոտանաց ձայնը : Տիկին Մայսկի արեան բիծն բոլըր լեզուաց

մէջ անցած է, եւ գաղղիացի մատենագիրք յաճա-  
խակի ակնարկութիւններ կ'ընեն այնմ:— La chimie  
fournit le moyen d'enlever les taches les plus  
rebelles à la brosse et au savon; il n'en est pas  
ainsi des souillures morales: celles-ci ressemblent  
à la tache de sang de lady Macbeth, que n'auraient  
pu suffire à enlever tous les parfums de l'Arabie.

### Le Talon d'Achille.

Դարշապար, Ս. Ժիլեայ.

Ակնարկութիւն Ս. Ժիլեայ գարշապարէն, որ  
այս դիւցազին մարմոյն վիրաւորելի միակ մասն  
էր, որովհետեւ անոր գարշապարէն բռնած էր իւր  
ժայրն, երբ Սափիքսի ջուրց մէջ ընկղմեց զնո:

Ս. Ժիլեայ զարշապարն ցոյց կուտայ մէկու մը  
ոկար կողմն, վիրաւորելի մասն:— Certains hommes  
s'imaginent être les enfants gâtés de la fortune, et  
comme tout jusqu'alors leur a réussi, ils croient leur  
chance invulnérable. Tout à coup la roue tourne,  
et ils s'aperçoivent qu'eux aussi ils ont leur talon  
d'Achille.

### Tête de Méduse.

Գլուխ Մեդուսայ.

Մեգուսա՝ երեք Գորգովնայց նշանաւորագոյնն,  
իւր քերց մէջէն միակ ինքն մահուան ենթակայ էր:

արարուածին առաջին տեսարանէն առնուած տող  
մ'է այս: Ադամեմնոն կը զարթուցանէ իւր Ս. Բ. կաս  
խորհրդականն, որ կը զարմանայ՝ տեսնելով նորտ  
այսքան վաղայարոց լինելը.

Զի՞նչ կարեւոր պէտք իցեն  
Որ կանխել այսչափ յառաջ քան զառաւօտըն տան քեզ:  
Լոյս ազօտ հազիւ ծագեալ ըցքեւ եւ ինձ ցուցանէ:  
Միայն աչք քո եւ իմ՝ լուրջ՝ ՚ի ժամաւ են յԱւելի:  
Լըւար ինչ արդեօք յերկինս օղոց շըշընչիւն.  
Լըւան հողմք զայս զիշեր ձայնի մելոց հայցուածոց:  
Բայց նընչե ամենայն, մանրարն իւ հողմք իւ ծոյլ մեծ:

Այս տողն նմանօրինակ իմաստով մը կը յիշա-  
տակուի՝ երբեմն նշանակելու համար հանգստութիւն  
մը, ընդհանրական քուն մը. երբեմն ալ ցուցնելու  
համար քաղաքական անդորրութիւն մը. բայց  
կարի յաճախ զուարձաբանական եղանակաւ մը կը  
դործածուի նկարագրելց համար բայցածակ եւ  
անսովորական լուսթիւն մը:— Au bivouac, la  
souffrance s'oublie promptement. On pense à trouver  
le sommeil comme on pourra; on répartit ce qu'on  
a de paille autour du foyer; on se met le sac sous  
la tête, les pieds au feu; le silence s'établit de  
foyer en foyer, de bataillon en bataillon, et, au bout  
de quelques instants;

• • • tout dort ; et l'armée , et les vents, et  
[Neptune .

### Trancher le noeud Gordien.

Հատանել զՊուրղեան հանգոյցն.

Հինաւուրց պատգամ մը Ասիոյ պետութիւնն կը

Խոստանար այն անձին, որ պիտի յաջողէր քակել այն հանգոյցն, որոյ միջոցաւ Գորդիոս Արամազդայ նուիրեալ կառքի մը լուծն առեղին կասլած էր : Այս հանգոյցն այնքան ճարտարութեամբ յօրինուած էր, որ անոր երկու ծայրերն գտնել անկարելի էր : Յետ բազում անօգուտ փորձերու, Աղեքտանդր կտրեց խորհրդաւոր հանգոյցն իւր սրով, այսպէս խուսափելով պատգամէն քան թէ կատարելով զայն :

Այս բառերն կը ցուցնեն դժուարութիւն մը բառնալու համար արագ եւ բուռն եղանակ մը : — On abuse singulièrement du suicide dans le roman moderne ; au point où l'intrigue s'embrouille, on ne sait que faire de son héros, qu'il se tue ! La situation trop tendue menace de se rompre, vite un coup de poignard ou une fiole de poison ! C'est ainsi que nos auteurs ont trouvé le moyen de trancher le nœud gordien.

### Tremper dans le Styx.

Միւնել ՚ի Ստիւխ.

Յունական դիցաբանութեան համեմատ կը կարծուէր թէ Ստիւքս անվիրաւորելի կ'ընէր զանոնք, որք իւր ջուրց մէջ կը միրճուէին :

Այս ասացուածն ակնարկութիւն մ'է Աքիլեայ կենաց պատահարներէն միայն, զոր իւր մայրն Ստիւքսի մէջ միրճեց ծնանելուն պէս : Աքիլեայ անխոցելի բնութեան յաճախակի ակ-

այս ընտրութիւնը յետաձգելու համար : Թոյլոսուութիւն ստացած է նա որ Ոդիսեայ հօր՝ Լայերոսայ պատանքին համար պատրաստած կտաւն լմնցնէ . (այս այն պատանքն է, զոր յարդեաց ունանք կնոջ քօղի փոխակերպած են) : Ամեն գիշեր, հաւատարիմ ամուսինն նախընթաց աւուր աշխատութիւնն կ'եղծանէ, եւ կտաւն այսպէս միշտ միեւնոյն տեղը կը մնայ :

Տարփածուք թէեւ կը հասկընան վերջապէս այն խորամանկութիւնն, զոր Պենելոպէ ՚ի գործ կը դնէր իրենց խորհուրդն 'ի դերեւ հանելու համար, բայց ժամանակն հասած էր որ Ոդիսեւս տիրանայ միւսանգամ իւր թագաւորութեան եւ ընտանեաց :

Այս բառերն կտաւ Պենելոպայ, կը գործածուին այն բոլոր սկսեալ եւ յաճախ ընդհատեալ աշխատութեանց նկատմամբ, որոց վախճանն չ'գուշակուիր : — On a comparé à la toile de Pénélope le Dictionnaire historique de l'Académie, dont l'achèvement ne demandera pas moins de plusieurs centaines d'années ; nous trouvons que ce rapprochement n'est pas précisément exact, puisque le travail du jour est si peu de chose qu'on n'a pas besoin de la nuit pour le défaire.

### Tonneau des Danaïdes.

Կարաս Դանայեանց.

Դանայոս՝ Արգիացւոց թագաւորն, յիսուն աղջիկ ունէր, որք Դիցաբանութեան մէջ ծանօթ են

« Դանայեամբ » անուամբ : Եղիսլոսի համանուն արքայն իւր յիսուն տղայոց համար զանոնք՝ ի կնութիւն խնդրելու եկած ըլլալով , Դանայոս հաւանեցաւ այնմ : Բայց պատգամէ մը աեղեկացած ըլլալով , թէ իւր փեսայներէն միոյն ձեռքով պիտի սպաննուէր , իւր աղջիկներէն պահանջեց որ հարսանեաց գիշերն սպաննեն իրենց ամուսինները : Ամենքն ալ հնազանդեցան , բաց յիսկերմնեսարեաց , որ իւր Ղինկէոս ամուսնոյն փախստեան նպաստելով , անոր կեանքն աղատեց : Այս ոճրագործութեան ՚ի պատուհաս , Դանայեամբ՝ բաց յիսկերմներսէ՝ քիչ ատենէն մեռան , ու դատապարտուեցան գժողոց մէջ լնուլ անդադար ծակ կարաս մը :

Դանայեամեց տակոյին կը համեմատուի անօգուտ աշխատութիւն մը , յիշողութիւն մը՝ ուր բան մը չպահուիր , սիրտ մը՝ որոյ իշմերն ոչինչ կարտդ է լնուլ , զեղիս մը՝ որ իւր բոլոր շահածն կը վատնէ , եւլն , եւլն : — Le journal est l'œuvre colossale de ce temps-ci. Il lui faut des travailleurs rompus aux fatigues ; des esprits prompts, clairvoyants, laborieux ; des hommes qui donnent leur sang et leur vie à cette tâche sans fin, véritable *tonneau des Danaïdes*. Le journal, c'est le mouvement perpétuel cherché depuis deux mille ans par les mathématiciens .

... **Tout dort, et l'armée, et les vents,**  
[et Neptune.]

... **Նընջէ ամենայն, նամբարն եւ հողմի եւ ծով**  
[միծ .]

Ուսոինի « Իփիլունի » ողբերգութեան առաջին

Այս բացադարձութիւնն կը գործածուի հասկցնելու համար մէկուն , թէ նոյն իսկ իրեն կ'ուղղուի ամբաստանութիւն մը , զոր ինքն չհասկընաւ կը ձեւացընէ : — L'avare, au spectacle, se moque d'Harpagon ; un vieux Cassandre se pâme de rire en voyant Géronte ; un joueur applaudit aux saillies de Valère ; un pédant trouve plaisants Trissotin et Vadius ; une coquette s'amuse des manèges de Célimène . . . Spectateur étourdi, ne ris point de ton voisin ; ne regarde ni à droite ni à gauche : car tu es cet homme .

### Tu portes César et sa fortune.

Գկեսար տանիս եւ զրադդ նորս .

Նշանաւոր խօսք զոր կեսար արտասանեց , երբոր գիւրաբեկ նաւու մը մէջ նստած , մրրկէ մը բռնուելով՝ բաւ սարսափահար նաւավարին . « Զիերկնչիս . զկեսար տանիս եւ զրադդ նորս » :

Այս պարբերութիւնը կ'արտայայտէ այն վասահութիւնն , զոր մարդ կ'ունենայ իւր բազդին վրայ : — Une nuit d'hiver, une nuit d'orage, le château d'Eu a vu arriver, sous l'habit d'un villageois, le roi de ces demeures, le prince accompagné de la reine et de quelques serviteurs fidèles. Le lendemain, une barque de pêcheur se perdit dans la brume au milieu de l'Océan irrité, emportant dans les abîmes *le roi et sa fortune*.

Tu seras Marcellus.

Դու Մարկեղոս լիցիս.

Որոյ Լատիներէնն է Tu Marcellus eris. (Վիրաբերութիւններ, Ենէական, Գլուխ Զ. տող 1502): Ենէասայ՝ որ ի դժոխս իջած է, Անքիսէս ցոյց կուտայ նորա սելնդեան ապագայ դիւցազներն, որոց մէջ կը գտնուի նաեւ Օգոստեայ քրօջն՝ Ոկտաւիսյ որդին՝ պատանին Մարկեղոս։ Վիրաբելիս Անքիսեայ բերնովն կը նախագուշակէ այն փայլուն յոյսեր, զորս կուտար այս երիտասարդ իշխանն, որ իւր քսանամեայ հասակին մէջ մեռաւ.

Ո՞վ հէք մանկիկ, թէ զիմստ բաղդին զու զնարկաւ Անցցես՝ ի բաց, զու Մարկեղոս լիցիս բնաւ.

որ է մի խոստութիւն՝ որ երրէք չափատի իրականանայ, առարկայն ակնկալութեան մը՝ ում յաւիտենական ցաւ մը յաջորդած է։

Մարկեղոս՝ Օգոստեայ յաջորդ նշանակուած էր կայսերութեան համար. սիրելի էր նա ժողովրդեան, որ ՚ի նմանէ կակնկալէր ազատութեան վերահաստատութիւնն, երբոր աշխարհի տէր լինէր։ Աւանդութիւնն սկահած է յ'արդ յիշատակն այն ազդեցութեանց, զոր ունեցաւ Ոկտաւիսյ սրախն վըրաց, Մարկեղեայ կանխահաս մահուան վերաբերութիւն ունեցող այն դրուագն։ Վերաբելիս՝ Օգոստեայ ներկայութեան կը կարդար այն հատուածն, յորում կը գտնուին սա տողերն.

Նարկութիւններ կը լինին գրականութեան մէջ, տալց համար ձգրիտ նկարագիրն այն մտաւորական կամ բարոյական զօրութեան, զոր մարդ կը ստանայ անընդհատ աշխատութեամբք, քաջաբար տարուած դժբաղդութիւններով, որք ամենամեծ բաններ կատարելու համար անհրաժեշտ եղած զօրութիւնն կ'ընձեռեն մտաց եւ սրտի։ Յաճախ խակ կըսուի, թէ մէկն թրծուած է Ստիւքսի մէջ, Ափլլեայ անունն առանց ասացուածին խառնելու։ — Le malheur brise les hommes faibles et bronze les âmes fortes ; celles-ci deviennent invulnérables à ses coups, et elles ressemblent à Achille trempé dans les eaux du Styx.

Triple airain.

Եռակի արոյր.

Որոյ Լատիներէնն է Es triplex. Բացասարութիւն մը՝ զոր Որատիս գործածած է (Գլրք Ա. տաղ Գ. տող 9), նկարագրելց համար առաջին նուավարին յանդգնութիւնն. « Եռապատիկ կաղնի, եռապատիկ արոյր պատէր զափրտ այնորիկ, որ զառաջինն հաւատաց ահարկու ալեաց ծովուն զնաւակ դիւրաբեկ »։

Բանասաեղծին եռապատիկ արոյրն կը յիշատակուի, երբեմն լատին եւ երբեմն ալ գաղղիական վեցուած՝ բացասարելց համար սրտին խստութիւնն, անվեհերութիւնն, եւլն, եւլն։ — Il ne faut que du courage pour braver la mort; pour affronter un préjugé, il faut le *triplex airain* dont parle le poète.

Tuer le mandarin.

Սպանենել զՄանտարէն.

Յ. Յ. Ռուսոյի հատուածներէն միոյն ակնարկութիւն մ'է այս : Էմիլիի հեղինակն կ'ենթադրէ թէ ստայօդ անձ մը խիստ հարուստ ձենացի նախարարի մը ժառանգորդն է, որ ոչ կը ճանչնայ զնառ ոչ ալ տեսած է երբէք, եւ որ կրնայ մատի շարժմամբ մը պարզեւատուին մահը պատճառել : Ռուսոյ բնականարար կ'եղրակացնէ թէ խստակրօն պարկեշտութիւնն չպիտի թոյլատրէր այն շարժումն ընելու :

Այս բառերն՝ Սպանենել զՄանտարէն, կը նշանակեն՝ ապօրէն միջոցներով հարստանալ, կամ պարզապէս՝ մէկէն՝ ի մէկ ճոխանալ : Բայ այսմ՝ երբոր մարդ մը յանկարծ եւ առանց յայտնի պատճառի թշուառութենէ հարստութեան կ'անցնի, կարելի է կատակարանութեամբ ըսել . *Il a tué le mandarin. Սպանեալ է նորս զՄանտարէն :*

Tu es cet homme.

Դու ես այրն.

Որոյ լատիներէնն է Տu es ille vir . Նաթան մարդարէն պատմելէ յեսոյ թէ անիրաւ մարդ մը պարատի մը միակ ոչխարն յափշտակած էր, այս բառերով կը հասկցնէ Դաւթի թէ ինքն իսկ է յափշտակիչն :

*Heu ! miserande puer, si qua fata aspera rumpas,  
Tu Marcellus eris!*

Այս բառերուն վրայ, որք կը յիշեցնէին նմանցնքան վշտագին եղանակաւ մը իւր կորսնցուցած զաւակն, Ոկտավիա նուաղեալ ինկաւ : Սակայն ուշաբերելուն պէս, հրամայեց որ բանաստեղծին սկզբանի ոսկի տան, որչափ տող որ կը գտնուէր իւր որդւոյն՝ ի գովեստ չարագրուած դրուագին մէջ : Այս իշխանավայել պարզեւն 150,000 ֆրանքէն աւելի կը բանէ այժմ : — Le jeune Condé avait débuté par une victoire digne d'un vieux général; la France entière s'était écriée: *Tu seras Marcellus !*

Tu seras roi.

Թագաւոր լիցիս զու.

Կանխագուշակութիւն մը, զորս վհուկներն Մաքակէթի կ'ուղղեն համանուն ողբերգութեան մէջ .

Մատենագիրք կը յիշատակեն այս բառերն, մարդարէանալու համար ումեք բարձր կշռում մը, փառաւոր ապագայ մը : Կերպիւ իւրք ողբերգութեան Դու Մարկելոս լիցիսն է այս : — Je vous connais mieux que vous ne vous connaissez vous-même, reprit la marquise en adoucissant à la fois sa voix et son regard; si je voulais user de ma science divinatoire, je pourrais tirer votre horoscope . Je ne vous dirais pas: *Macbeth, tu seras roi ; mais, comme la littérature a aussi ses couronnes, c'est une de celles-là que je vous montrerais .*

**Tu valneras par ce signe.**

## **Այսու նշանաւ յաղթեսցես.**

Վերոյիշեալ բառերն ձգրապատէս կը նկարագրեն  
ինչ որ պարտի ներշնչել վստահութիւն եւ ամրա-  
պնդել զքաջութիւն։ L'e jeune homme qui veut  
réussir dans ses études n'arrivera que par le tra-  
vail, de quelque heureuse facilité qu'il soit doué.  
Le travail, c'est le divin labarum de l'écolier : Tu  
vaincras par ce signe.

**Un frère est un ami donné par la nature.**

**Un frère est un ami donné par la nature.**

**Աղայիշ Երմանեկան Կիբուրենել պարզեցնելով**  
**Եղուակ Հոգուած Մահա Արեիի ոտքեկից մէսան**  
**մէկ տաղն է այս Կապենն է ար կը իրափը ո ո է**  
**Այն, անուն Եղուած Հօտպակապ ուրբանուէր**  
**Զոր թէ լսկել ու կամիցի, ընդդէմ Երկնից խիժախէ.**

- Զիւելքայշը և կարելամ՝ ի գնչութեան պարզեաց.

Սյունակը առաւել կամ նուազ կտտական մարդաբան  
պատիվամանց առ արկայ եղած է խոր, գոյզ և օճամ  
Հայր է սկզբանոր ի բնութենէ պարզեւեալ,  
Հօներայր է զանձապահ, եւայն.

Un oncle est un grandeur donné par la nature, mit brusquement fin à ses illusions... ce lui, apprenant sans détour qu'il ressemblait à une caricature.

**En je me sens quoi qui n'a plus de pour  
dans aucune langue.**

« զայտական մաս բացառական խափայից վ լուսար  
Զգիտեմ զին ինք, որոյ ձեռ ինչ ահա եւ եւ ի  
- ծանցը ը լուսական սպառական սպառական է ծանց ի  
դմաց յանձնիսամասնական է և կոնց հայության մժայ  
- չ զն Պատրիարք մահացած առաջացած թշոցադրութիւնների այս,  
առներ Օդրածն Կամադղեայ Հանքիսից պարզ իստասեպարտ  
- թանականին և մշակութագործութիւն մշակութագործութիւն հան-  
- ութեած, բարեկին մասնակիութագործութագործութիւն մի բարեկամութիւն  
- անուանութիւնութեամբ ի ինչ օգու կործնական պահպ մեղամակն .  
- առ յառանձիկ մեւ եւ շիմարդակայի որի փառ է մասնակիութիւն  
- ի պահը ստուերդ եցի պարտասցան չըսանցի ի բարդույթ .

Եւ տեսդոք զինամերկի կողղապահ Առաջեւոյի արխի-  
բալի պաճուծանացդ :

իջանելց է՝ ՚ի մթին վայրս, ՚ի սանդարամետական օթեւանսն՝ ննջել անդ՝ ՚ի հող ընդ մեծամեծս երկրի, որպէս ասէն Յոր, ընդ թագաւորս եւ ընդ իշխանս չքոտեալս, յորս եւ հազիւ թէ գտանիցի նմա տեղի. այնչափ խծկեալ եւ խռնեալ են կարդք, այնչափ ժիր եւ ժաման է մահ՝ ՚ի խընողել զվայրսն:

Բայց ասու եւս պատրեն զմեղ ցնորքս. մահն ոչ թողու մեղ այնչափ ինչ մարմին՝ մինչեւ զվայրս գրաւելոյ. ոչինչ տեսանի անդ երեւելի, բայց չիրմիք եւեթ. մարմինք մեր իսկ եւ իսկ փոխին ՚ի բնութենէն. իրան մեր, այլ իմն անուն ժառանգէ. նոյն իսկ դիսկան կոչումն, ասէ Տերտուլիանս, քանզի դեռ եւս մարդկային իմն կերպարանս մեզ ՚ի դէմս ածէ, չմնայ նմա ընդ երկար. դառնայ զիշտեմ զինչ զինի, որոյ չիմ ինչ անուն եւ ոչ ՚ի զեզուի ուրեմ. այսչափ ճշմարիտ է՝ թէ ամենայն մեռանի ՚ի նմա, մինչեւ տիբրական ճայնքն անդամ սոլորմելի նշխարեալ մնացորդացն նշանակիչք»:

Մեծ ատենաբանին այս բառերն կը գործածուին այնպիսի շվոթ եւ կերպարանափոխեալ բանի մը նկատմամբ, որ անկարելի է զայն որոշել, ճըգըրտարար նկարագրել որ եւ է կերպիւ: — On dîne au Palais-Royal à raison de trente-deux sous par tête, et la carte vous donne droit à quatre plats au choix, du pain à discrétion et une demi-bouteille de vin, sans oublier le dessert. Mais que sont ces quatre plats? surtout quel est ce vin? Un je ne sais quoi qui n'a de nom dans aucune langue.

Un trait impuissant et sans force.

Դեղարդն անզօր եւ ապիկար.

Որոյ կատիներէնն է Telum imbell, sine ictu-  
(Վիրգիլիոս, Ենեական, Գիրք Բ. տող 788):

Տրովա Յունաց ձեռքն է, եւ պարտելոց կոտորածն սկսած է երկար ատենէի վեր. Պրիամու զաւակներէն մին՝ Պոլիաէս, Ս.քիլլեայ յորդւոյն՝ Պիռոսէ վիրաւորուած է եւ խոյս տալով կուգայ պատրսպարան մը բնտուել այն բագնին քով, ուր Եկարէ եւ Պրիամոս, իրենց զաւակներէն չըջապատեալ, կեցած են: Բայց Պիռոս հետամուտ իւր զոհին, կը բռնէ զնա եւ կը խողխողէ նոյն իսկ ծնողացն առջեւ: Ծերունին Պրիամոս, չկրնալով իւր բարկութիւնն այլ եւս բռնել, կը գոչ:

Թեզ զարժանին, աղէ, արդ գիք փոխարէն  
եւ զարդարակ կը իւր վարձուց հատուցեն  
Այդքան չարեաց եւ եղեռանդ այդ քոյին,  
եթէ աեսուչ դոցին գոյ ինսամ ՚ի յերկին.  
Թեզ, որ ՚ի մահ որդւոյս հայել սափակս զիս,  
Յարիւն նորին շաղախեալ զաշս հայրենիս:  
Զայդ Ս.քիլլէս, զոր քեզ կեղծեօք կոչես հայր,  
Ընդ թըշնամին իւր ընդ Պրիամ ոչ արար.  
Այլ իրաւանց ազանց եկաց նա պատկառ,  
եւ ոչ զաղերս ի բաց մերժեաց նա ի սպառ.  
Ըդէկտորի եղ նա զդիսկին ՚ի չիրիմ,  
եւ զիս կացոյց ՚ի հայրենի աթոռ իմ:  
եւ զայս այսպէս բարբառելով ծերունին,  
Քաշէզն անզօր եւ ՚ի բակոյ ձլցէ զին.

ի կերպերեալնեաս ՚ի գողոնձայն ուստնու այն կախեալընդ վայր վահանին բարձր ՚ի կըմքեայն : Վերոյիշեալ ասացու ածն կը գործածուի այն ամեն յարձակմանց նկատմամբ ռոբ՛առ ՚ի չոստ գորութեան եւ արդիթեան , չեն հասնիր կրեաց նրա պատուին : — Grâce aux perfectionnements apportés dans leur construction, les frégates cuirassées de fer se rient maintenant des boulets qui ne sont plus pour elles que le trait impuissant du vieux Priam :

Ամպարիշտ բացագանձութիւն մը առ կը վեց  
բագրուի երկրորդ բրուտոսի, որ Փիլիպպաէի կոսո-  
բածէն յետոյ իւթ յուշակն մը իալանօք դառնացեալ  
այս խօսքն արասաննած է:

Բրուտոսի լուսահաղ աղաքակին կը լսուի այն-  
ամսի պարագայից մեջ ուր մարդ ինքզինքն անկ-  
բառ տեղը բառդին զոհ կը կարծէ :

**Voilà justement pourquoi votre fille est muette.**

**Օ.հաս ստուդիթի վահանիկի ենթարկեալ զույգ**  
Այս առ կամ վահանիկ է ըստար այս ոյ  
**Մոլիերի ճիշճիկի բահանիկ պահապահակեր-**  
**գութեան առենին ճիշճաղարժ հասարածոց միոց**

ակնարկութիւննեմէ այս ՖԱՍկանտրէ և իրրեն բժիշկ  
ժերսնթիօքովկը կանչողի ռարոյաւազիկն համբ ըլ  
լաք մը ձեւացնէոս Սկանտրէ և մէջունթի տղիսուն  
թիւննուտեսնելով, Ամկարիծիծաղատարք լիցութեամբ  
մը արմենական կամատեսարամիութիւններու յա  
ռոջ բերել. «Արդուոյն գործիքն՝ որոց գրայով կը  
խօսիմ ձեզ աճախի կողմէնց ուր կը պահուի լեարդը,  
գէպ ՚ի աջ կողմն անցնելով, ուր գիտենքուածէ  
սիրտը, կը պատահի որ թ-ոքը՝ զր կատիներէն  
արմիսկ կանուանեմը ուսւլիկին հետազոր Յանքրէն  
նասիւս կը կուեմք, հազարդակցութիւն ունենալով  
սրտի երակին միջոցաւ, զոր երբայցերէն լեզուաւ  
իիւպիլ կը սրբազնութեամբ կըսի միջարդնթաց-  
քին մէջ կը հանդիպի մերայիւեազ, գործքեաց, որք  
ուսին խոռոչներն կը ընուն. եւ որովհետեւ յիշեալ  
գործոցիքն, քաջ ուժունեցիք այս մատուճառարսնու-  
թեազա, մէկաղացեմ եւ արտիշտիսէ յիշեալ գործը  
շիքն վասակարութիւնն մը ունին, կերդուընցնեմ  
զձեզ որ լաւ մտիկ ընէք ասոր, վասակարութիւնն  
մը ունին լոր յառաջանեկամծ է, կը խնդրէմ ուշադիր  
եզեք և մէկը կը հաճիք յառաջ եկած է արտի ա-  
ռաջասախին խորութեան մէջ ծնունդ առած աւիշնե-  
րու կծուութենէն, կը պատահի որ այս գործիքն . . .  
Ossabundus, nequeis, potarinum, quipsa milus. Անս  
սուզիւորութեան վահանակ ու առաջնորդ, առու

Այս բառերն կը գործածելին ճշգրպատկէս նը-  
կարագրեց համար այն մտահանոյ եւ մթին բա-  
ցամքաւթիւններն որք կը ծածկեմ զոգիառնեթիւն ,  
եւուչինչ կը բացայնական գաղղթմական լեզուին  
մէջ յաճախակի գործածաւ ած դրաման ասացուած

**Ներէն մին է այս .—** Quand un savant se trouve embarrassé pour répondre à une objection, c'est alors qu'il se réfugie dans les raisonnements diffus, dans les abstractions insaisissables, en un mot sur des hauteurs où il est impossible de le suivre, et là il vous étale sentencieusement une foule de preuves qui équivalent à ceci: Voilà pourquoi votre fille est muette.

---

**Vous chantez ! . . j'en suis fort aise ;  
Eh bien ! dansez maintenant.**

**Երգէիր. յոյժ իսկ ուրախ եմ ընդ այդ.  
Հապն, եւ այժմ հարջիր կայրս.**

**Մըջիւնին հեգնական պատասխանն առ ճպուռն ,**  
որ եկած է աղաչել զնա , որ փոխ տայ իրեն մին-  
չեւ նոր եղանակին կերակրուելու համար քանի մը  
հատիկ :

**Այս երկու տողերն կը բացատրեն , որպէս ա-**  
**ռակին մէջ , ծանր յանդիմանութիւն մը անխոհե-**  
**մութիւն նկատմամբ :**

---

**Vous êtes orfèvre, monsieur Josse.**

**Պոկեզործ էք դուք , տէր ժօռ .**

**Մոլիէրի « Բժիշկ սէր » անուանեալ կատակեր-**  
**գութիւնն ամենէն իրաւացի եւ ամենէն նուրբ ա-**  
**սացուածոց միոյն ակնարկութիւն մ'է այս , զոր**

**դրան է հեղինակն առաջին արարուածին , առա-**  
**ջին տեսարանին մէջ :**

**Սկանարէլ մէկ հատիկ աղջիկ մ'ունի , որ տխուր**  
մելամաղձութեան մը մէջ ինկած է : Իւր երկու դը-  
րացեաց՝ կահավաճառ Պարոն կիյեօմի եւ ոսկերիչ  
Պարոն ժօսի՝ խորհուրդ կը հարցնէ Սկանարէլ , իւր  
աղջկան այս տրամութիւնը փարատելու միջոցներու  
մասին .

**Պ. ԺՕՍ**

**Հստ իս , արդուզարդը եւ հանդերձից պեր-**  
ճութիւնն է որ ամենէն աւելի աղջկանց ուրախու-  
թիւն կը պատճառէ . եւ եթէ ձեր տեղն ըլլայի այս  
օրութիւնէ իսկ անոր համար կը գնէի աղամանդից  
կամ կարկեհանաց եւ կամ զմբուխտից գեղեցիկ հա-  
ւաքածոյ մը :

**Պ. ԿԻՅԵՒԾ**

**Եւ ես , եթէ ձեր տեղն ըլլայի , այժմէն կը գը-**  
նէի անոր համար կանաչագոյն կամպատկերազարդ  
գեղեցիկ գորգ մը , եւ զայն անոր սենեկին մէջ կը  
ձգէի , անոր միտքն ու աչքը միանդամայն զուար-  
ճացնելու համար :

**ՍԿԱՆԱՐԷԼ**

**Այս խորհուրդներն հրաշալի են ապաքէն . սա-**  
կայն քիչ մը շահախնդրական կը համարիմ ես զա-  
նոնք , եւ այնպէս կը գտնեմ որ ձեզի համար շատ  
աղէկ խորհուրդ մը կուտաք գուք ինձ : Ոսկեզործ  
էի դուք , տէր ժօռ . եւ ձեր խորհուրդն կը յիշեցնէ  
ինձ այն մարդը , որ իւր վաճառքն ծախելու փա-  
փաք մ'ունի : Կարասիք կը վաճառէք դուք , Պ .  
կիյեօմ , եւ այնպէս մը կը ցուցնէք թէ ձեր քով

կամ այնպիսի ակացիերը՝ որի չուտով լաւ ձեռքէ հանել բկուզէք:

*Ս.Յ. բառերն ունեցողք էի զորի, Տի ժօն, ալ ունա-  
լու Եղանակաւ մը կը սկարագրեն չահ մը, որ կը  
ծածկուի օգտակար իրավու մը երեսոյթից տակ:*  
Dieu vous garde de vous trouver jamais à table à  
côté d'un poète incompris. Toute sa conversation  
roulera sur la rime et l'enjambement. Pour lui,  
la prose n'est qu'une enfilade de mots sans ex-  
pression, la musique un bruit assourdissant, la  
peinture un amalgame de couleurs mal broyées,  
etc. Heureusement pour le droit de réplique, la  
politesse ne défend pas de lui dire: *Vous êtes or-  
sevre, monsieur Jossé.*

— 103 —

Հերմէս՝ Ս.րամազդէն զրկուելով, ննջեցոյ զնա  
իւրանգին հայոն կը եւ անոր դղումը կարեց : Հե-  
րանար աշխարհապահարգին տաճոյն վրայ չարեց,  
որ յայն հետէ այս գիտութեոյն նոռնիրուեցաւ :

Aug. 13, 1921 ~~1920~~ 1922



Bâtons flottants (Les) . . . . .	20
Beaux yeux de ma cassette (Les) . . . . .	21
Bellérophon et la Chimère . . . . .	23
Béquille de Sixte-Quint . . . . .	24
Boîte de Pandore . . . . .	25
Bon souper, bon gîte et le reste . . . . .	26
Briarée . . . . .	28
Brûler ses vaisseaux . . . . .	29
Caleb . . . . .	50
Camille rasant les blés . . . . .	50
Car que faire en un gîte, à moins que l'on ne songe ?	52
Cercle de Popilius . . . . .	52
C'est ainsi qu'on s'élève jusqu'aux astres . .	55
C'est un dieu qui nous a fait ces loisirs . .	54
C'est vous et non pour vous . . . . .	55
Cet oracle est plus sûr que celui de Calchas . .	57
Chambres de Denys . . . . .	58
Chapeau de Gessler . . . . .	58
Chêne de Vincennes . . . . .	39
Cheval de Job . . . . .	40
Cheval de Séjan . . . . .	41
Chevaux de Diomède . . . . .	42
Chien qui lâche sa proie pour l'ombre (Le) .	45
Colonne conduisant les Hébreux dans le dé-	
sert . . . . .	45
Commençons par Jupiter . . . . .	44
Comment en un plomb vil l'or pur s'est-il changé ?	45

Comment l'aurais-je fait si je n'étais pas né ?	46
Comment peut-on être persan? . . . . .	47
Compagnons de Cadmus (Les) . . . . .	49
Compagnons d'Ulysse (Les) . . . . .	50
Conseil tenu par les rats . . . . .	51
Cordonnier, pas plus haut que la chaussure ! .	52
Coup de pied de l'âne (Le) . . . . .	52
Dans la queue le venin . . . . .	53
Dans son chapitre <i>Des chapeaux</i> . . . . .	54
Délices de Capoue (Les) . . . . .	55
Démon familier de Socrate . . . . .	56
Derniers Romains (Les) . . . . .	56
Des mots longs d'une toise . . . . .	57
Devine si tu peux, et choisis si tu l'oses . .	58
Dieux s'en vont (Les) . . . . .	60
Dindon de la Fable (Le) . . . . .	60
Diviser pour régner . . . . .	62
Double visage de Janus . . . . .	63
Douleur, tu n'es pas un mal ! . . . . .	64
Du Capitole à la roche Tarpéienne il n'y a	
qu'un pas . . . . .	64
Du côté de la barbe est la toute-puissance . .	65
Du pain et les jeux du cirque, ou Du pain et	
des spectacles . . . . .	66
Échelle de Jacob . . . . .	66
Éducation d'Achille . . . . .	67

9	Élevez vos cœurs	68
10	Empereur doit mourir debout (Un)	69
11	Encore une victoire comme celle-là, et nous sommes perdus	70
12	Enfer de Dante (L') :	70
13	Enfin Malherbe vient	71
14	En mourant, il revoit le souvenir saïchère Argos	72
15	Épargner les vaincus	75
16	Epée de Damoclès	74
17	Et dans de faibles corps	75
18	courage	76
19	Et l'avare Achéron ne lâche pas son proté	76
20	Et le combat cessa faute de combattants	77
21	Et les champs où fut Troie	77
22	Et moi aussi, j'ai vécu en Arcadie	78
23	Et moi aussi, je suis peintre (L')	78
24	Et moi, suis-je sur un lit de roses ?	79
25	Et monté sur le faîte, il aspire à descendre	80
26	Et pourtant elle tourne	80
27	Et rose elle a vécu ce que vivent les roses	81
28	Exécrable soif de l'or	83
29	Faire de la prose sans le savoir	85
30	Faites des perruques, maître André, faites des perruques.	85

31	Festin des Lapithes	86
32	Fil d'Ariâtie	87
33	Finir en queue de poisson	87
34	Flèche du Parthe	88
35	Fossoyeurs d'Hamlet (Les)	89
36	Fumier d'Ennius	90
37	Geai paré des plumes du paon (Le)	91
38	Glissez, mortels, n'appuyez pas	92
39	Grues d'Ibycus	92
40	Habitude de l'Amour	93
41	Habitude du Désespoir	94
42	Habitudes amoureuses du danger	95
43	Habitudes de la mort	95
44	Habitudes de l'oubli	96
45	Habitudes de l'oisiveté	96
46	Habitudes de l'oisiveté des fous	97
47	Habitudes de l'oisiveté des fous	98
48	Hercule était aux pieds d'Omphale	94
49	Huître et les Plaideurs (L')	95
50	Il fallait un calculateur, ce fut un danseur qui	95
51	Il obtint	96
52	Il y a des juges à Berlin	97
53	Il y a fagots et fagots	98
54	J'ai élevé un monument	99
55	J'aime Platon, mais j'aime encore plus la vérité.	100
56	J'aimerais mieux être le premier dans un village	101
57	que le second à Rome :	101
58	J'ai perdu ma journée	102
59	Jean s'en alla comme il était venu	102
60	J'embrasse mon rival, mais c'est pour l'étouffer.	103

Je n'ai mérité . . . . .	104
Ni cet excès d'honneur ni cette indignité . . . . .	104
Je ne me sens point blessé . . . . .	105
Je prends mon bien partout où je le trouve . . . . .	106
Je suis venu, j'ai vu, j'ai vaincu . . . . .	107
Je vois, je sais, je crois, je suis désabusée . . . . .	108
Laissez toute espérance, vous qui entrez! . . . . .	109
Lampe d'Aladin . . . . .	110
Lance d'Argail . . . . .	110
Lanterne de Diogène . . . . .	111
Lauriers de Miltiade qui empêchaient Thémistocle de dormir . . . . .	112
Le crime fait la honte, et non pas l'échafaud . . . . .	113
Le dieu, poursuivant sa carrière	
Versait des torrents de lumière	
Sur ses obscurs blasphémateurs . . . . .	114
Le maître l'a dit . . . . .	116
Le moindre grain de mil	
Serait bien mieux mon affaire . . . . .	116
Les chants avaient cessé . . . . .	117
L'esprit meut la matière . . . . .	118
Les restes d'une voix qui tombe et d'une ardeur qui s'éteint . . . . .	119
Le temps ne fait rien à l'affaire . . . . .	119
Levier d'Archimède . . . . .	121
Le vivre et le couvert, que faut-il davantage? . . . . .	121

L'indignation fait jaillir le vers . . . . .	121
Lion et le Moucheron (Le) . . . . .	122
Lit de Procuste . . . . .	122
L'œil morne . . . . . et la tête baissée,	
Semblaient se conformer à sa triste pensée.	125
Louis . . . . .	
Se plaint de sa grandeur qui l'attache au rivage	124
Lyre d'Amphion . . . . .	125
Madame se meurt ! Madame est morte ! . . . . .	125
Mais où sont les neiges d'antan? . . . . .	127
Maitre Jacques . . . . .	128
Malgré Minerve . . . . .	129
Manteau d'Antisthène (Le) . . . . .	150
Massue d'Hercule (La) . . . . .	151
Mes pareils à deux fois ne se font pas connaître,	
Et pour leurs coups d'essai veulent des coups de	
[maître].	151
Meunier, son Fils et l'Ane (Le) . . . . .	154
Midas changeant en or tout ce qu'il touche . . . . .	154
Moelle des lions (La) . . . . .	157
Moi, c'est moi qui l'ai fait ! . . . . .	158
Moïse mourant en vue de la terre promise . . . . .	159
Montagne qui enfante une souris (La) . . . . .	140
Monter au Capitole . . . . .	141
Mort frappe d'un pied indifférent (La) . . . . .	141
Moutons de Panurge (Les) . . . . .	142
Mulet chargé d'or de Philippe . . . . .	143
Ne jetez pas des perles devant les pourceaux.	144

Niobé et ses enfants . . . . .	144
Nobleoisiveté . . . . .	145
Nous avons changé tout cela . . . . .	146
Nous ne pouvons . . . . .	147
Nous sommes tous d'Athènes en ce point . . . . .	148
Oeuf de Christophe Colomb . . . . .	148
Oh! le plaisant projet d'un poète ignorant, Qui, de tant de héros, va choisir Childebrand! . . . . .	150
On ne s'attendait guère A voir Ulysse en cette affaire . . . . .	150
On reconnaît le lion à la griffe . . . . .	151
Ophélie morte en cueillant des fleurs . . . . .	152
Oreilles de Midas . . . . .	154
Où j'ai pris une grande part . . . . .	155
Ote-toi de mon soleil . . . . .	155
Où la vertu va-t-elle se nichier? . . . . .	156
Pan est mort (Le grand) . . . . .	157
Par l'épée et par la charrue . . . . .	158
Part du lion (La) . . . . .	158
Peau du lion (La) . . . . .	159
Pèse Annibal . . . . .	160
Phénix renaissant de ses cendres . . . . .	160
Pli de rose du Sybarite . . . . .	162
Plus durable que l'airain . . . . .	162
Pœtus, cela ne fait pas de mal, cela n'est pas douloureux . . . . .	165
Pomme de discorde . . . . .	164
Pomme de Newton . . . . .	165

Porter la paix ou la guerre dans les plis de son manteau . . . . .	166
Pour l'amour du grec . . . . .	167
Pour l'usage du Dauphin . . . . .	168
Pour réparer des ans l'irréparable outrage . . . . .	169
Quand Jupiter veut perdre un homme, il lui ôte la raison . . . . .	169
Quelquefois le divin Homère lui-même som- meille . . . . .	170
Queue du chien d'Alcibiade . . . . .	171
Qu'on me ramène aux carrières! . . . . .	172
Race irritable des poètes (La) . . . . .	175
Rameau d'or d'Énée . . . . .	175
Reine, vous m'ordonnez de rouvrir cette cru- elle blessure . . . . .	174
Rodrigue, as-tu du cœur? . . . . .	175
Roue d'Ixion . . . . .	176
Saint Paul sur le chemin de Damas . . . . .	176
Sans dot . . . . .	178
Saturne dévorant ses enfants . . . . .	180
Sauvage qui coupe l'arbre pour avoir le fruit . . . . .	181
Se disputer les armes d'Achille . . . . .	182
Selon l'usage antique et solennel . . . . .	182
Se retirer dans un fromage de Hollande . . . . .	185
Serment d'Annibal . . . . .	184
Serpent caché sous l'herbe . . . . .	184
Serpent et la lime (Le) . . . . .	185

Sésame, ouvre-toi . . . . .	186
Si cela n'est pas vrai, c'est du moins bien trouvé . . . . .	187
Si ce n'est toi, c'est donc ton frère . . . . .	187
Si je n'étais Alexandre, je voudrais être Diogène . . . . .	188
Si mes confrères savaient peindre . . . . .	189
Si un augure voit un augure . . . . .	189
Sonate, que me veux-tu ? . . . . .	190
Sourire mouillé de larmes . . . . .	191
Spectre de Banco (Le) . . . . .	197
Statue de Pygmalion . . . . .	198
Supplice de Tantale . . . . .	199
Tache de sang de lady Macbeth (La) . . . . .	200
Talon d'Achille (Le) . . . . .	202
Tête de Méduse . . . . .	202
Toi aussi ! . . . . .	204
Toile de Pénélope . . . . .	204
Tonneau des Danaïdes . . . . .	205
... Tout dort, et l'armée, et les vents, et Neptune	206
Trancher le nœud gordien . . . . .	207
Tremper dans le Styx . . . . .	208
Triple airain . . . . .	209
Tuer le mandarin . . . . .	210
Tu es cet homme . . . . .	210
Tu portes César et sa fortune . . . . .	211
Tu seras Marcellus . . . . .	212
Tu seras roi . . . . .	213

Tu vaincras par ce signe . . . . .	214
Un frère est un ami donné par la nature . . . . .	214
Un je ne sais quoi qui n'a plus de nom dans aucune langue . . . . .	215
Un trait impuissant et sans force . . . . .	217
Vertu, tu n'es qu'un nom ! . . . . .	218
Voilà justement pourquoi votre fille est muette.	218
Vous chantiez! . . . . . j'en suis fort aise;	
Eh bien! dansez maintenant . . . . .	220
Vous êtes orfèvre, monsieur Josse . . . . .	220
Yeux d'Argus . . . . .	222

112  
113  
114  
115  
116


... through the upper portion of  
the book which has been well old  
and from the date of its appearance there can be  
seen the marks of the original owner  
and the name of the former library

117  
118  
119  
120  
121

... in the upper left hand corner  
of the page and below them other traces of  
the original owner's name and the date  
of his ownership.

122  
123  
124  
125  
126

... and, perhaps, the date of



wn

1807

2013

## ԵՐԿԱՍԻՐՈՂԻՆ ԳՈՐԾԵՐԻ



Խոնարհմանը անկանոն բայից . . . . .	Դ.Բ2.	8
Ընդունելութիւնը Ֆուանսերէն լեզուի . . . . .	"	5
Գոհարք Ֆուանսերէն Գրականութեան . . . . .	"	40